

6301

Printed In Turkey

Ա. Ա Տ ՈՒ Թ Ա. Մ Ա Յ Ր Դ

Ի Լ Ո Ւ Թ Տ

Ա Բ Ա Ն Չ Ե Լ Կ Ե Ր Ե Խ Ո Ւ Մ Ը

Ք Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ո Ւ Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն

Հ Ա Ի Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն, Հ Ր Ա Շ Ք



891.99  
Ա-76

Ն Ե Տ Ի Կ  
Տ Ա Ն Տ Ե Ա Ր Ա Ն  
882

1652

ԱՍՏՈՒԱԾԱՄԱՅՐՆ

ԱԿ.

Ի ԼՈՒՌԱՏ

10

- 6

Ս Ք Ա Ն Չ Ե Լ Ի . Ե Բ Ե Ի Ո Ւ Մ Ը

Գ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ո Ւ Ե Կ Ե Պ Ե Ս Կ Ա Ն Հ Ա Խ Ա Ն Ո Ւ Թ Ե Ւ Ն

Հ Ր Ա Շ Ք



ՎԵՆԵՏԻԿ

Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Յ

2011

1882

23204

Printed in Turkey


Ար ի բաշխել ճըի


Աղօթեցէք վասն բարելարացն

Տարւոյս մէջ լըռտի սուրբ Աստուածամօր բարեխօս  
սութեամբ՝ յաւանձնութեան մէնարանիս երեքած եր-  
կնաւոր այցելութիւն մը, անակնկալ ու հրաշալի բժուշ-  
կութեան մը չնորդք, ոչ միայն սիրավիր պարոք դը-  
րաւ վրանիս երախտապէտ սրտով եւրազական կրօնա-  
կան լրագրաց մէջ հոչակել զայն, այլ նոյն սուրբ աւ-  
նունով մեծարուած աշխարհածանօթ տիստատեղոյն  
վրայ սյս համառատ տեղեկութիւնս հրատարակելով  
ժաւալել յազգիս:

Գրուածքս արգէն իր վախճանին հասած պիտի սէւ  
պուի, եթէ սուրբ կուսին չերմեռանգութիւնն՝ մէր բա-  
րեպաշտ ժողովրդեան մէջ մէլ աւելի աճնցընելու նոր  
գրգիս մը ըլլայ, որով կը փառաբանի Աստուած<sup>4</sup> և ի-  
րեն հետ կ'օրհնարանով և կը մեծարուի այն գերադոյն  
արարածը՝ որ մաքուր և անպարատ կուսութեամբ մայր է  
Աստուածոյ և քաղցրագութ մայր մարդկան,

291  
39





Ա.

Հովոռովիմ.

Իննեւտամներորդ դարը, բանաւորականն ու անտարբեր, գերենականն ու հրաշալին ուղեց և սորվեցուց ուրախալ: Սակայն նախախնամութեան սիրավելու ու մարդասէր ինասմբովն՝ առատօրէն կը նկատուի մեզի ժամանակակից անցից մէջ, ու միայն կամաւոր կոյրե՞ն են որ զայն չեն ուղեր աենալ: Ուղղափառ աշխարհ՝ քսան ու աւելի տարիներէ ի վեր՝ Պիրենեանց անշանքագիր մը վրայ ակնկատոյց, հան կը զրկէ իր երեսփոխանքն կոմը ուխտաւորներն, ու կը սքանչանայ այն հրաշից վրայ որոց ականատես վկայք, ու երբեմն նաև բարեթաստիկ առարկայք են: Առանց ուղելու ընդհանուր սկեպտիկանութեան մը մեջ լյնալով՝ մերժել ստուգութեան ամէն միջոցներն, անկարելի է լուռու քաղաքին մէջ կատարուած սպանչելահրաշ դիպուածոց ճշմարտութիւնն ուրանայ: Զանոնկ պատմած ատենիսիս, անաշառ ու խզմանանեաւոր քընութիւններէ ետքը, ուրիշ նպատակ չունինք՝ բայց անհաւաս մարերն լուսաւորել, բարեպաշտ անձանց հոգեկան միսիթարութեան ճարակ մը ընծայել, ու մեր ամենասուրբ Մօրը կարողութիւնը հոչակել: Հաւատացի, վասն որոց և խօսեցայ: Եւ եթէ սքանչելեաց անուն կուտանք այնպիսի դիպուածոց՝ որոց վրայ յայտ-

նասէս կ'երևնայ աստուածահրաշ վնիք մը, չենք  
ուզեր երէք պակսիլ՝ սուրբ Եկեղեցւոյ դա-  
տասանաց զանոնէն ենթարկելէն, որ մեր հա-  
ւատոցը կենդանի կանոնն է:

Մարիամ Բեռնարդինէ Սուպիրուս ծնած էր  
ի Լուսաւ, յամի 1844, աղքատ ու բարեպաշտ  
ծնողաց զաւակ: Տկար ու խեղճ՝ կաղուածքով,  
մերձակայ լուսնապատ Պարթը գիւղն մէջ դայե-  
կի մը յանձնուեցաւ: Լուս և հանդարա՞ որրա-  
նին մէջէն, մանկութեան ոչ խաղերն և ոչ ալ այն  
հասակին զուարձութիւններն ճանցաւ կամ  
անոնց ետևէն եղած: Կուրժքի տարրութեան մը  
պատառաւաւ՝ ամէն պարտասեցուցիչ աշխատան-  
քէ հեռու կենալով, մերմալզոտ հիւանդի մը  
կերպարանին առած էր:

Բնաւորութեամբ քաղցր, հնազանդ և մեծա-  
րանօք լի առ ծնողը, իր օրերը դաշտերու մէջ  
կ'անցընէր, այծերու և ոչնարաց հօտ մը արա-  
ծելով: Հովուաց գաւաղանն մէկ ձեռքը, միւ-  
սովն ալ սուրբ Կուսեն պատկը, ժայռերու վրայ  
կը թափանէր, չգարդելով սորված մէկ ա-  
զօթքն շարունակ կրկինէն. վասն զի կարգալ  
ալ չէր գիտեր: Այդ խեղճ ու տգէտ մանկինը  
անմեղընթեան և չարին տգիսութեան կենդա-  
նի պատկեր մը կոնսը սեպուել:

Երբ Բեռնարդինէ ըրբեթասանամեայ եղաւ  
(1858), ծնողըն քաղցրինին կանչէցն վիճին, որ-  
պէս զի դպրոց մը զրկելով պատրաստել տան  
յընդունելութեան սուրբ Հաղորդութեան: Բն-  
կերակիցքն կը զարմանային անոր ազօթասիրու-  
թեանն, սրտի բարութեան, եռանդուն հաւա-  
տոց վրայ. բայց երէք մոքերնէն չէր անցնէր:  
թէ մէջէրնէն ամենէն խեղճը պիտի ընարեր կա-  
տուած՝ գործի մը իր սպանչելեացն և ողորմու-  
թեան:

Այսն 1858 տարւոյն փետրուար 11ին հետն

առած կրտսերագոյն քըյլն ու իրենց ծանօթ  
ազջիկ մը, Յովհաննա, հասարակաց ճամփուն  
վրայը որ փայտ փնտաւելու ելաւ: Աղքատին ու  
կարգավորն սկագոյն զգեստ մը հագած էր, ու  
սպիտակ բրդեայ գլուխոց մը՝ այն երկրին գե-  
ղացոց սովորութեանն համեմատ կը ծածկէր  
իր գլուխն և ուսերը: Կէս օրուան մօտ՝ քիչ մը  
հետու մնացած էր իր ընկերներէն, երբ Մաղա-  
պիէլի անձաւին առջեւն հասաւ, որ բնական  
այր մըն է, քաղցրին արեւմանէն կողմը՝ ժայռե-  
րու մէջ:

Այն գործ քարերով ձեւացած անձաւափո-  
րը՝ չորս մեդր բարձրութեան ու հաւասարաշախ  
խորութիւն ունի: Աջախողմը՝ գրեթէ ուղղա-  
հայեաց գիրքով, գետնէն վեց ոոր բարձր՝ ժայ-  
ռին մէջ բնական պատառուածք մը կը կազմէ,  
դոգաւոր խորչ կամ արձանատեղի մը ձեւացը-  
նելով: Ելուկ մարդկային ճարտարութեան ա-  
րուեստը ձեռք գրած չէր Մաղապիէլի անձաւ-  
ւին վրայ, ուր փոթորկի և մրրկաց ատեն՝ հո-  
վեւք և ձկնորսք կը փութային ապաստանիլ: Այ-  
ժաւին ներքին կողմը, անկանց գիւրամաւաւ,  
ուրիշ զարդ մը չընչէր, բաց ի վայրի վարդեն-  
ւոյ ծառէ մը՝ որուն ճիւղերով ու ծաղկըներով  
այդ խորշին ստորոտ կը ծածկուէր:

Բնաւարդինէն երկու ընկերակիցքը՝ ջաղացք  
մը գարձնող ջրէն անդին անցնելով, իրենց մերկ  
ուաքերը այն եղանակին ջրոյն ցրառութեանն զգա-  
ցին. զոր երբ լսեց Բեռնարդինէ, քիչ մը կանկ  
առաւ մասելու, չուզելով որ անխաչեման-  
թեամբ իւր սովորական նշարգելութեանն ու  
հարիսին ծանրանալուն պատճառ մը տայ: Եր-  
կար ատեն աշխատելով որ ջրոյն մէջ եղող քա-  
րերուն վրայէն կոփակը տուի անցնի, երբ տե-  
սաւ որ անկարելի է, նստաւ սորի ամանն ու  
դուրսպանէրը հանելու:

Օդը տխուր բայց հանդարտ էր: Յանկարծա-  
կի ձայն մը լսելով՝ առւըները վեր վերցուց  
կնճիթի ծառերուն վրայ, ենթագելով թէ ա-  
նոնց Ճիւղերն են որ հովէն կը տատանին. բայց  
տեսաւ որ անշարժ կեցած էին: Հաղեւ թէ կո-  
չեկն հանելու վրայ էր, նորէն ձայն մը լսեց, և  
երեն կ'երենար թէ անձաւին խորէն կու դար  
այս ձայնը. մեկէն ծնկան վրայ եկաւ, տարածեց  
ձեռուըներն տեղւեան մը առջև. որ կը ներկայա-  
նար լրտէն՝ անձաւին խորը: Քաղքին ամէն զան-  
դակներն կէսօրուան առ սուրբ Կյան սովորա-  
կան Հրեշտակ անաւել մաղթանաց կը հրաւերէին  
զհաւատացեալս, մինչ նեղզ օրիորդն երկիւղի  
ու զմայլման մէջ էր:

Գերահրաշ լուսով մը պայծառացած էր ան-  
ձաւը. ու գեղանի տիրուհւայ մը տեսիլը ար-  
ձանատեղոյն մէջ կ'երենար, վարդենոյն ոս-  
տոցը վրայ: Սպիտակահանգեր ու գոտարեալ,  
ոտիցը տակ վարդեր կը վթթէին, առւըներն  
երկնապէի՝ ձեռքը կրծոցը վրայ, ոսկէ հաս ու  
ծոյրը խացոլ վարդարան մը կրելով: Տիրուհւայն  
դէմն ըն գեղոր ու մեծվայելընըթեամբ, գորո-  
վալից խանդաղատանք ու բարութիւն մը կը  
յայտնէին, և զոր անկարելի է մարդկային լե-  
զուով արժանապէս բացատրել:

Բեռնարդինէ շփեց առւըներն, ստուգելու-  
համուր թէ արդեօք իրական տեսիլ մ'է իրեն  
երեցածը, չէ նէ երեսակայութեան արդիւնք.  
ձեռքն առաւ վարդարանը՝ բայց չեկրցաւ առջի  
բերան և ոչ իսկ խաչակներէ. կարծէս թէ իսոր-  
հըրդական ցյժ մը բանած էր զնիքն: Տեսիլը մայ-  
րագութ խանդաղատանօք նայեցաւ անոր վրայ.  
ցոյցոց թէ ինչպէս աէտք էր վրկութեան նա-  
խաւը կնքել ինքվնէն ու վարդարանը զրուցել:  
Բեռնարդինէ նմանեցաւ իրեն, որ նշան մը ընե-  
լով իրեն մօտենալու՝ անհէտացաւ. և աղջեկն

երկար ատեն ծնկան վրայ ինկած մնաց այն քար-  
այրին առջև, որ ոչ ևս կը լուսաւորուէր առ-  
առածահրաշ լուսով:

Իր ընկերակիցն ցրտէն ինքվնէնին ապահո-  
վելու համար ասդիս անդին վաղվըռտելվ փայտ  
կը ինտուէին, որսնց կը սպասէր մայրը՝ բարեկեն-  
դանի հինգշաբթի օրուան կէրակուրն պատրա-  
տելու. տեսան զիեռնարդինէ ծնկան վրայ խո-  
նարհած, ու շուզեցն զինք խոռվէ. Ազօթք ը-  
նելէ զատ բան չիփիտեր կ'ըսէին: Բայց ինու-  
նարդինէ փութաց երթալ քովերնին, ու մած-  
զարմանքովը տեսաւ որ զրէն անցնելու ատեն  
ոսքէրն ամենեին թրջած չէին: Քյոյն տեսնելով  
զինքը հիացման կէրպարանքի մէջ, այլ և այլ  
հարցմանքնէրով ուղեց իմանալ թէ ինչ հան-  
դիսէր է. « Խնչպէս, պատասխանեց աղջեկը,  
բան մը չտեսամք ». ու անսնց բացատկան պա-  
տասխանին վեյց լուեց: Սակայն մտերմական  
թափանանք յաղթանակեցին իր առութեանն.  
ու երբ տան գտանալով հաղորդեցն զայն նաև  
Բեռնարդինէի մօրը, անիկայ խստիւ պատուի-  
րեց որ ոչ միայն եզածին վրայ չխօսին, այլ և  
ոչ մէյմալ այն կոզմելն երթան:

Հետեւեալ կիրակին, փետրուար 14ին, մայ-  
րէնի արգելմանն յաղթանակելով, ու խօսք ատ-  
լով որ երեկոյեան ժամերգութեան կը գտնուէին  
յեկեղեցով, Բեռնարդինէի քյոյն ու բարե-  
կամները զինք միւսանգամ Մազապիէլի անձա-  
ւը տարին: Եկեղեցոյն առջենէն անցնելու ժա-  
մանակ, չիշ մը օրհնեալ ըրոյ առին հետերնին,  
ու ծանրութեամբ ըսին իրեն. « Քեզի երեցա-  
ծը կրնայ չըր կամ դիւսական տեսիլ մ'ալ ըլ-  
լաւ այդ ջուրը սրսկած ատենիդ՝ պատուիրէ որ  
փախէք քեզմէ թէ ի ստանայէ է այդ երեւյ-  
թը. ու մերձենայ եթէ տառուածային »:

Քարայրին առջևն որ հասան, Բեռնարդինէ  
1\*

ինարչեցաւ ի ծունկս, և սկսաւ աղօթել Աւէ-  
կէն ու անակնկալ կերպարանափոխութիւն մը  
երեցաւ վրան, իր բարեբասիկ աշռուներն  
կրկին հանդիպեցան այն գերահրաշ տեսլեան.  
« Այսաւասիկ, կըսէք ու ցուցըներ իր ընկե-  
րացը, տեսէք զինքն» . իսկ անոնք բան չէն  
տեսներ, ու անոր գէմբին տարօրինակ փոփո-  
խութեան վրայ սրանչացած կ'ահաբեկին:  
Դիրին օրչնեալ ջրաց չիր աղջկան ձեռացը մէջ,  
որ սրսկելով զայն կրկին անդամ ըստաւ, « Ա Սա-  
եկուր առ իս, էթէ յԱստուծոյ է այդ տեսի-  
լը » : Եւ թէպէտ իր ամէն ուժովը բարձրա-  
ցուց ձայնը, սակայն քովելողներն բան մը չէ-  
նն լսեր. « Տէսէք, կ'ըսէք, օրհնեալ ջուրը  
սրսկած ատենիմ՝ աջուղենին երկինք կը վերց-  
նէ, ու կը ինսարչի կը մերձենայ առ իս » :

Երբ Բեռարդինէ անշարժ ու բոլորին ինք-  
իրմէ գուրա հրաշալ տեսլեանն առջև աղօթ-  
քի հետ էր, քոյրը անոր երեսաց այլայութե-  
նէն զարհուրած կարծեց թէ մեռնելու վրայ է:  
Փութաց ջաղացքին քով աշխատող մարդկանց  
աղաշեց թախանձեց որ օդութեան համինին.  
բայց անոնց ամէն բռնադառութեան առջն ալ  
անտեղիստալ մնաց Բեռարդինէ. իր զմայլման  
մէջ յափշտամիւրած չուզեց չեռանիալ այն տե-  
ղէն: իսկ երբ տեսիլքն անհետացաց, վրայ հա-  
սաւ մայրն, ու խսուութեամբ յանդիմանելով  
աղջիկը, « Փորձանք մը պիտի բերես, ըստա-  
դու մեր գլուխիք, ու ամենոււ բանտ մանելուն  
պատճառ ըլլսոս » :

Իոլոր մերձակայ տեղուանք հուչեցաւ Աւ-  
զապիկէլ անձաւին գէպիքն, և ամէն լսող իր քը-  
մացն համեմատ մեկնութիւն կամ պատճառ կու-  
տար: Լուռա քաղաքը թէպէտ չունէր ինըուան  
այն ատեն աշխարհագրական մէծ կարեռու-  
թիւն կամ համբաւ մը, բայց միշտ նշանաւոր

իր առողջպահիկ բաղանեքն, ուր ձոփք և հի-  
ւանդք տարուե տարիք բաղմութեամբ կը դիմեն՝  
Պիրենեան գէղեցին ու անհման զբից մէջ իրենց  
սփոփանքն փնտակելու, և այլք ալ իրենց ցաւոց  
և հիւանդութեանց գարման: Գետակ մը, Կավ,  
այդ լեռներէն վազած ամեն ջուրերին ամփոփե-  
լով Աղջապիկէլ անձաւին գիմացէն կ'անցնի  
կ'երթայ, յԱսուը և յՈվկիան թափուելու:

Եղած գէպիքն վրայ՝ Սուպիրուս գերդաս-  
տանն շատնշաւաւոր անձանց այցելութիւնն ու-  
նեցաւ. և Բեռարդինէ իրեն եղած այլ և  
այլ ու բազմապատիկ հարցմաց մէջ այնպիսի  
անկեղծ ու անմեղ պարզութեամբ իրեն երեցած  
տեսէան պատմութիւնն կ'ընէր, որ անհատակ  
և անհատատ անդամ չէին գիտեր ինչ զրոցել: « Անկէցաւաւոր ու բարես միբա մը ունենալուն  
տարակոյս չկայ, կ'ըսէին սմանք, զուուցածը  
սուտ չէ. բայց կընայ խորսով: Կարծեր է  
տեսնել, մինչ իրօք բան մը տեսած չէ. աղայա-  
կան երեսակայութեան հետեւանք են »: Ուրիշ-  
ներ ալ չէին տարակուսեր պնդել թէ տեսին ի-  
րական է, և թէ Բեռարդինէ իրեցոյլը ինքը  
սուրբ Կյոմն է: Ա, մէնքն անհամբերութեամբ նոր  
առթի մը կը սպասէին ճշմարտութիւնն ճանչ-  
նալու:

Հետեւալ հինգշաբթի օրն, փետրուարի 18  
ին, ամենայն հաւատարմութեան արժանաւոր  
երկու անձինք, անկինն Ալյուէ և Անժուանէթ-  
իէրէ օրիորդն, Բեռարդինէ մօրը հաւանու-  
թիւնն առին որ ի ծածուկ ընկերանան իրեն  
մինչև յանձաւն Աղջապիկէլ, և քննէն զրոցա-  
ծին սոսուգութիւնը: Առառուն կանուխ սուրբ  
պատրիարք մը լսելէն եաքը, իրեքն ալ գէպ ի  
անձաւն գնային. հետերին տանելով մոմ մը,  
թուզթ, դրիչ ու մելտն, որպէս զի տեսլեան ա-  
մէն մէկ խօսքն գրի վրայ առնուն: իրենց բարես

պաշտակն կարծիքն էր թէ քաւարանի խեղճ՝ հոգիները լլան, որ հաստացելոց աղօթքը խնդրելու համար կ'երևային:

Բեռնարդինէ կարծես թէ աներևոյթ ձեռքով մը մլուած, վազեց ժայռերուն վրայէն, ու անոնցմէ առաջ հասաւ յանձաւն։ Երբ ընկերներն աւ հասան, տեսան զինքն ծնկան վրայ ազօթքի կեցած, ու աներևոյթ էակի մը հետ խօսելով։ « Հոն է, ըստ իրենց Բեռնարդինէ։ և ինծի նշանացի կը պատուիրէ որ մատենամ։ — Հարցուր, ըսին, ըբլայ թէ իրեն համայ ըբլայ մեր հոս գտնուիլը. եթէ անանի է մէկդի քայլուինք»։ Բեռնարդինէ տեսլեան մէկ հաւանական նշանին վրայ ըստ որ կրնան մնալ։ Խոնարհեցան ընկան գետին, ու մոմը վառելով ըսին Բեռնարդինէն, « Առաջ անցի հարցու թէ ինչ բանի համար հոս կու գայ. արդոք քաւարանի հրդի մըն է, ազօթից ու պատարագաց կարոտ։ Խոնդէ որ այս թղթէ կին վրայ նշանակէ իր կամքը. պատրաստ ենք համեմ զինքն ամէն կերպով որ կարենան օժանդակել իր հանգըստեանն»։

Հովուուհին լի մեծարանօք և եռանգեւամբ մատեցաւ առ սուրբ Կյան, մատայց թուղթն, գրիչն ու մելանը. ու տեսնելով որ ընկերներն այ կ'ուզեն մատենալ, նշան ըրաւ որ մնան աեւ կերնին, ու ինք անոնց թէլադրած խնդիքն ըրաւ։ Պատասխան տուաւ աեւիլը. « Ըսելիքս՝ գրի վրայ առնոււ հարի չէ։ Դու տասնիշինք օր վրայէ վրայ հոս գալու անփոյթ մ'ըլլար»։ Բեռնարդինէ ուրախութեամբ խոստացաւ։ Ա, յն աշեն աեսիլը վրայ բերաւ։ « Ես ալ կը խօստանամ երջանիկ ընել զքեզ ոչ եթէ այս աշխարհս մէջ, այլ ի հանդերձելումն»։

Երբ Բեռնարդինէ իր ընկերակցաց քով կը դառնար, տեսիլը գորովագութ աչք մը ձգեց

Անթուանէթի վրայ, որ սրբոյ Կուսին Որդեւ գրաց ընկերութենէն էր. զրբ լսելով խնդեցին իմանալ թէ կրնան իրենք ալ այս հնդետասան օրերուն ընկերանալ Բեռնարդինէի. ու աեսիլը հաճութեամբ ընդունելով անոնց փափաքը անհետացաւ։

Փետրուարի 11էն ինչուան նոյն 1858 տարւ այս յութիսի վեշտասաներորդ օրը ութեւտասն տեսիլը ունեցաւ Բեռնարդինէ. բայց առջի երեք տեսլեանց մէջ գերահրաշ երեսոյթը չուզեց ըսել թէ ով է, ինչ կ'ուզէ, և առ ինչ սահմանուած է այն պղոտի ու անմեղ հովուուհին։ Իր ձայնը անգամ մը միայն լսելի եղաւ Բեռնարդինէի հնդետասանեալ մը այցելութեան իրմէ ուղելով։ Զկամեցաւ իր հրաշալիքն յայտնել քանի մը հոգւոյ առաջ. որպէս զին ամէն աեւ սուսի, ու կերպավ մը զափելերս ամենայն ժողովէ այն անձաւին քով ու անոնց ամենուն հետ խօսի։ Լուստի մէջ լսուած այս փափաքը՝ շատ ժամանակի կարօտութիւն չունեցաւ Գաղղիոյ հովոյն մէծ ազգոյն մասին մէջ հռչակուելու։ Բեռնարդինէի չօրս կողմը հաւաքուեցան բիւրաւորը, հաւատացեալը կամ անհաւատք, բարեկամք և հալածիւք, որ զինք հանգիստ չմ'զուցին, ինչուան որ ամէնքն ալ խօնարհին սրբոյ Կուսին երևմանն ճշմարտութեան առջև ի Լուստի

## Բ

Հրաշալի հնդետասանեալը.

Ուրբաթ, փետրուարի 16ին, Սուպիրուս և իր կինն ընկերացան Բեռնարդինէի մինչ յանձաւն. ուր առջի գիշերուընէ անթիւ բազմութիւն խոնուած ժողովուած էր, և որոնք ա-

մէջն ականատես վկայք եղան օրիորդին չիտց-  
մանն ու կերպարանափոխութեան: Երկրորդ  
օրը այն հրաշքը կրկնուեցաւ աւելի բարձմաթեւ  
ժողովրդեան մըներկայութեամբ որոնք ամէնին  
միաբերան կը վկայէին թէ այդպիսի աեսարանի  
մը երեք հանդիպած չէին որ այնչափ և այն-  
պիսի կարգէ գուրս ապաւորութիւն մը ըրած  
ըլլայ վրանին: Ամսոյն 21ին, կիրակի օր, աեսիլը  
անձաւին խորը երկութացաւ. և կը թուռէր թէ  
տրտմութեան մը մէջ ըլլայ. թեանարդինէ ծնկան  
վրայ քայլելով մօտեցաւ առ նա. կը ինորէր  
իմանալ թէ ինչ պէտք էր որ ընէր. « Ազօթէ մէ-  
լաւորաց համար » պատանիսանեց աեսիլը: Ներ-  
կայ գտնուողը աեսան յայտնաբէս որ արտա-  
սուաց երկու խոշոր կաթելք երկնցան ինանար-  
դինին այտիցը քայ, և որ տէլէան աներեւու-  
թանալէն եւքը իր բնական կերպն ու հանդար-  
տութիւնն առաւ:

Կարծիք մը հաշակուեր էր թէ թեանարդինէի  
ենթագրեալ աեսիլը՝ իրէն բնական կազմու-  
ածքին հէտեւանք տկարութեան կամ չիւանդու-  
թեան պատրանքն ըլլայ. ուստի նոյն օրը՝ քաղ-  
քին նշանաւոր բժիշկներէն մէկն ծողու, երթա-  
լով յանձաւն, երբէք չիւեսացաւ իրմէ աեսէեան  
հետ նշնչեցան խօսակցութեանը ժամանակ: Իր  
ունեցած նախապաշտօրմամբն ալ՝ հիւանդու-  
թեան նշանակ մը չտէսաւ վրան. երակներն ի-  
րենց բնական գերբին մէջ էին, միաքնալ այնչափ  
զգաստ՝ որ երբ ձեռքի մոմը մարեցաւ, մէկէն  
ուզեց նորէն վառել. և ձեռքի գաւաղանովը  
նշան ընելով արդիւց մէրձակայից որ վայրի  
վարդենւց ծառին չմօտենան. « Կարգէ գուրս  
երկոյթ մը կայ հոս, վրայ բերաւ բժիշկը, որուն  
անծանօթ է մեր արուեստին ժամանարութիւ-  
նը »:

Երկուշաբթի օրն, թեանարդինէ՝ տէրութեան

տպաշանակալէն իր հօրը ըրած սպանալւացն  
համար պատուէր ընդունեցաւ որ չեթայ՝ ե-  
քարայրն, այլ ի գարոց, ուր նոյն իսկ կուսանիք  
ծիծալեցան իրէն եղած երկեմանն համար: Սա-  
կայն թեանարդինէի սիրութ կարգէ գուրս տագ-  
նապի մէջ էր. կը վախէր հօրը անհնագանդ ըլ-  
լալէն. միւսմէն ալ կը մորմէկը որ պիտի պակ-  
սէր սրբուհւոյն տուած խոսամունքէն: Կէսօ-  
րուան ատեն՝ գալրոցէն ելելու ժամանակ՝ կար-  
ծես թէ անաւանանէլի ոյժ մը կը քաշէր կը տա-  
նէր զինքն մինչ ի քարայրն, ուր արշայուսէն ի  
վեր բաղմութիւն մարդկան կը սպասէն իրէն:  
Սովորութեանն համեմատ ծնկան վրայ եկաւ,  
աշւըները սեւած գէտ ի վարդենին զրուցեց  
սրբց Կուսին պասէր, ու երեմանն կը սպասէր:  
Վէրջապէս ոսպէլաւ արտասուելով. արառւմ  
ափուր կը խորհէր թէ թերութիւն մը գործած  
էր արգեք, որուն համար ուզեց զինքը տիրու-  
չին պատճել. ու բան մը չգտնելով կոչնին վրայ  
ծանրացած, խսնարհութեամբ ըստ մերձակա-  
յից. « Այսօր աեսիլը չերեցաւ ինձ: ուրիշ օ-  
րէր աեսայ զինքն անանի ինչպէս զմեզ կը աես-  
նեմ. բայց այսօր չեմ գիտէր ինչ պատճառի հա-  
մար զրկեց վիս իր մետութենէն »: Գիտնալով  
ալ թէ ինչպէս պիտի յանձիմանուէր հօրմն ը-  
րած անհնագնութեանն համար չքաշուեցա-  
ամէն բան տէնիսելով պատճելն, և թէ ինչպէս  
իր ըուղելով ալ անհնագն երեցած էր: Հայրը  
որ լու կը ճանձնար իր զաւկին սիրութ, ու բո-  
վանդակ կէնաց մէջ սոււ խօսած ըլլալը, միի-  
թարեց զինքն. « Ալ չեմ արգելուր, ըստւ, ըլ-  
քեղ քարայրն երթալէն, ու կը թորում ազատ  
համարձակ »:

Կարգէ գուրս ուրախ այսպիսի թոյլտուու-  
թեան մը համար, թեանարդինէ երկրորդ օրը  
կանուխ գարձաւ յանձաւն Մաղապիկէլ, և գը-

տառ հոն ժողվաւած գրեթե տամն հազար հոգւոյ չափ : Լուց ձայն մը որ զինքը կը կանչէր . « Ահաւասիկ եմ » պատասխանեց օրիորդը : Վրայ բերաւ տեսիլը . « Քեզի նկատմամբ ըսելիք մը ունիմ , որ քիմիաի մնայ » . ու զմայման մէջ էր Բեռնարդինէ երկուքին մէջ եղած խօսակցութեան առևեն , մինչդեռ այլք բան մը չէին լուր կամ իմանար : Բեռնարդինէ զարմացաւ մնաց անոնց բան մը ըսած ըլլալուն վրայ , ուր տեսիլը բարձր ու սիրալիք ձայնով , ինչպէս կը հաւատարմացնէր , կը խօսէր հետք . « Գիտ , ըսաւ յետոյ տեսիլը , զոուցէ քահանայից թէ հոս սրբալոյր մը կ'ուղեմ որ շնորհ , ուր ամենքն թափորով ուժիամ յահնիւն » :

Բեռնարդինէ մէկէն փութաց առ պատուական քահանային Փէյրամալ ժողովրդապէտա , ուրուն հետ ինցուան այն օրը ամեննեին խօսք մը եղած չէր այս ինդքրոյն վրայ : Ժողովրդապէտը ցուրտ և անտարբէր ընդունելութիւն մը ըստ իրեն՝ միտքը դրած էր խիստ չեղքութիւն մը պահէլ եպիսկոպոսական որոշումներն ըսած չուղելով խօսքի մէջ խառնուել : Տեսլեան ամէն պարագաներն հարցընելէն ու իմանալէն ետքը , վրայ բերաւ . « Այդ երկուղին անունն չես գիտեր , սակայն քեզի հետ այլք ալ կը կարծենթէ ինքն իսկ սուրբ Կյոյն Մարիամ ըլլայ : Զեշը կը ցիրք , ուու միայն ես ըսողը թէ տեսմէլք կը տեսնես . Եթէ ուու զինքն տեսած ըլլալուդ համար պատմած սուտէ , դիտցիր որ այնպիսի հասմայ մըն է բանածդ՝ որ ինքզինքդ յաւիտեան կը զրկէս երկինց երանական տեսութեան մէջ իրեն տեսլանի արժանի ըլլալէն : — Զեմգիտեր , պատասխանեց ազջիկը , որ տեսածն ինքն սուրբ Կյոյն ըլլայ . բայց անանկ կը տեսնեմ զինքը , ինչպէս հեմայ զհրամանքդ , և անանկ կը խօսի հետա ինչպէս հետա կը խօսիս : Հիմայ ալ եր

կողմանէ կ'ըսեմ թէ կ'ուղէ որ Մազապիկը ժայռերուն վրայ եկեղեցի մը շինուի , հոն ուր ինձ երեցաւ » : Ժողովրդապէտը ըսաւ . « Բայց ես չեմ կրնար քեզի միայն հաւատալ : Բայց քեզի երկուղ տեսաւն թէ հարկ է որ ինքզինքը ձանեցնէ : Եթէ ինքն սուրբ Կյոյն է , պէտք է որ հաւատարմացնէ զայն քանի մը սպանէլեօք : Պուլ կ'ըսես թէ ժայռերուն վրայ բուռնող վայրի վարդենոց մը վրայ կ'երենայ . փետրուար ամս սոյն մէջն ենք . ըսէ որ եթէ կ'ուղէ որ իրեն պատույն ասձար մը կաւուցուի , հարկ է որ ծաղկեցնէ այդ վարդենին այս եղանակիս մէջ » :

Չորեքշաբթի օրն Բեռնարդինէ ըսաւ տեսլեան . « Ժողովրդապէտն քանի մի ապացոյց կ'ուղէ , օրինակ իմն վարդենոցն այս եղանակիս մէջ ծաղկիլը . քահանայք խօսքին հաւատարմութիւն ուղերը ընել : » Տեսլը պատասխան տուաւ . « Աղաջէ Աստուծոյ մեղաւորպաց համար , խոնարհէ ինկիր յերկիր , անոնց գարձը խնդրելով » : Բեռնարդինէ ինկաւ գետին , համբուրեց հողը , և ըրս կողմը եղող մերձակայից որ զարմացման մէջ մնացէր էին , նանացի հասկցուց որ իրենք ալ լինան յերկիր , ու համբուրեն զայն ինդրելով զբարձումն մեղաւորպաց :

Այն օրուան սրտաշարժ տեսարանին ներկայ եղղաց մէկուն է գետեւեալ նամակը . « Հասայ , կ'ըսէ , յանձաւն , միաքս դրած ըլլալով լսւ մը քիննէլ գէպին , մանաւանին թէ կուշտ մը ծիծաղէլու համար : Կը զարմօնայի հոն խառնուող գիւրահաւան բարձմութեան պարզմուութեան վրայ , մանաւանին այն համբանք չունեցող կանաց՝ որ ժայռի մը քարերուն զիմաց ծնկան վրայ ինկիր էին : Աստուծն իմունեի եկած ըլլալով մանաւանդ արմկանց ուժովք՝ կրցայ առաջնին կարգը տեղ մը ունենալ : Սովորական ատենին , արեգական ելլելու ժամանակ , Բեռնարդինէ

Հասաւ հոն: Իր քովն էի: Անոր մանկական կերպարանաց վայ յատի կը տեսնուէր քաղցրութեան ու անմեղութեան հետ միացեալ բը նաւորութեան հաստատութիւն մը, և որուն վրայ արդէն զմոյշեր էի՝ ակրութեան պաշտօնակալին քովն զեսած ատենիս: Առանց շփոթելու, առանց ցուցամոլութեան կամ հոն եղող բազմութեան մատգրութիւն ընկելու, ամենաբնական պարզութեամբ ընկաւ գեանին վրայ, իբրև թէ եկեղեցւոյ մը կամ առանձինն անտասի մը մէջ կը գտնուէր: Հանեց սրբյ կուսին պսակը, և սկսաւ ազօթել: Քիչ ատենէն կարծեն թէ աչքերն լուսով մը պայծառացան. յափշտակուած ու լուսափայլ յատեցան ապառաժին բարդուածքին վրայ: Իմ աշեղը սալ մէկէն հոն դարձան՝ ուր օրիորդն հիացմանի կը նայէր. ու վարդենւոյն ցամաքեալ սոստէրէն զատ ուրիշ բան չուեսայ: Սակայն օրիորդին զմոյշմանն առջե իմ նախկին նախապաշարմւեքս, իմաստամիրական առարկութիւններս և ժխտումներս՝ մէկէնիմէկ անհետանալով, տեղի տուին տարօրինակ զգացման մը, որ առանց ուղելուս՝ բանացաւ տիրեց իմ վրաս: Սառուգութիւն մը, անդիմագրած զգացում մը յայանի կ'ընէր թէ խորհրդաւոր էակ մը կայ հոն: Ազուըներս զեղի չէին տեսներ, բայց հագիս, բիւրաւոր հոն ներկայ գտնուող հոգիք, այն գերազոյն ժամուն՝ յայանութեան ներքին լուսով մը ինձի պէս կը տեսնէին զայն: Այս, կը վկայեմ թէ աստուածահրաց էակ մը կար հոն:

« Մէկէնիմէկ ու կատարելապէս այլակերպեալ ինեւնարդինէն՝ ոչ ևս քանի մը վայրկեան առաջ տեսած աղջիկս էր, այլ երկից չըրէտակ մը՝ անսպատում զմոյշման մէջ: Չունէր ոչ ևս իր կերպարանքն, ուրիշ իմացականութիւն մը, ուրիշ կեանք, պիտի ըսեմնակ՝ ուրիշ հոգի մը կը

նկատուէր իր վրայ: Ինքն իրեն ալ չէր նմաներ. այլ բոլորովին ուրիշ անձ մը փոխուած: Դէմքը, ամենէն աւելի անտարբեր ու աննշան ձեւելոն, խաչ մը հանելն անգամ, սովորականէ դուրս մեծութեան և ազնուութեան կնիք մը կը կրէին վերանին: Կը բանար իր մեծ ացուըներն այն տեսսէնէն չանչալ աչուըներն, իր զմոյշած ու գրեթէ անշարժ աչքերն. կարծես թէ կը վախէր իսանարհընել արաւեանունքն, որպէս զի ըըլլայ թէ վայրկեան մ'ալ կորսնցնէ այն տեսսիլն որով զմոյշած ու ինքիրմէ գուրս ելած էր: Հոն եղող բազմութեան նմանն իմ սիրս ալ այլայշած էր. աննոնց պէս չունչս բանած կեցէր էի, փափաքելումէլ ճայլ մը, նօսք մը որ կ'ըլլար տեսւեան և օրիորդին հետ: Ինեւնարդինէ կարգէ գուրս մեծարանօք, անսահման սիրոյ և քաղցը յափշտակութեան յայտարար. երկրապատութեամբ մը ինոնարհեցաւ յէրիիր:

« Սակայն մերթ ընդ մերթ՝ զմոյշմանն ու հիացման մէջ ալ, տիրութեան կերպարանք մը կը նկատուէր անոր երեսացը վրայ. կը տեսնէր որ երբեմն զարկն ալ կը պակսէր: Բոյոր այն միջոցին վարդարանին հատիկներն կը շարժէր... Մէյրալ յանկարծ Կավդ գետակին ափանցը քովէն, ուր կ'աղօթէր, յառաջացաւ մինչեւ ի խորս անձաւին, գրեթէ տամնը հինգ մեգր տեղ: Այդ սեպացեալ զատիկիբէրէն ելած տեսն, իր քովն եղողներն լսեցին ինիսա որուշ կերպով ձայն մը որ կ'ըսէր. Ապաշխարութիւնն, ապաշխարութիւնն: Քանի մը վայրկենէն ոտք ելաւ ինեւնարդինէ, և գարձու ՚ի քաղաքին»:

Հնիգաբաթի օրուան երեւմանն ատեն՝ տեսսիլն ըստ թեանարդինէի. « Գնա խմէ ու լուացուէ աղքեւրին ջաղու. և հոն բուսանող խոտէն կըր »: Ինչուան այն օրը՝ հոն տեղուանքը ոչ աղքեւր և ոչ ջաղ հետք մը տեսնուած էր: Ինեւնարդինէ

գէպ'ի վտակը կ'երթար. բայց տեսին ցըցուց ի-  
րեն անձաւին մէկ ծայրը, և թէ հօն երթալու-  
էր. « Մ'երթար, ըստ, ինչուան հոն. ես չափ-  
տուիրէցի քեզ առուակին ջրէն խմել. այլ գիտ  
ուր աղբէւրն է » : Հնազանդեցաւ, ու մատուշ-  
ներովք փորերով հաղը, տեսաւ որ ջրով լեցուե-  
ցաւ իր ձեւացուցած փոսը: Սակայն հողայն հետ  
խառնուած ջուրը այնպէս պլոտոր ու աղմային  
էր, որ խմէլէն ու երեսը լուանդէն առաջ՝ բա-  
ւակն գժուարութիւն կրց. երբը փրցուց  
գետնին վրա բուօած խորա, որ փրփրէմի նմա-  
նութիւն ունէր, ու կերաւ. « Խելքը վրան չէ,  
կ'ըսէին հօն եղող հանդիսականներէն ոմանք, ը-  
րածն ալ չգիտէր » :

Ջրոյ պղափ երակ մը նոր ակնէն բղիելով՝ ա-  
ւազին վրայէն սկսաւ ընթանալ գէպ ի կալ-  
գետ: Երբ ինեւնարդինէ անձաւէն հետացաւ,  
բազմութիւնը զարմանօք սկսաւ նկատել հրա-  
շալիք աղբէւրը որուն ջուրը օր օրուան վրայ զգալի  
կէրպով կ'աւատանար, և երբ ալ դադրեցաւ ա-  
ձելէն, ամէն մէկ ժամուն զինդ հազար լիար  
ջրի կուտար, ու հարիւր քսանութերկու հազա-  
րէն աւելի ամէն օր: Այս զգալի և տեսական  
հրածքը՝ շատ աւելի մէծ էր, քան ինչ որ լուս-  
տի ժողովդապետը կը փափաքէր, վարդենւոյն  
ձմեռուան եղանակին մէջ ծաղկիլը:

Հեւալել օրին տեսիլը կրկին երկուութացաւ  
ինեւնարդինէի, և իր կարողութեան առաջն  
սբանչէլիք կատարուեցան նորաբուզին աղբէր  
ջրովք՝ Պուրիւթիթ կոչուած մէկու մը բժշկու-  
թեամբ: Քիչ ետքը պիտի լսենք զայն, ուրիշ  
բազմաթիւ սբանչէլեաց հետ: Հնդետասաններին  
վէրջի օրէր ըստանցն շաբանկութեան արժանի մէծ  
դէպքի մը անցան: Բազմաթիւ ժողովուրդք կը  
խառնուէին հօն, շնորհակալութեան երգէր եր-  
գէին, ջրէն իրենց տոմնը կը տանէին, մոմեր կը

վառէին ու հիացմամբ և լի եռանդեամբ ետ կը  
դառնային, ուրախ և գոչ՝ թեռնարդինէ հիաց-  
ման տեսլեանը ականատաես ըլլանուն համար:

Մարտի մին կրկին գարձաւ աղջիկն առ ժո-  
ղովդապետն լուստի. « Տեսին, ըստաւ, կ'ուզէ  
որ հօն սրբավայր մը կառուցաւի, ուր հաւա-  
տացէալք թափորիւ ուխտի գտն » : Քաշանայն  
այն անդամ՝ միբալիք ընդունելութիւն ըրաւ  
ինձնարդինէի: « Քեզի կը հաւատամ, ըստաւ,  
բայց ինչ որ ի գիմաց քեզի երեցովին կը իսրնդ-  
րես, ինծմէ չկախուիր. ատիկայ եպիսկոպոսին  
դործն է, որուն արդէն ծանօթ է ամենայն. ես  
ալ տեսած ատենիս կ'իմացընեմնաւե քու ինծմէ  
խնդրած: Գործէլը իրեն կ'ինայ » :

Ալմէնէն անհամերութեամբ կը պատսէին հըն-  
գետասաններին վէրջնն օրուանը կը համարէին  
թէ կարգէ գուրս հրաշք մը պիտի ըլլայ, իբրւ-  
կնիք մը ինցուան այն ատեն հանդիպածներուն:  
Նյոն օրը, մարտի հին, տոտուն կանուխ՝ տրչա-  
լուսոյն հետ, քսան հազարէն աւելի անձննիք Մա-  
զապիէլիք անձաւին ընրս քովը բոլոր էին. այն-  
չափ խուռն էր ամբոխին բազմութիւնը՝ որ տէ-  
րութեան պահապան զինուորք լերան բոլոր անց-  
քէրը գոցէր էին, որպէս զի շփոթութիւն մը  
չհանդիպի:

Ինեւնարդինէ մօրը հետ՝ պիտի չկարենար բազ-  
մութեան մէջէն անցնելու ձամբայ մը գտնելւ,  
եթէ պահապան զինուորք մը սուրբ ձեռքը իրեն  
օդնութեան հշամնէ: Երբ օրիորդն խօնարհէցաւ  
ընկաւ գետին, բոլոր ժողովուրդն ալ իրեն հետ  
ծնկան վրայ եկաւ. ու բոլվանդակ հիացմանն ա-  
տեն խոր լուսութիւն մը պահուեցաւ: Տեսիլը՝  
ինչպէս նախննթաց օրէրուն, կրկին նորոգուե-  
ցաւ. ատկայն մարդկային նախատեսութեան  
պատրանօքը, որ նորահրաշ մէծ դէպքի մը յու-  
սով կը կենար: Օրիորդը տիրութեամբ տուն

գարձաւ. տեսլեան վերջին օրն ըլլալուն մաս-  
ծութեանը՝ իր սիրաը կը մորմաքէր, որ այնչափ  
սփոփանք և մակարութիւն ունեցած էր ոյն  
երջանիկ օրերուն մէջ:

Սակայն աեպեան հաւաստիք յայտնի և այն-  
չափ էին. ուխտաւորք արդէն սկսեր էին յանա-  
խել, և լուսու քաղաքին անունը ընդ ամենայն  
աշխարհ կը հնչէր. Ժայռն կողէն բղիսած հրաշալի  
ջուրը, ցամաք ու անջուր տեղ-ց մը մէջ, ամե-  
նուն աչքին առջև զգալի բժշկութեաններ կ'ընէր:  
Ամէնք կը փափաքէին խմել այդ ջրէն, անովլուա-  
ցուիլ և զայն տանիւ իրենց ընտանեաց. ուստի  
հարկ եղաւ. Գաղլոյս ամեն կողդ հարիւրաւոր  
լիսը լիրկէն այն ջրէն, լեցըն կուռ համար անոնց  
փափաքը որ չէին կրնար երթաւլ մինչև ի լուսու:  
Հեռու տեղուանիք եղողնէն ընդունելով իրենց  
փափաքէլի բժշկութեանը, կը գիմէն յանձաւն  
շնորհակալ ըլլալու որբց կուսին, ու իրենց  
ուխտական նուռէրն աղել հօն, ի հաւաստիս  
ջրմեռանդն երախտագիտութեան: Բազմու-  
թիւնն ըրս կողմերնին կը լեցուէր լսելու իրենց  
հրաշալի բժշկութեանը, և սրբոյ կուսին բարե-  
խսութեամբ ընդունած շնորհքը, և կը ցու-  
ցընէն լուսուի մէջ պանդոկապետ մը՝ որուն  
թեէն վայսի ուռւեցքը մէկէն անհետացէր էր ալ-  
եթէրին ջրոյն մէջ խոթուելով այրի կին մը՝ որ  
քսան տարուան կատարեալ և անդարման սե-  
պուած խլութեան բժշկութեանը ստացեր էր,  
և բազմուեայ կազ մը՝ որ արագ քայլերով կը  
վազվեզէր համարձակ:

Պ.

Քաղաքապետական իշխանութեան կողմանէ  
հաղածանը.

Աստուծոյ գործքերեք չեն կատարուիր եր-  
կրիս վրայ առանց գուշաբին հակառակու-  
թիւններ կրելու մարդկանց ու գժուխոց կողմա-  
նէ. սակայն իրենց գէմ յարուցուած ամէն ար-  
գելքներով ալ չեն գաղլիր եւս քան զեւսաճե-  
լէն: Գաղղից մայրաքաղաքին և գաւառաց մէջ  
կրօնից հակառակամարտ օրագիրք իրենց ար-  
համարհանաց և ծաղզութեթիւնը կուսին  
երեւմն ի լուսու: Այնպիսի լուսաւորեալ  
ժամանակի մը մէջ, յօրում Ուղնան և նմանիք  
կ'ապրին և կը մեծարուին, կարելի չէր հրաշքը.  
և աղատամիտը և աղատախոնք արհամարհուտ  
միաձայնութեամբ այս գէպաքին մէջ ալ ուղեցին  
տեսնել՝ մոլեկնակրօն աւելորդապաշտութիւն  
մը ագէտ ժողովրդէան կողմանէ, և խաբէական  
պարանք ի կղերականաց. և զիւեանարգինէ  
գործի մը կը հաշակէն իրենց ձեռքը՝ իշխանու-  
թիւննին ժողովրդէան վրայ պահպանելու. գա-  
ղափարաց աղատաթեամբ արգէն իրենցմէ վեր-  
ցուելու մատ իշխանութիւնն մը: Լուսուի ժողով-  
վը բարապետը, իրեն օգնական քահանաքը, բայոր  
գաւառին և վիճակին երիցունք՝ գովելի ուոհա-  
կանութեամբ մը, և ոչ իսկ անուղղակի կերպով  
ուղեցին մասն ունենալ Աղջապիել անձաւին  
գիպուածոց մէջ, անոնցմէ և ոչ մէկը բազմու-  
թեան մէջ երկացանակ լոկ հետաքրքրութեան  
համար: Տեսլեան և երկեմանց առջի օրուցնէն, կը  
դերն ընդհանրապէս հաւատարմութեան ար-  
ժանի բան մը չետպեց զպին, անշուշտ Աստուծոյ

մասնաւոր թոյլտուութեամբ՝ որ չէր ուզեր Լուռուի ուխտագնացութեանց մջը որ և Եցէ մարդկային գործակցութիւն։ Խակ եր հաւասարիք և սքանչելիք յառախիսցին, շտաբակուսեցաւ տալ իր կատարեալ հաւանութիւնն, բայց միտ այնպիսի զգուշաւորութեամբ մը, որ բարեպաշտից շատերուն սրտին թէ վշտանալուն և թէ մեղադրութեան պատճառ եղաւ։

Աղասամիտ լրագիրը չէին գտաբեր նախատելին զիեւնարդինէ որ այնպիսի անարժան խաբէութեան միջացով մը իր աղքատ ընտանիքն հարստացընելու եաւեկ կըլլար, ուր ընդհակառակն հարուստներու կողմանէ իրեն արուուծ որ և Եցէ նույն կամ դրամիկան նպաստ բացարձակ կը մերժէր։ Ետքն սկսան իբրա յիմար և խելացնոր մը հաշակէլ զնիքն, և կը սախէին զքաղաքական իշխանութիւնն որ բանել տայ ու յիմարանցի մը մէջ փակէ։ Բայց իրենց նախատանաց և ծաղու խօսքերն ամէն ուժենին կորուսին հրաշալի աղբեր բվամամբը, և անկէ եղած զանազան բժշկութեամբը. և այն ատեն ալ ուրիշ խօսք չիմասց, բայց թէ ինեւնարդինէ դիպուածով մը միայն ինչուան այն ատեն անծանօթ մնացած բժշկական ջրոյ աղբեւը մը գտեր էր։

Տարրացը մը չլսիցաւ իր գիտառութիւնը գործածել անոնց կանխակալոյ կարծեաց և գրութեան իշխան ու կարծեցեալ քննութենէ մը ետքը հաստատեց թէ Լուռուի ջուրը Պիրենեան լերանց հանքային ջրոյ ակնազիւր մ'էր։ Բայց իր ենթագրած յալթութեան փառքն սակաւտե եղաւ։ Տէղոյն շահապէն և քաղաքապետական ժողովն ուրիշ հարտարագոյն և խղճամիտ անձանց քննութեան տակ ձգեցին. որոնք Ֆիլչովի հետ համաձայն որ Պուլուզլի բժշկական գորոցին տեսուցն և Պիտութեանց ժողովըն (Faculté) տարրաբանութեան ուսուցիչն էր,

յուցին թէ քարայրին քով բղնած ջուրը՝ հասարակ ջուր էր, նմելու աղէկ ջուր մը՝ առանց բժշկական մասնաւոր յատկութիւնն մը ունենալու։

Քաղաքական իշխանութիւնն, որուն ներկայացնուցին էր Ուուլան՝ պաշտօնեայ կրօնից, Թարպի քաղաքասեան, սատիկանութեան գլխաւորն, ամէնքն միաբանեցան ազատախոհից փափազն իրականացընելու։ Մասնաւոր հետագրով մը Ուուլան աղդեց Թարպի եպիսկոպոսին իր ամէն զնիքն ի գործ զնելով ծաղու և գայթական անպատշաճ արարողութիւններն խափանելու։ Աստիկանութեան գործակատարն ալ և Լուռու սկսաւ հալածել զնենարդինէ, լուսաւ տալով անոր ամէն մէկ քայլը, ինչուան նաև եկեղեցւոյ մէջալ զնիք հանգիւստ չէ գելովլանով կը յօւսար անոր և կղերին մէջ հարագիւտական գործի մը թէլք զանել։ Յանուն օրինաց զնիքն կոչեց ի գատա կիրակի օր մը, երեկօյեան ժամերգութենէն եաբը, խուռան բազմութիւնն մը զայրացած պաշտօնէին բանած այս անարժան կերպին վրայ, գատարանին չորս կողմը պաշարած կեցեր էր, աեմենէլու համար թէ լինչ ելք պիտի ու ունենար հարցաբննութիւնն։ Ամբողջ ժամ մը աւելց, ու ամէն հնարք և վարպետութիւն գործածեց, մերթ սպառնալուք և մերթ ալքակցրանութեամբ, որպէս զի շփոթ զնիքն, և ինչուան այն ատեն լրուցածներուն հակառակ խօսք մը հանել տայ բերինէն։ Խակ օրիորդն անկեղծ պարզութեամբ կը կրինէր երկեման ամէն պարագանէրն, ու անոր գարանակալ և հակառակարտ հարցմանց և հակառակութեանց՝ առանց շփոթելու կուտար պատասխանն։ Կիրք ելւա տէրութեան պաշտօնեայն, սպառնացաւ սասակի պատիմէնէրով պատուհասել զնիքն է թէ Ճշմարիտ չիսուի։ Պատասխան տուաւ օրի-

որդը. «Տէր իմ, կրնաս զիս տէրութեան զիս նուռողներու ձեռք յանձնել, բայց ըստածէս զատ ուրիշ բան չունիմ զբուցելիք. ահաւասիկ ճըշ մարտութեւնը»:

Այն տեսարանին ներկայ գանուռով մը պատասխան տուաւ աէրութեան պաշտօնէն. «Այն տէղատալի հաստատամութիւն մը կ'երեցնէ վկայութեանցը մէջ: Յայտնի է որ տեսած ըլլալուն կը հաւատայ»: Ալզան հայրը ներս մատւ իր գտաւին ուղելու: Բայց ծանր յանդիմանութիւն մը լսեց գործակատարէն. «Գոյզ կեցիր, ըսաւ. զաւկիդ բռնած համբան աղէկ չէ: Այս անդամ կը ներեւմ իրեն. այլ եթէ կրկն իյնայ այդ յանցանաց մէջ, երթաւլիք տեղը բանան է: Մէջմ'ալ քարայրը պիտի չգտանայ. երաշխարը դուն ես, ապա թէ ոչ գուալ յանցաւը կը սեպուին»:

Կայսերական գործակատարք և Թարապի քաղաքապէտն ամէն ջննիք բնին բանեցուցին իւնանարդին կարծէցեալ խարդախութիւնն խայտառակելու համար: Զարենալով պատաժական օրինաց պարտաւորով յանցանքի մը մէջ գտնել զինքն, որուշեցին 1838ին սահմանուած յիմարաց նկատմամբ օրէնքի մը ուժով վարուել հետն, որ իշխանութիւն կուտար քանի մը բժշկաց վկայութեամբ մատար կարողութիւնն ինին կորուառ կամայիթիս սեպուող անձնիք առանձին անդ մը փակել: Լուսաթ երկու բժշկաց որ ամենուն ծանօթ հակառ ակողք էին գերբնակնին, յանձնուեցաւ բենարդինի բնական ու մատարական վիճակին քննութիւնը. որոնք իրենց ամէն հնարջովն ու հետազոտութեամբ ալ չկրնալով անոր մասց վրայ սովորականէ գուրս վիճակ մը առանձիւ, տուած աւելի կարգին մէջ աւելցուցին թէ կրնար մատար զառանցանաց վիճակի մէջ համարուել:

Այսպիսի ենթագրութիւն մը՝ բաւականէն աւելի պատճառ սեպուեցաւ Թարապի քաղաքապէտին: Մայիսի 4ին ժողվեց ի Լուսու ամէն մերձակայ քաղաքաց գլխաւորներն, և ճարարար խօսութեան ամէն ճիգնթափելով համոզեց զանոնք թէ Մազապիէլ անձաւին քրով եղած քաղաքապէտ անձաւ ըլլալով, քաղաքական բարեկարգութեան և ուղղափառ կրօնից վկասակարը էին: Եւ որպէս զի խափանէ, ինչպէս կ'ըսէր, ի հիմանց այսպիսի աւելորդապատճառներն մը, և չարը քանցէ յարմառաց, իջնաւ.մը հրամարակեց, որով կը հրամայէր վերցնել այրին մէջէն որ և իցէ չերմեռանդական առարկաներ, կ'արդելուր այցելուաց հան մանելը, և կը սպառնար օրինաց իջուտթեամբ վարուել անոնց ամենուն հետո որ հոն եղած կարծէցեալ երեւանց ու հրաշից խօսքը կ'ընեն: Այս ամէն յուզմանց պատճառ օրիորդն ալ իբրև յիմար մը նշանակելով, հրաման կուտար այնպիսիաց յատուկ աեղ մը փակել զինքն:

Այս անգութ հրամանն ի գործ դնելէն առաջ կայսերական գործակատարը նոհեմութիւն սեպէց Լուսաթի ժողովսպապէտին հաղորդել: Քահանայն հետեւեալ պատասխանը տուաւ իրեն. «Օրիորդն յանցանք մը չունի, ըսաւ: Զերցաք պատճառամիք մը գտնել զինքն հաւածելու իսկ հիմակուան մոսածանիդ՝ հալածանաց գմնդակադյոյնն է. և այնչափ աւելի որչափ նեղձ ու անպաշտական անձի մը դէմ ուղղուած: Քաղաքապէտը չիկրնար որ և իցէ կերպով բռնել տալ զինքը: Իբրև քահանայ և ժողովսպապէտ պարտական և մ ամենէն աւելի խեղճերուն օդնելու: Կը ճանչնամ հովուական պարտփա: իմացուցէք քաղաքապէտին որ սոտիկանութեան պաշտօնաց այդ այդ աղքատ գերդաստանին անհակին սե-

մոցը վրայ պիտի գտնեն զիս, և անոր գլխուն  
մէկ մազին դպչէլէն առաջ՝ իմ մարմայս վրայէն  
պիտի անցնին: Արէք ձեր խուզարկութեւններն,  
մէկը չփկրնար արդելուլ զձեզ. բայց եթէ կ'իշ-  
իտք անմեղաց վաս մը ընել, գիշած էն իմ հիմ  
հօսիս ամենէն աւելի յետին և խեղձ անձննիլայ  
ձեռք չլերցուցած՝ պէտք է ինչմէշ նախ սկսէք»:

Այս ընդդիմագարձութիւնը, որուն մասնա-  
կից էին լուսափի բնակիչք, խորհրդածէլ առուաւ-  
պէտութեան պաշտօնէին, ու ինձանարդինէ իսա-  
ւըսէցաւ:

Պատիկանութեան գործակատարն՝ իր օգնա-  
կաններուն հետ միաբանած, ուղեց երթալ ի  
քարայրն. և հոն բարեպտշտից կողմանէ ձգուած  
ամեն նուեր կառքի մը մեջ լւցընելով վերցընէլ  
տանն հետու: Այսպիսի ատելի գործի մը գժուա-  
րութեանց գիմաց չելքաւ. քայլաբին ամէն  
պանդոկապէտ հետեւյան իրենցմէ մեկուն օ-  
րինակին, որ աներկիւղ համարձակութեամբ  
պատասխան առուաւ աէրութեան պաշտօնէին.  
Այդպիսի գործ մը կատարելու համար՝ իմ  
ձիերս չեմ տար, վասն զի անով կը համարիմ  
մասնակցութիւն մը ունենալ, զոր չեմ ուղեր:  
Եթէ կ'ուղեւ զիս գտատաստանի ալ քայէ. բայց  
անով ալ ձիերս չես կրնար առնուու: Միայն ա-  
գահ ու շահատէր կին մը յանձնառու եղաւ ու-  
կոյ գնով իր կառքն ու ձիերը տալ. բայց անոր  
այդ անարժան շահագիտութեան դէմբուզը ժո-  
ղովուրդը բողոքեց, ու բազմութեամբ գիմեց ի  
ժայռուալ Սալապիկիւ:

Քանի որ պատճենացն կը վերցընէր սրբոյ  
կուսին իր պատիւ հոն ձգուած ոսկիէ ու ու-  
արձըթէ նուերներն ու յիշատակներն, ժողո-  
վըրդէան զայրոյթը ալ աւելի կը բորբոքէր, և  
սպաւնալեաց խօսքէր կը սկսէին լսուիլ: Տէրու-  
թեան պաշտօնեայն ահարեկ ու ամօթապարտ՝

յանձն առած պաշտամնն վրայ, բանագատեցաւ  
իմացընել ժողովզեան թէ իր յօժարութեամբ  
չէր ըներ զայն, այլ միայն իր գլխաւորաց ունե-  
ցած հնազանգութեան պարագը կատարելու հա-  
մար: Նշյն իրիկուն ուխտաւորք բարձրութեամբ  
դիմեցին յանձաւն, ու վերցուած նուերներուն  
տեղ հազարաւոր մոմերով լուսաւորեցին ան-  
ձաւը, և ծայլիանց գեղեցիկ փունչերով լեցու-  
ցին: Մայսիս ամսոյն ամէն օքերուն սրբոյ Կուսին  
պատուցին սովորական չեր մեռանգութիւնը կ'ը-  
նէին եւանդեամբ, բանի տեղ չգներով քաղա-  
քային պահապան զինուորաց աշալութը հըսկո-  
ղութիւնը զիրենք յօրինաց արդելուած ցոյցի  
մը մէջ գտնելով պատճառ ունենալու այդ բազ-  
մութիւնը ցրուել, բայց չվաջնորդեցան: Ցուլսի  
8ին ոստիկանութիւնը երկրորդ անդամ մ'ալ  
մերկացոց անձաւը, ուներս մաննեն ալ արդե-  
լոց, տախտակամածով մը որուն վկայ խոչոր  
տառերով գրել տուեր էր թէ արդելուած էր  
մասնաւոր անձի սեպհականութիւն եղող այդ  
երկրին մնաւոքը:

Այսպիսի բանութեանց արդիւնքն ուրիշ բան  
չեղաւ՝ բայց եթէ ալ աւելի շտացընել ուխտա-  
ւորաց թիւը, որոնք գետին միւս կողմը կեցած՝  
իրենց այցելութիւնն և ուխտար կատարած կը սե-  
պէին: Ոստիկանութեան պաշտօնէից և գտաւ-  
րաններ ձգուելու վախէն շահաբեկցան, և ոչ  
ալ այն առթով առուած տուգանիքով լըան:

Որսդրաց բանեցուցած իիստաուար համարհատ  
ոճն ու լեզուն՝ ինձարդինէի և անոր մասիկ  
ընող ժողովզեան գէմ չափէն անդին անցնե-  
լով, կը վախուցէր որ ըջլայ թէ անձարձուզե ի-  
րենց համբերութեան շափն կորուասնեն, բայց  
սրբոյ կուսին հովանաւորութիւնն և ժողո-  
վդրապէտ քահանային խովազարար խօսքէրն՝  
ամէն վտանդի և յուղման առջևն տաին: Իսկ

Բեռնարդինէ՝ ոստիկանութեան իրեն գէմը ը-  
րած սպառնալիքէն ու տուած նեղութիւններէն  
ոչ վախցաւ և ոչ ալ լքաւ, մանաւանդ թէ կը  
ջանար հանդարտեցնէլ՝ իր ընտանեաց իրա-  
ւամբ յուղուած միրտը. « Թող ամէն ուզած-  
նին ընեն կը բուքը. Աստուած անոնցմէ վէր ու զօ-  
րաւոր է: Մի վախնաբ ամենենին, ու ինձի նման  
մտածեցէք: Եթէ զիս բանաւ ալ ուզենան դնել,  
շատ պիտի աշխատին ինչուան հոն ձգելու հա-  
մար »:

Նշանաւոր եկը, եպիսկոպոսունք, ծերակու-  
տի անդամնէր և կրօնական գրութեամբ քառ-  
ողք որ Պիրենեանց հանքային բաղանիքն եր-  
թալը համար լուստէն կ'անցնէին, աելիւան  
գիտուածնէրն իրենց մասնաւոր մտագրու-  
թեանն ու քննութեամնիւթ աւլով, բեռնար-  
դինէի այլևայլ հարցմանը ըրբին: Իրենց կարծիքն  
օրիորդին անկեղծութեանն և քաղաքական պաշ-  
տօնաւուաց անոր գէմգործածած միջոցներուն  
անիրաւութեանը վրայ, հասարակաց միտքն ալ  
աւելի լուսաւորելով հոչակեցին բեռնարդի-  
նէի յաղթանակը: Խորազանդ տաենակալ մը՝ ի-  
րեն հէտ ըրբ խօսակցութենէն ետքը կ'ըսէքր.  
« Կարելի է հակառակիլ. կարելի է ջանալ փոր-  
ձել անձաւին մէջ հանդիպած պանչելեաց մէկ-  
նութիւն մը տալու համար: Ինձի համար՝ հա-  
մոզման ցժց հոս է. այս ազգիկը զիս կը զար-  
մացնէ և սիրած կը գորովէ: Հոս պէտք է որ  
բան մը ըլլոյ »: Կրօնական լրադիքը՝ լուրջ և  
իմաստուն տեսութեամբ՝ աղատախոչից ընդդի-  
մադրութեանց արժանաւոր պատասխանն տու-  
նին, ու զիրենիք յաղթահարեցին:

Գեր. Ըստալինս՝ Ոք քաղաքին արքեպիսկո-  
պոսը յամնեանն հոկառերի ի 1858 տեսաւ  
զիայսրն նախոլէն Փ ի Պիերից, և պաշտօնա-  
կան տեղեկագրոց այլայլած լուսութիւնից

Ճիշդ բացատրութիւնն տուաւ: Կայսրը ճանչ-  
ցաւ իրայ սուուգութիւնը, և մէկէն թարգիլ  
քաղաքապետն ի գործ գրած ամէն բանական  
միշտնէրն իսավանելով, հեռագրաւ հրաման  
որկեց որ ուխտաւորաց համար քարոյրին մուտ-  
քը բացուի: Քաղաքապետն ի գուրք չանալով  
համոզէլ զարգացնեայն կրօնից, վէրջապէս բըս-  
նագատեցաւ տեղի տալ կայսերական հրամաննին:

## ¶

Երեք վերջին երեւմնւնք:

Հրաշալի հնգետասանեակէն ետքը՝ թեամար-  
դինէ երախտագէտ զգածմամբ ամէն օր կ'եր-  
թար յանձաւն Մագագիկէլ, և ուրիշ ուխտա-  
ւորաց հէտ խառնուելով կ'աղօթէր, աղըթէրին  
ջրով կը լուսացուէր, և ազուլնէրն սեւեսած ի  
խորշ անձաւին կը փափաքէր տեսէւանն՝ որ ալ  
իրեն չէր երևար:

Մարտի 25ին, սրբոյ Կուսին Աւետման օրը,  
անթիւ բաղմանթեամբ ուխտաւորաց նորէն հոն  
կը գտանար, կարծես գալանի ազգեցութեամբ  
մը տեսուլեան նորոգուելուն: Հաղթել թէ քանի մը  
անգամ հրեշտակային ողջունի աղօթքը զուցեր  
էր, և ահա կերպարանացը փոփոխութենէն  
յայտնի կ'իմացուէր թէ կրկնի կ'երկութեանար  
իրեն տեսիլը: Շատ անգամ հարցուցեր էր ա-  
նունն, ու պատասխանւոց տեղ՝ քաղցր ու հրեշ-  
տակակերպ ժպիտ մը փայլէր էր անոր երեսին  
վրայ, իսկ այս օրը երեք անգամ ինգրեց, թա-  
խանձեց, սախուց անմեղութեամբ որ ընդունի  
եւր հարցման պատասխանն: Տեսիլը վերցուց  
աջուցնէրն ու ձեռքը յերկինս, և անոյշ ձայ-  
նով մը ըստաւ: « Ես եմ յացեալի անարատա-  
րար »:

Բեռնարդիբնէ չհասկըցաւ այս բառին նշանակութիւնն, փութաց և ժողովրդապետն, և ըստանալու համար համբան յաճախի կ'երկրորդէք ըստածը: Չորս տարի յառաջագոյն՝ սրբոյն Պետրոսի առաքելական աթոռուցին վրայ նստող քահանյայաբեանն ասյնով՝ վարդապետական ասհանն ընդունեեր էր արեւելեան և արեւմտեան եկեղեցեաց այս չերմեռանդն կարծիքն ու փափաքը: և Մազմակելի անձաւին մէջ լսուած երկնահրաշ ձայնը կը խառնուէր ուսուցանող եկեղեցւոյ երկրորդ ձայնին հետ:

Զատիկին երկրորդ օրը, ասլիլի նին, տեսլիքը նորէն երեցաւ, ու այնչափ բազմութեան ներկայութեամբ հաւատարմացած մէկ սրանչելոք: Յափշտակուած ատենին՝ թեանարդիբնէ դեամին կոթընցուած վառած մոմ մը բանած էր ձեռքն. նոյն միջոցին տարածեց ձեռութեներն առ այս որ կ'երեւութանար նմա, ու այն շարժմանն ատեն՝ ձեռութեներն ու մատունք վառած մոմին բոցոյն վրա նիկան, առանց այրման պղտի նշանի մը: Բազմութիւնն սկսուալ պղտակել՝ « Զգուշացուցէք դղինքն, վասն զի պիտի այրի: » ։ Լուսուի բժիշկը որ հոն էր, չծովուց որ վերցնեն մոմը, ինչպէս ուրիշներն կը ստիպէին: « Թողէք, ըստ, բոցոյն իրեն փնաս մը չտալը յայտնի է. նայինք վերջն ուր պիտի երթայ: »: Քառորդ մը այս դրբին մէջ մնաց, և աղջկան մարմնայն վրայ ամենին այրման հետք մ'ալ չկար: Ամէնին մէկ ձայնով սկսան աղջկակել թէ « Հրաչք է: »:

Ութուուաններորդ և վերջին երկնոյթը յուրի 16ին հանդիպեցաւ, սրբոյն կուսին Հանդիբայց տօնախմբութեան օրը, ըստ լատին եկեղեցւոյ:

Անկէ ետք խոնարհ հօվուուհին իր նախիկն կենաց պաշմանին մէջ մտած, ինչպէս յառաջացին՝ ասանի ալ ետքը, մնաց միշ բարուք

քարցը, բարեպաշտօն և անկեղծ: չունեցաւ իր ընկերակցաց վկայ առաւելութիւն մը, միշտ ստորին մնալով մտաց յաջողակութեամբ, կարգաւու ու գրել սորվելու համար՝ անօնցմէ ամենէն աւելի երկար ժամանակ անցընելով ու աշխատանքով յաջողեցաւ: 1858ին յունիսի 3ին՝ Մարմոց և արեան աօնախմբութեան օրը՝ իր առաջին հալորդութիւնն ընդունեցաւ. բայց առանց հիացման կամ յափշտակութեան նշան մը երկընելու, ինչպէս շատերը կը կարծէին կամ կը յուսային տեսնել: Հետեւալ երկու ասրին ալ իր քաղաքին՝ գովրոցաց մէջ ուսւամն պարապելավ, 1860ին հաստատեց իր բնակութիւնը Նեկլիքի Գթութեան Քելց քով, օրոց յանձնուած էր նաև կուտաի գպրոցին և հիւրանոցին տեսչութիւնը:

Յամախ իրեն այցելութեան եկողներուն՝ բընական պարզութեամբ կը պատմէր հանդիպածն, ու չէր յայներ ուր սրբոյ կուսին փառաց և պատուցյն առաւելութեան առիթ մը կը տեսնէր: Իսկ ողջըմութիւնն էամ որ և ից դրամական երբաւլնապատել ուղղողներուն առութքը բացաձակագէս կը մերժէր: Անդամ մը հարուստ տիկին մը՝ ուղեց երկու սուկի դնել անոր գլըսպանն, մէկէն իմացաւ, ու հանելով իրեն դարձուց: « Թուլդ պահէ, ըստ ախկին կարուութիւնն ու նենաք: — Մէր կարօտութիւնն քիչ բանով գոնչ կ'ըլլայ: » ըստ ինսարդինէ, և տաւած գրամը: Ասանկ ալ երբ իրեն ստակ կուտային որ ողջըմութիւնն ընէ, յանձն չէր առնուր, աղաչելով որ իրենք իրենց ձեռքով ընեն այդ ողջըմութիւնը:

Աշխարհէ ու իր անուան համբաւէն ձանձրացած մաքը գրաւ վանիք մը մանելով՝ մարգկային ցաւերն սփոփելու կենաց նուիրել ինքզինքն:

1866ին Նէվէրի Քերց մենաստանն առանձնաւ, ու քսանութիւնը տարուան հասակին ուխտն ընելով, Մարտիամ Բեռնարդ Կորուեցաւ։ Մազուպէրի անձաւը այն գիրքին մէջ է՝ յուրում էր երեւանց ժամանակ. միայն վասն բարձրացած է եկեղեցի մը գեղեցիկ ու մեծագործ գոթական ճարտարապէտութեամբ։ Սիրելի ու արուեստահրաշ արձան մը կայ սրբոյ Կուսան։ Հոն ուր տեսաւ զննիք հովուուին։ աղբիւրն ալ այլ և այլ ծորակներէ հօսելով, բարեպաշտից ուխտն պէտքն ըլէն ետքը կը հօսէ ի Կալ գէտ։ Բովանդակ լեւաը ծածկուած է ծառերով, թուքիւրով, ու ծաղկներով։ Հոն հաստատուած են սրբոյ Կուսան ծառայութեան նուրիական առաքելական քահանայից ուխտ մը, որնք կը նույնունին զուխտաւորս և կը սպասաւորեն անոնց և եկեղեցաւոյն։

## Ե

Եպիսկոպոսական հաշանուրիւն։

Գեր. Լորանս Թարպի եպիսկոպոսը՝ ամէն օր ու մանրամասն տեղեկութիւն կ'ընդունէր լուռափի անձաւին մէջ հանդիպածներուն։ բայց իր կարծիքն որոշ կերպով յայտնելու համար՝ խոհական դանդաղութիւն մը երևցուց։ Իր եպիսկոպոսակցաց, և մանաւանդ Մոսկվէրէ եպիսկոպոսին թախանձանօք, 1858 յուլիսի 28ին յանձնաժողով մը կազմեց առաքինի և հմուտ անձերէ, որպէս զի մասգիւր քննութեան մը տակ ձգեն անձաւին մէջ հանդիպած ամէն անցից վաւերականութիւնն՝ որոց վրայ չաստրակաց կարծիքը այնչափ իրարմէ տարբեր կերպով կը մոտածէր, կը խօսէր ու կը վիճէր։

Այս վախճանաւ անոնց տուած եպիսկոպո-

սական պատուիրանագրին մէջ կ'ըսէր. « Մեզի այնպէս էրեցաւ թէ այս գործոյն վրայ օդապակար կերպով զբաղելու ժամանակին գեռ հասած չէր, որպէս զի մեզմէ սպասուած վճիրը կարող ըլլայինք հրատարակել։ թէ հարկ էր խոհական հանդարտութիւն մը երեցընել, առաջի օրեւուն եռանդնալց ցոյցերու վրայ ըլլատահիլ, թուղու որ մոգերն հանդարտին, խորհրդածելու ժամանակ տալ, և մասգիր ու իմաստուն քննութեան մը լրւացն սպասել։ Երեք այլ և այլ դասիկարգի մարդով մեր որոշմանն ու ձայնին կը սպասեն, և այս երեքին ալ նսպատակին իրարմէ տարբեր է։ Նախ անոնք որ ամէն քննութիւն մերելով քարայրին գիտուածոց ու անոր աղբւրին ջրով պատմուած հրաշքներու մէջ ուրիշ բան չեն տեսներ։ բայց միայն աւելորդապաշտութիւնն, նարեկութիւնն և նենդութիւնը։ Տարբայս չկայ որ մենք ասոնց կարծիքն չենք կրնար ըլլալ, առանց նախընթաց լուրջ քննադասութեան մը։ Մենք ալ գիտենք թէ ամէն բան ուրանալու և գիտաւորութեանց ամբաստանութեան կուսակցութիւնն գիտերին միջոց մ'է ամէն գժուարութիւն կարելու անցնելու համար։ բայց քիչ պատուաւոր միջոց մը ըլլալէն զատ, փոխանակ համոզելու ալ աւելի կը գլրգուե զոգիս։ Գիրքնական գիտուածոց կարելեւութիւնն ուրբանալը՝ իսականնեալ գլրցոցի մը աշակերտիլ է։ քրիստոնէական կրօնից ուրբացութիւնն մը, և անցեալ գարուն անհաւաա գիլիսովիցութեան հետացը ետևէն երթալ մը։ Մեր ուղարկաբար չեմք կիրար այսպիսի գիտուածի մը մէջ խորհուրդ հարցընել անոնց որ կը համորդն թէ Աստուած ցունի իշխանութիւնն աշխարհի կառավարութեան համար հաստատած ընդ հանուր կանոններու բացառութիւնն մը ընել, և ոչ վիճաբանութեան մանել անոնց հետ-

որպէս զի կարող ըլլանք ճանջնալ թէ ո՞ր գիւ-  
պուածը գերբնական է կամ պէտք է սեպովի .  
միջեռուիրենք կը քարոզեն թէ այդ գերբնական  
ըստուածը անկարելի է : Այս ըստած առենիս  
չենք ուզեր որ կարծուի թէ այս գէպքին մէջ  
կը քաշուինք ընդարձակ, անկեզծ, խղճմտան-  
քաւոր վիճաբանութենէ մը, և կամ գիտու-  
թեան և անոր յառաջադիմութեան լուսոց ո-  
ժանդակութիւնը կը մերժենք . ուր մէր բալոր  
որտին փափաքովն անոր կը բաղդանք : Կ'ու-  
ղենք որ եղած դիպուածոց ստուգութիւնը ա-  
մէն բանէ առաջ ողջամիտ փիլսոփայութեան  
իիսա քննադատութեան ենթարկուի, և յետոյ  
որոշելու համար թէ արդեօք անոնցմէ որոնք  
ստուգային և գերբնականէն, քննուին մաս-  
նաւոր անձննեներէ որ ծայրացեալ ըլլան՝ խոր-  
հրդական ստուգածարանութեան, բժշկու-  
թեան, բնակիտութեան, տարրաբանութեան և  
երկրագիտական ուսումնաց մէջ . համառօտ ըսնէք,  
դիպութեան մտիկ ըլլաւի, ու անիկայ ըլլայ վէր-  
ըն վճիռ տուուր, վասն զի մէր փնտուծն ալ այն  
է, որ Ճշմարտութեան համեն լու համար՝ միլոց  
մը դուրս չէգուի :

«Երկրորդ դասմ'ալ կայ մարդկանց որ եղած  
դիպուածներն ոչ կ'ընդունին և ոչ ալ կ'ալհա-  
մարհէն, ի կախ թուղթվ իրենց դատաստանն .  
վճիռ մը ատէն առաջ կը փափաքին յատկա-  
ցեալ իշխանութեան մը որոշմանն՝ և կ'ուզեն  
որ խօսի այդ իշխանութիւնը : Իսկ երրորդ դա-  
տակարգի բազմութիւն մ'ալ կայ, սրոնկ ար-  
դէն՝ թէպէս և վազահասաբար, համենլուած են .  
ու կարդէ դուրս անհամենքութեամբ կը սպա-  
սեն որ վիճուկաւոր եակիսկոպոսը այսպիսի ծանր  
ինդույս մը մէջ իր ըսեւլքը փութայ լսելի առ-  
նելէ : Ասմէք թէպէս մեր կողմանէ իրենց բարե-  
պաշտ զգացմանց համաձայն որոշման մը յցու

ունին, սակայն մէնք որ լաւ կը ճանաչէնք անոնց  
հպատակութիւնն առ եկեղեցի սուրբ, վատահ  
ենք որ դատաստանինս յօժարամիտ պիտի ըն-  
դունին, ինչ կերպով ալ տրուի : Կրօնին և այդ  
բիւրաւոր հաւատացելոց բարեպաշտութիւնն  
լուսութելու, հասարակաց կարօտութիւնն մը  
գոհ ընելու, անսատուգութիւններն փարատելու  
և սրտերը հանդարտեցնելու համոր՝ տեղի  
կուտանք այսոր այն թախանձանաց որ երկար  
ատենէ ի վեր ամէն կողմանն կը համանին առ մեզ .  
և կը փափաքինք որ լցոս մը ծագի այն դիպուա-  
ծոց լրայ որ այնչափ սիրելի են հաւատացելոց,  
և որոնք այնպիսի անմիջական յարաբերութիւնն  
մը ունին սրբայ կուտին ընծայուած մեծարա-  
նաց և սուրբ կրօնից պաշտամանց հետ : Այս  
պատճառու անձմանեցնիք մէր եպիսկոպոսա-  
կան վիճակին մէջ յահճանաժողով մը կարգել,  
որ հաւաքէ և ստուգէ այն գէպքին որ արդէն  
կատարուած ան կաման ըլլալ լուսատի  
անձաւին և կամիր պատճառուաւը զանոնք մէզի  
հալզրդէ իրենց ամէն հանդամանօքն, և անան-  
կով այց մէզ անհրաժեշտ ընծայութիւնն և տա-  
րերս, որպէս զի կարող ըլլանք որոշման մը գալ»:

Չորս տարի արբազզ այս յահճանաժողովյն  
անձնիք՝ կարգէ գուրս եռանդեամբ և գովելի  
անձնանուիրութեամբ այդ քննութիւնան ըսազե-  
ցան : Մաիկ ըրին երդուեալ անձանց վիայու-  
թիւնքը, անձաւին առջև թեռնարդինէի ամէն  
պէտք եղած հարցմունքն ըրին . անձամբ գնա-  
ցին այն քաղաքներն ու մերձաւոր գտաւաներն  
ուր բժշկութիւնք կարարուած էին . հիւան-  
դութեանց գարմաններն քննեցին, բժշկացնոր-  
հուրգն ու կարծիքը փնտուեցին, և իրենց քննու-  
թեանց արդինեն երկարորդէն ի գիր անցուցին :  
Յահճանաժողովյն վերջն նիստին, յորում կը  
նախագահէր Թարապի եպիսկոպոսը, հրաւիրուե-

ցան նաև նոյն վիճակին ամեն նշանաւոր անձնները. երեցաւ հօննաւ թեռնարդինէ, և կը կնելով իր արդէն ծանօթ պատմութիւնը, ներկայ եղաղներն զարմացուց իր առաւծ պատմուխան ներւուն չգցութեամբ, և անկեղծ համարձակա հսուութեամբն ի հաստատել զանոնիք: Խոկ երբ մարտի 25ին տեսսիլը պատմեց, այնչափ յուղուեցաւ ծերունի եպիսկոպոսը՝ որ սրբին ու բախութենէն սկսաւ արտասուել:

1862 յունիսի 18ին պատուելիքանադիր մը  
հրատարակեց եպիսկոպոսը. «Մարգիսութեան  
ամէն ժամանակ, — կը գրէր առ սիրելի գործա-  
կիցն իւր և եղաբար, — հրաշտվ յարաբերու-  
թիւնը հաստատուած են ընդ երկինս և ընդ եր-  
կիր: Սշխարը հի սկզբնաւորութեանն ատեն երե-  
ցաւ Աստուած մեր նախածնուպաց, յանդիմանն-  
ըս իրենց անհնագունութեան յանցանիքը: Հե-  
տեւու գրաբունք մէջ աւ կը տեսնէ՞ւք որ կի խօսա-  
կցի ընդհանապետ, և հին կատակարանաց պար-  
մութիւնը լի է այն երևանամբք և տեսլեամբք՝ ո-  
րոց արժանի եղեն որդիքին իսրայէլի: Այս աս-  
տուածային շնորհք՝ պիտի չգտարէին մովսիսա-  
կան օրինաց հետ. մանաւանդ թէ շնորհաց օրէն-  
քին ժամանակ՝ ալ աւելի յաճախ և պայծառ  
պիտի փայլէին: Եկէ եղեցւը սկզբնաւորութեան  
ժամանակէն, գինդակ հաւածանաց ատեն,  
քրիստոնեայք կ'ընդունին զայցէլութիւն Յի-  
սուսի Քրիստոսի և զշէցանակաց, որ կ'երենա-  
յին մերթ պատագայից գտալանիքն իրենց յայտ-  
նելու, մերթ իրենց կարասնին խորասիկու, և  
երբեմն ալ զիւենք պրտապանդելու և քաջալերե-  
լու ի բարւոք պատերազմն. և ինչպէս կ'անգրա-  
գարձնէ խոհական մասենագեր մը, կը նրա-  
խօսէր Աստուած այն անսանի խստովա-  
նովքն հաւատոց՝ մինչքեա հզրոք երկրի կը  
միաբանէին հեղձառողանեց ի նախկին ամաման իւ-

բում՝ զաշխարհ փրկելու սահմանուած վարդապետութիւն մը:

« Այս գերբնական յայտնութիւնը միայն քրիստոնէութեան առաջին գալուց յատուկ ժառանգութիւն չէլան։ Պատմութիւնը կը վկայէ թէ գարէ գար շարունակեցին ի փառա կրօնից և ի շինութիւն հաւատացելըց։ Այսպիս սի Երինաւոր տեսէւնց մէջ սրբյ Կուռք երև մունք մէծ մասն ունին, և որոնք եղած են միշտ աշխարհին համար առաստ աղբէթիք օրհնութեան։ Բովանդակի քրիստոնէայ աշխարհի մէջ ամէն տեղ կը հանդիպինք ի պատիւ Մօրն Աստուծոյ բարձրացած տաճարներուն և անոնցմէ շատին առիթ տուած է սրբյ Կուսին հան երևուածը։ Գոյզութիւն Աստուծոյ, որի բը բարութեանց անսահման գանձարանին մէջ մեզի համար ալ պաշտօն է հար շնորհը մը։ Կուզէ որ Թարպի վիճաւ կին մէջ նոր սրբավայրը մը բարձրանայ ի փառա Մարիամուն, և կը տուրք կամքը մեզ հաղորդելու համար ի երեն գործի կ'առան զովիպա աշխարհի չորեքտասահմանեայ օրինորդ մը, զի՞եւ նարդինէ Սուպիրուս Լուսուեցի, աղքատ ընտանեաց զուտակ։ Ու համառօտիւ երկամանց պատմութիւնն ընելէն ետքը, որ արդէն մեզի ծանօթէ է, կը յաւելու Գերբ ։ Կափսկոպսոր։

« Ի՞նչ պէտք է լսենք այս գիտուածին համար : Գիտէք իսկ թէ եկեղեցն իմաստուն գանգալու թիւն մը կը բանեցընէ գերբնական գիւղուածոց հաւատարմաւթիւնը վճռելու համար . կ'ուղէ որ յայսնի փորձեր ըլլան՝ զանդին աստուածային հջորաւարակած : Ակզբենական յանցուածոց անկանէն ի վեր, մարգաւ մահաւանդ յսպիսի նիւթոց մէջ, յաճախ սխալելու ենթաւակայ է : Եթէ մնլըրած ալ ըլլաց մանաւ տկարութեամբ, կընայ դո՞ս ըլլան գիւղական ննարագիւղութեանդ . և ո՞վ չեղիսեր թէ սատանան եր-

բեմն հրեշտակի կերպարանք ալ կ'աւնու, որ-  
պէս զի աւելի հեշտաւ ձգէ զմեղ իր պատրա-  
նայ և որոդայթից մըջ: Անոր համար սիրոց ա-  
շակերան Ցավէաննէս կը պատռուիրէ մեզ ամէն  
հոգւոց չշատաւալ, այլ փորձել թէ յ Աստուծոյ  
են արդեք: Այս փորձը մնանք ալ ըրինք, այն  
դէպէք որուն համեր հետերնիդ կը Խօսինք,  
ըստ տարութնէ ի վեր մեր ամէն խնամոց և փու-  
թցին նիւթը ըրինք, անոր ամէն կերպարանաց  
տակ, և մասնաւոր յանձնաժողով մ'ալ Կար-  
գեցինք բարեկապատ, գիտնական ու փորձ եկե-  
ղեցականներէ, որոնք հարցաքննեցին օրիորդը,  
լսեցին իրմէ ամէն բան, և խիստ քննութեան  
տակ ձգեցին եղած դէպէքը:

«ՄԵղի օգնական և օժանդակ ուղղեցնիք առնել նաև զեղինակութիւն գիտութեան, և համոզուեցանք թէ տեսմիլը գերանական և աստուածային էր, և թէ սուբբը Այս էր Բեռնարդ գինեի երեցոցը : Մեղի համոզմունքն Բեռնարդին էր խօսքին և վկայութեան վրայ հասանաւուած չէ : այլ հանդիպած գէսպիքերը, և որոնք չեն կրնար ուրիշ կերպով մէկնութիւն բայց եթէ աստուածային միջամտութեամբ : Սակայն աղջկան վկայութիւնն ալ ամեն փափաքելի երաշխաւորութիւն կը կրէ վրան : Եւ նախ անկարելի է տարակուսալի իր անկեղծութեանը վրայ . և ովչ չիզարմանար անոր պարզմութիւնն ու անմեղութիւնը աեսնելով : Երբ բոլոր աշխարհք իրեն յայտնաւած պանչելեաց վրայ կը խօսի, ինք միայն կը լուէ : Հարցուած ասենք միայն կը խօսի, և հանդիպածը կը պատմէ առանց պաճունանաց բանից և սրտագրաս միամմութեամբ մը . ասանց ամեննեին շփոթելու, իրեն եղած անթիք հարցմանց որոշ, Ճիշդ, ու համոզմամբ լի պատասխաններ կուտայ : Դժուարին փորձերու մէջ անտեղիտայի մնաց ամեն սպաննալեաց առ-

Ըեւ աւտառ ընծաներ իրեն մատուցուած ատեն՝  
աղջուուական անշահասիրութեամբ պատասխա-  
նեց : Զանազան հարցաքննութեանց մէջ հաստա-  
տուն կեցաւ մի անդամ ըսածին վրայ , առանց  
բան մը աւելցընելու կոմ յապաւելու : Բեռ-  
նարգինէի անկեղծութիւնը տարակցոյ չի փերցը-  
ներ . և այսօր ոչ ոք կը տարակուսի վրան : Իր  
ընդդիմախօսնին ալ նոյն վկայութիւնը տուին :

« Բայց եթէ բնեանարդինէ չէ ուզած խաթել,  
արդէօք ինքն խաբուած չէ: Արդէօք չտեսածն  
ու ըսածն տեսնել ու լսել կարծած չէ: Ինչ  
պէս կրնանք ապահով ըլլալ թէ զառանցանաց  
և երեսակայութեան զոհ մը եղած ըըլլայ: — Ի՞ր  
տուած պատասխաններն յայտնապէս կը ցուցը-  
նեն ի նմա ուղղի միբում, Հանդարձն երեսակա-  
յութիւն և իր հասակէն վեր գլօնութիւն: Կրօ-  
նական զգացմանքն երբէք չափազանցութեան  
տարուած չէն: և վան եղած քննութիւնի յայ-  
տնի ցուցին թէ չկան ի նմա ոչ մոտաց ամբո-  
խումն, ոչ զգացմանց այլայլութիւնք և ոչ տար-  
օրինակ բնաւորութիւնք, որնք երեսակայու-  
թեան զոհ մը կարենան զինք ցուցընել: Տեսաւ  
ոչ մի անդամ միայն, այլ տասն և ութ անդամ,  
առաջին երեսումն Ալկէնիմէկ եղաւ, մինչդեռ  
չկար պատճառ մը զինք պատրաստելու կատա-  
րուած զեպինն և հնգեատասնն կին մեջ մինչ կը  
սպասէր որ ամէն որ երեւութեանայ իրեն տե-  
սիլն, երկու որ ամեննեին բան մը չեւսառ, թէ  
պէտք նոյն տեղըցին վրայ և նման հանդամանաց  
մէջ կը գտնուէր: Տեսական միջացին այլակերպու-  
թիւն մը կը նկատուէր ի բնեանարդինէ: կերպա-  
րանքը կը փոխուէր, աչուըներն կը բորբոքէին,  
երբէք չտեսածը՝ կ'երեւութեանար իրեն: կը  
լսէր լեզու մը զոր երբէք լսած չէր, որուն ի-  
մասաններն ամէն անդամ չէր ըմբռնէր, և որոց  
յիշատակը մասացը մէջ կը տպաւորուէր: Այն

ամեն պարտաներն զի՞նք զառանցանաց դո՞ւ մը  
չեն կընար ներկայացընել, և նորահաս օրիորդն  
իրօք տեսաւ ու խօսեցաւ մէկու մը հէտ որ Ա-  
նարատարար յղացիոյն անունն տոււաւ ինքն  
իրեն, և այդ երեւոյթը՝ անկարելի ըլլալով ընա-  
կան կէրպով մէկնել, կը հաւատանդ թէ տեսին  
գէրբնական ըլլայ:

« Բնեարդինել վկայութիւնը՝ որ արդէն ինք-  
իրէն նշանաւոր է, նոր ոյժ մը կ'աւնու, մանա-  
ւանդ թէ իր լուսոմը՝ այն հրաշալի գիտուածնե-  
րով որ աելեան առջ օրուընէն կասարաւուած  
են: Եթէ արժան է տատել ծառու իր պատճն,  
մէնք կրնանք ըսելթէ ազէկան պատաճ երեւոյ-  
թը գերբնական է և ասաուածային, վամն զի  
գէրբնական և ասաուածահրաշ արդիւնք ար-  
ագբեց: Հազիւ ճանցուած էր տեսիլը, և ա-  
հա հուսակը կայծական արագութեամբ տարա-  
ծեցաւ ընդ ամենայն ուրեք. գիտէին թէ ինու-  
նորդինէ շարունակ տանը հինգ օր պիտի եր-  
թար ի քարայրն, և մէկէն բոլոր գտաւոր տակ-  
նուալիս եղաւ, բազմութիւն մը կը խննէր կը  
կուռակէր ալէցաց նման դէպ ի վայր աելսէանն.  
Երիւլած անհամենիրութեամբ մը կը սպասէին  
գէրագոյն ժամուն: և երբ աղջիկն յափշտա-  
կուած, ինքիրմէ գուրս եղած, ընկլանու էր տես-  
ւան զմայլմանն մէջ, այն հրաշըն վկայը յու-  
րուած այլըլլած՝ հիացման և աղօթից մէջ կ'ըն-  
կըլմէին:

« Երեւունկը գագրեցան, բայց ժողովրդեան  
հոն յաճախութիւնը գեն կը շարունակէ. հե-  
տաւոր և մատակայ, աշխարհներէ հոն համոզ  
պանդուխաք կը գիմն յանձաւն, ամէն հասա-  
կէ, ամէն վիճակէ, ամէն գտասկարէ մարդիկ:  
Ի՞նչ է այդ բազմութիւն այցելուաց գտացածը:  
Ա՛հ, կուգան նոքա յանձաւն առ ի ալօթել և  
չնորհք մը ինդրելի սրբյ կուսէն, կը տեսնէն

թէ աստուածային ոգի մը կը քալէ այն հաշտ-  
կուած պատածք քարերւն վրայ: Անոր գի-  
մաց՝ արդէն քրիստոնէաբար ապրոլ հոգիք կը  
հասաւատուին իրենց առաքինութեան մէջ. ան-  
տարբելք և ցուրտք՝ կը գառնան կուգան ի կըր-  
թանս հրահանդաց աստուածալուտութեան.  
յամանեալ մելաւորք՝ սրբյ կուսին բարեինա-  
սութեամբ կը հաշտուին ընդ Աստուծյ: Ենոր-  
հաց այսպիսի հրաշալիք՝ յԱստուծյ եւեթ կըր-  
նան յառաջադայիլ, և հետեաբար կը հաստա-  
տէն զշշմարտութիւն տեսլեանն:

« Բնայց որպիսի՞նորանոր սքանչելիք մեզ ընդ  
առաջ պիտի ելլէն եթէ հոգեկան բարեիներէն  
անցինիք մարմար առաջութեան դէպէբերոն:  
Տեսան յիւեանարդինէ րդտելիքան ցուցած տեղ-  
ոյն մօն բլիսած աղբեւրին ջրէն խմեց ու լուա-  
ցուեցաւ. և այս պարագայն հասարակաց մաս-  
դրութիւնն գրաւեց. ալ չտարակուսեցան թէ  
գերահրաշ զօրութիւն մը ինջած էր Մաղապիէլի  
աղբեր վրայ: Այս մտածմամբ հիւանդք այրին  
ջուրը գործածեցին և յաջոզեցան. և շատերն  
որոց հիւանդութիւնն երկար և շարունակ գար-  
մաններէ օգուստ մը եւսած չէր, մէկէնիմէկ  
ստացան իրենց առաջութիւնն: Այս կարգէ  
զուրս բժշկութիւնք՝ մէջ հուսակ ունեցան, և  
համբաւին ճայնը ինչուառ հեռաւոր տեղուանք  
տարածուեցան: Ամէն աշխարհնաց հիւանդք՝  
երբ չէին կարող երթալ մինչև յանձաւն Մա-  
ղապիէլի, աղբեր ջրէն կը ինդրեին: Ա՛րշափ հիւ-  
անդք բժշկուեցան, քանի գէրդաստանք սիո-  
ֆեցան: Եթէ ուղենանք անոնց վկայութիւնն  
մէջ բէրել, անթիւ երախտագէտ այնուեր պիտի  
բարձրանան ի հաշակէլ, անձաւին գէրահրաշ  
ջրոյն զօրութիւնն պատմելի: Մէկք չենք կընար  
այս կատարուածք բժշկութեանց ամէն մէկն յի-  
շտամակէլ, միայն այսպափ կընանք ըսելթէ Մա-

շապիկը ջուրն բժշկեց անդարձմանելի հրատա-  
րակուած հիւանդութիւնները : Այս բժշկու-  
թիւնք կատարուեցան այնպիսի ջրով մը , որուն  
մասնաւոր բժշկական զօրութիւն մը չունենա-  
լը՝ տարրագետք ապացուցած են երկարու խիստ  
քննութենէ մը ետքը : Այս բժշկութիւններէն  
ումանք ի վայրիկեան ժամանակի կատարուած են .  
ումանք այս ջուրը երկու կամ երեք անդամգոր-  
ծածէլն ետքը , կամ խելավ անկէ և կամ ա-  
նովլուցուելովիկ որ աւելի զարմանալին է յա-  
րատեակ բժշկութիւնք են : Ի՞նչ կարողութիւն  
է զասոնք արտադրովը : Արդեօք գործարանաւո-  
րութեան ո՞յժը : Այս նկատմամբ՝ գիտութիւնն  
ի խորհուրդ կոչուած ատեն՝ ժիտական եղաւ  
առւած պատասխաննն : Ապա ուրեմն գործ Աս-  
տուծոյ են այս բժշկութիւնք : Եւ որովհետեւ  
յարաբերութիւն ունին աեսլեան հետ , ուրեմն  
անձուկ կամ մը կայ բժշկութեանց և երևման  
մը : և երևումը աստուծացին է , զամն զի  
բժշկութիւնք կը իրեն զինիք աստուծացին :  
Եւ որովհետեւ ամենայն ինչ որ յԱստուծոյ կը  
յատաջապայի ճշմարտութիւն է , ինեւնարդինիք  
երեցած աեսիլը որ հետը խօսեցաւ , և ինքինք  
կոչեց Յոհանայ անարատարար , է ինքն ամենա-  
սուբր կյան Մարիամ... .

« Ուստի մենք ալ հետեւելով ինեւեկիսոս ՃՐ  
քահանայապետի իմաստութեամբ սահմանած  
կանոններուն , Ճշմարիտ կամ սուս աեսիներն  
որոշուու համար . աւեսելով յանձնաժողովյն  
գոր կարգեր էինք , քննելու լուսափ անձաւին  
երեւունք և անոնց հետեանք դէպքերը , մեղի  
ներկայացուցած հպատակոր կարծիքը , տես-  
նելով մեր խորհրդակցած բժշկաց կայսութիւն-  
քը՝ անձաւին ջրովք կատարուած բժշկութեանց  
համար . — նկատելով նախ որ երևման դէպքը ,  
և թէ մանաւանդ անոր հետեանք ատրօրինակ

դէպք չեն կրնար ուրիշ կերպով մեխութիւլ բայց  
եթէ գերբնական պատճառի մը միջամտու-  
թեամբ . — նկատելով գարձեալ թէ այս պատ-  
ճառը միայն աստուծացին կրնայ ըլլուլ վամն  
զի անկէ աւած եկած արդիւնք՝ որ մերթ դդալի  
նշանակը են չնորհաց , ինչպէս մեղաւորաց գար-  
քը , և մերթ ալ փոփոխումն օրինաց բնութեան  
ինչպէս հրաշալիք բժշկութիւնք , չեն կրնար ու-  
րիշ վերաբերել բայց միայն Անոր որ հեղինակ  
է չնորհաց , և աեր բնութեան . — նկատելով  
վերաբէս թէ մեր համարումը ոյժ ասած է հա-  
ւասացելց անթիւ և յօժարափոյթ յաճախու-  
թեամբ յանձաւն , յաճախութիւն մը որ երբէք  
չդադրեցաւ , և որովհ նպատակն է ինդրել  
զինորհաց , և կամարդէն ընդունուածներուն հա-  
մար չնորհակալ ըլլուլ , և ուղելով գոհացընել  
մեր մեծարդոյ կանոնիկոսաց ժողովլոյն , կլերին  
և մեր եպիսկոպոսական թէմին հաւատացելց  
իրաւացի անհամբերութիւնը , և ուրիշ բազմա-  
թիւ բարեպատահց՝ որ երկար ատենէ ի վեր ե-  
կեցական իշխանութեան որոշմանը կը սպա-  
սնեն , և զօր խահական պատճառաներով ուցացու-  
ցինք . — ուղելով գարձեալ գոհէ ընել մեր եպիս-  
կոպոսակացաց , և մեր թէմին գործ եղող շատ  
նշանաւոր անձանց փափուքը , — Հոգեւոյն սրբոյ  
ըլլուր և ամենասուրբ Կուսին օգնականութիւնը  
յօդիութիւն կոչելուն ետքը սահմանեցինք և կը  
յայտարարէնք թէ « Մենք կը համարինք որ  
սուբր կոյսն Մարիամ երկութեացած ըլլոյ ինեւ-  
նարդինիք Սուպիրոս ի Ա գետպաւարի և հե-  
տեան օրերուն , 18 անդամ , յանձաւին Մալա-  
պիկի , որ մեր ի քաղաքն Լուսու . և թէ յօ-  
երեւունք՝ Ճշմարտառութեան ամէն յատկանիշքն  
ունին , և հաւատացեալք ունին իրաւունք կար-  
ծելու թէ ճշմարիաբ են . բայց մեր այս գատաս-  
տանն ու կարծիքը նոնարհութեամբ կը յանձ-

նեկը սրբազնն Քահանայապետին որոշմանն ու  
դատաստանին, որուն յանձնուած է ընդհանուր  
եկեղեցւոյ կառավարութիւնը»:

Գեր. Լորանս՝ որպէս Կուռօնի յալթանակն տես-  
նելով ի Լուսու, 1871ին կոքեց իր կեանքը:

## Զ

1858ին կառարուած բժշկուրիւնք :

Պաշտօնական յանձնաժողովըն անդամք՝ եր-  
կար ու Երկիւղած քննութիւներէ ետքը, լսե-  
լով նաև երկու անոււանի բժշկաց գրաւոր վկա-  
յութիւնը, բացարձակապէս հրաշալի ճանչցան  
1858ին կառարուած հետեւալ բժշկութիւնքը:

Լուի Պուրիիր, Լուսուեցի. Գրեթէ երեսուն  
և աւելի տարիներէ յառաջ, Պուրիիթ եղբարք՝  
Յովկիկ և Լուի, համբի մը մէջ աշխատելու ժա-  
մանակնին, վասովի անակնալ և աստիկ հայթ-  
մանէ՝ Յովկիկ այն աելք ժայռին քարէ մը զար-  
նուելով մէկնիմէկ ընկաւ մեռաւ. Լուիի ալ ե-  
րեսը սաստիկ այրեցաւ, և աջ կոզմի աչքը մեծ  
ու խորունկ վէրք մը ընդունեցաւ: Այս գէպը  
այնպիսի սաստիկ ու անտանելի ցաւեր պատ-  
ճառեց խեղձ գործաւորին, որ հարկ եղաւ ան-  
կողնյն մէջ երեք ամիս կապերպելով պահպա-  
նութիւն ընել վրան: Բժշկաց հմուտ և յարատե-  
գարմանն ալ հազիւ կարող եղաւ անկատար կեր-  
պով անհետացընել վատովէ պատճառած կիզան  
նշաններն: Լուիի ըլքացին դրութիւնն ալ վա-  
սուելով նոյն գէպէն, ամբողջ երկու տարի յի-  
մարութեան նշանակներ ալ կուտած: Սակայն իր  
առողջութիւնն կամաց կամաց բարուքեցաւ, ու  
բաւական ալ վրայ դնելով ուժովցաւ: Բայց երբ

ուշեց միւսանդգամ՝ քարահատի արուեստովնի  
վրալիւ, տեսաւ որ վասարուած աչքը այնչափ  
տկարացեր էր որ ալ իրեն օգուտ մը չունէր:  
Այս տկարութիւնն օր օրուան վրայ աւելի ըշ-  
դամի կ'ըլլոր, նշուան գրեթէ բարորավին կոր-  
սընցընելով աչքը:

Բնենարգիներ եղած երեմանն առաջին օրե-  
րէն կուտա քաղաքին մէջ ամենուն բերանն էր  
աղեւ-ըրէն եղած հրաշալի բժշկութեանց գի-  
պուածներն: Պուրիկէթ ալ լսելով, իրկեց իր  
աղջիկը որ երթայ նոյն ջրէն իրեն ալ բերէ: Աղ-  
ջիկն հազիւ կրցաւ հօրը փափաքը կատարել-  
այնչափ քիչ էր ասալի օրերուն ըզնած ջրոյն քա-  
նակովթիւնը: Լուի երբ այն ջրով լուաց աչքը  
սկսաւ լցու տեսնել. երկու ժամին առարկաներն  
իրարմէ կը զանազաններ. իսկ երբորդ օրուան  
լուացմանէն երթիւ աչքին ցաւն ու նեղութիւնը  
բոլորսին փարատեցաւ, իրեւ թէ ամենակին  
բան մը կրած չըլլոյ. մանաւանդ որ եթէ եր-  
կու աչքաց մէջ տարբերութիւն մ'ալ կար, կ'ը-  
սէր, վասուածը քաջանուես է քան զիւնին ինք  
ներին համոզաներ կը խստովանէր թէ սրբը  
կուսին բարեկեսուեթեամբը և Մաղոպիկէն ան-  
ձաւին ջրովք գտած է իր սառողջութիւնը: Երկու  
տարի ետքը յանձնաժողովըն ներկայանալով,  
նոյնը խստովանեցաւ. և իրեն համաձայն գլ-  
աւուեցան նաև բժիշկք գրաւոր վկայութեամբ:

Պիկուիդ Առուիկն. Այս անունով յիմնամեսոյ  
կին մը իրեք տարուընէ ի վեր աչքի սաստիկ  
ցաւով արականուները բալորովին դարձեր, ու  
բժշկակն դիտութենէ օգուտ մը տեսաւ և  
ոչ ալ Պարէժի, Գոթըրէի և Կազումիթ հան-  
քային ջրոց բարձնեց գարմանէն: Լուելով Մա-  
զապիկէլ աղբէր ջրոյն հրաշալիքը, մէկն գնաց  
ի քարայրն, ու կենդանի հաւատքով ու վրա-

տահծութեամբ լուսանալով աշուրներն, առաջին լուսացմանն զգալի բարեւորում մը իմացաւ, նոյն օրն կրկին դարձաւ յանձաւն, ու երկրորդ օրն՝ արևուն ելլելէն շատ յառաջ ինքն հոն էր: Նոյն օրուան լուսացումն՝ բաւական եղաւ իրեն կատարեալ բժշկութիւն պարգևելու: 1858 նոյեմբերի 18ին յանձնաժողովով ներկայացաւ Առուելն, և իր երգամամբ առած վկայութեանն համաձայն գանուեցաւ իր հիւնանգութիւնն առօգուակերպով դարձանող բժշկին խօսքին հետ, ինչպէս նաև այլքայլ ծանօթ ու բարեկամ անձնց՝ որ աեւել էին զինքն իր դժոնդակ հիւնանգութեանն ատեն, և կատարեալ առողջութիւնն:

Ժիշտին Ժիշտին, լուսակցի. Գրուազէն Տիւքոնթ՝ 1858 նոյեմբերի 17ին յանձնաժողովով նախարար կամաց վկայեց թէ իր ծիւսմէէն դրեթէ երկամայ զաւակն ծննդէնէն ի վեր հիւնանգուա, փետրուարի 28ին այնպիսի խեղչ վիճակի մը մէջ էր՝ որ աւ վկայ դարսւ յոյս չեկար. կենաց շունչ մը միայն մնացեր էր զան. կերպարանն ու երեսն դոյն աւել մեռելի քան թէ էնեղանւոյ, որով ի խեղչ մայրն թէպէս և ամենէն եան, ինքն ալ բարորովն կրուսւը էր յոյս զաւեկն առողջութեան վկայ:

Սրգէն, ինչպէս շատ անգամ յիշեցնիք, ամենուն բերանն էր անձաւին մէջ կատարուած բժշկութեանց խօսքը. Գրուազէն յայսնեց իր երկանն թէ որքափ աւ մեռնելու վրայ էր իրենց զաւակը, բայց ինք ազդեցութիւն մը ունեցեր էր տանելու զինք յանձաւն, ու հոն ազեր ջրոյն մէջ ընկլմէլ առւրբ կուռէն անոր բժշկութեան շնորհքը ինդրել: Տիւքոնթի վրայ սարսուա եկաւ այդպիսի առաջարկութիւն մը ըսկով. աղան այնպիսի վիճակի մը մէջ էր որ ամեղէն լոկ շարժելն աւ կրնար իրեն մահ պատճառել: Կին

պնդեց, թախանձեց, աղաքեց, ու վերջապէս յաջողեցաւ երկանն հաւանաւթիւնն առնուլ. առաւ հիւնանդ տղան, ինամբով պատեց զինքը զենակաւը, և գրկելով ձամբայ ելաւ: Հասնելով յանձաւն, գտաւ հոն բազմութիւն, որոնք սոսկում մը կը զգային ի տեսլի խեղչ մանկանն, և մահաւանդ ի լուր անխոհէմ դարմանին զոր մտածեր էր մայրն: Սակայն մայրը մեկուն մտիկ չըրաւ. հանեց զաւկին վրայէն հանդերձիկը, մմեց իսթեց զինքն աւազանին մէջ, ու քաւորդ մը ժաման բանեց զնա ջրոյն մէջ ի մէծ զարմանս և ի քրթ-ընդիւն ներկայ եղողաց: Ա, մենուն յուշ սահատութեանը մէջ մայրը միայն յցս ունէր թէ այս փորձով պիտի ստանար իր զաւակն. սրբեց, չորցուց անոր մարմինը կրցածին չափ, ու կրկին իր զենջակին մէջ պատահելով դարձաւ ի քաղաքն և ի առն: Կէսօրուընէ եաբը ժամը հինդն էր: Հաղեւ մանուկն որբանին մէջ դրաւ, խաղաղ ու խորունկ քնով հանդչեցաւ: Բոլոր այն գիշերը մայրը անձկանօք և սրտի յաւզմանը կը դաւենար յանախ յորբան տեմնելու համար թէ արգեօք որդին գեն ո՞ղ էր: Իսկ մանկիկը հանդարա քուն կըլար մինչեւ յառաւաւու: Լուսանլուն մօքմէն կաթուցեց, ու փափաք ցրցուց որբանէն ինելով վայելու, զրո ինցրւան այն ասեն ըրած չէր, թէպէտև գրեթէ երկու տարուան: Ամբով օրնու գիշերը հանդիսա անցուց. ու երկրորդ աւաւօտուն՝ աւանց մօքն սպասելու՝ ինքնին ելաւ և սկսաւ քայլել՝ ի սփոփանն և ի զարմանս իւր ծնողացն և մերձաւորաց, որոնք չէին կրնար խելք հասցնել քառասունեւթ ժամուան մէջ եղած զարմանահրաց փոփոխութեան: Անկէ ետքը մանկիկն ամենն ին հիւնանգութիւն մը չունեցաւ, բոլորը վին կազդուրելով իր նախկին ակարութենէն:

կատարինեն խարավի-Շուշա, բարձր Պիբե-  
նեայց Լուսպաժմաք քաղզեէն, 1856ին ծառէ մը  
իշնելով՝ աջ թէկին ոսկըը տեղէն խաստեր էր, և  
թէպէտ բժշկաց Տարատարութեամբ դարձա-  
նուեր, բայց երկու մատուցնեն իրենց շարժու-  
մը կորսաւեր էին. անհէ զատ՝ ըլորդ ձեւացա-  
վայ Կարգէ գուրս ակարութիւն մը մնացեր էր.  
որով ոչ կրնար հիւսել, ոչ բանիլ և ոչ ալ տա-  
նը սովորական ծառայութիւններն ընել:

1838ին տշխարհք զսւակ բերելու մաս ըլլու-  
լով, որ մը երբ կը հասացէր ձեռացը խեղջ վի-  
ճակին վրայ ու ի նմին ժամանակի Մաղապիէլի  
աղբեւրեն հրաշալի դիսուածոց վրայ մոռածե-  
լով, ներքին ու անբացատրելի եռանդն մը զգաց  
սրացէն, անակնակալ ու անդիմուգարձ աղբեցու-  
թիւնն մը, որ կը իրաւուսէր զինքն երթալ մին-  
չել ի քարայրին։ Առանց նայեցու իր դասուած  
գժուարին փիճակին ու ժամբուն երկայնութեա-  
նը, մետքը գրաւ երթալ հոն։ Առառուն երկու  
զաւկընեցն հետան տռած ժամբայ ելան երթալի  
ըուռուտ, ու համենելով յանձաւն, գտան հոն ըլ-  
բազմութիւն ու իմտաւորաց։ Կատարինէ աղօ-  
թեց յերկար, ու եաքը խոթեց ձեռքք ջրոյն մէջ։  
Մէկէնի մէկ զգաց թէ կափաքելի բժշկութիւնն  
ընդունեցաւ, մատուցներն սկսան բացուել,  
շարքիլ ու իրենց բնական առածականութիւնն  
ունենալ։ Այն երշանիկ վայրինէն կաթափի ա-  
մենենին ցաւ կամ նեղութեամբիւն մը չունենալով,  
կրցաւ պաղիլ ամեն տնտեկու պարապմանց և  
աշխատանաց։ Բայց նոյն միջոցին երկուուն բըս-  
նեցին զինքն։ Այն տաքնապին և ցաւոց մէջ ալ  
չփորսոյ իր յօյն ու վստահութիւնը սրբոյ  
կուսէն ընդունած շնորհաց համար թափանձա-  
նօք ինդրեց իրմէ որ անվտանգ հասցընէ զինքն  
իր տունը, որ Մաղապիէլի անձաւէն տասուեր-  
կու քիլոմետր հետու եր։ Ենքին ձայն մը կար-

ծէս թէ Տրախուռեց զինքն. առաւ հէտք զաւ-  
կըներն, ու աւանց ցաւոց և տափնապի նշանակ  
մը տալու հասաւ ի տուն, ուր քառորդ մը ետ-  
քը զաւակն աշխարհէք եկաւ: Երախտագէտ  
սրբայ Կուսին, մանկիկն անոր սիրելի անուամբը  
կոչուեցաւ:

Հաերի Պոռաքի. Նէյ քաղաքէն, տասուերեք  
տարուան հասակին ժանտատենդէ բանուելով,  
անոր հետեանք՝ խցլ մը ձեւցաւ զվին վրայ:  
Բայշական դարմանք յաջողեցան աեղափոխել  
զայն բայց ոչ բոլորովին անհետացընել. մաւով  
կրծոցը վրայ: Հինգ ամիս շարունակ գարման  
մատուցըն՝ առաջ յաջող ելից, ուստի բժիշկը  
հարկաւոր սեպեց վիրաբուժական հատումը.  
Նշարակօվը ծափեց խոյլը, ու երկրորդ օրը պա-  
տասեկին մարմայն վրայ հետք անդամ վիրաց  
մաւցած չէր:

Չորս ամինէն ետքը նորէն ժանտառակնդէ ըլլու-  
նուելով՝ վէրքը կրկին բացուեցաւ ու սաստիկ  
բորբոքմամբ, ու այլ և այլ վիրաբերաններով,  
որոնք որչափ ալ կարելի եղաւ կամ կարծուե-  
ցան գարմանուելը՝ այլ ահոնց վրայ ձեւացած կե-  
զեւանք՝ առաջանալու նշան չէին տար. այլ իւ-  
նալով՝ նոր ու գդիգակ վէրքը կը յայտնէն։  
1857ին հիւսնդը Գոթըրէի հանքային ջրերն  
տարին, առջի բաղանեաց ատեն՝ նշարանին վէր-  
քը բացուեցաւ, ու տառապէինդ օրուան չանքէ-  
ու դարմանէն ետքը՝ հարկ եղաւ նոյն վիճակին  
մէջ հիւսնդը գարձռնել ի Նէյ։ Անկէ ետքը  
մերթ թժկուելու և մերթ սաստիմաւը նշան-  
նէր կ'երևնային հիւսնդին վիրաց վրայ, մինչև  
յԱւագ շաբաթ 1858 տարւոյն։ Նշյն շաբթօնւն  
մէջ վէրքը դոցուելով, ուրիշ աւելի մեծ խոյլ մը-  
երեցաւ։ Բժշկական գերց տաճմամբ՝ զատկի  
սուրբ յարութեան օրը խոյլ պատաւը լուլ այն-

զափ հանգստութիւն իմացաւ հիւանդը՝ որ կըրցաւ նոյն օրն եկելեցի երթալ իր հոգեօրական պրատքերն կատարելու։ Բայց քիչ օր ետքը, ապրիլի 15ին, վէրքն իր առաջին բորբոքման վեճակին դարձաւ, ուրեմն երկու աւելի պլատի խոյշեր աւ ձեւացնելով մէկը վզին միւսը ձափ այտիցը վրայ. օրն օր բժշկին կարծեացն համեմատ կրնար աղ աւելի մեծնալ, ու տղուն գէմիքը բուլրովին այլափոխել։ Այն ատեն հիւանդն դիմեց առ սուրբ Կյան, Լոռուափ հրաշալի ջրոյն կիրառութեամբ բժշկութիւն խնդրելով։

Պատանեակն թախանձանք ինդրեց իր բարեկալա ծնողքէն օր թոյլ տան իրեն երթալ ի լուսաւ. և միտքը դրած էր օր քալելով կատարէ իր ուխտը։ Բայց սեղոյն հեռաւսորութեան և գտնուած վիճակին համար այդ հրամանը զըլացան իրեն։ Այն ատեն միաքը դրաւ բարեպաշտ անձի մը ձեռօք, որուն վրայ մեծ մատհութեան ուներ, այդ ջուրը ձեռք ձեկլ, և զոր ստացաւ ապրիլի 28ին։ Երեկոյան ժամը ունեթին պառկելու ատեն ծնկան վրայ դալով՝ խնդրեց որ ընաանիքն ալիքեն հետ դիմեն առ սուրբ Կյան։ Ալթքը լըննալէն ետքը՝ Հանրի անկողին մաւ, ու չերմեւանդութեամբ անձաւին ջրէն խմելով, վէրքի վրայի պատանքն վերցուց, ու նոյն ջրով լած մը թաթիւելով, լուսաց վէրքերն, և կրցածին չափ ջանաց որ ջուրը մոնէ ինչուան վիրացը մէջ։ Անկէ ետքը քնացաւ, վստահ թէ իրեն համար անվիպելի գեղ մը պիտի ըլլայ այն, և արթնցածին պէս իրգինքը բժշկուած պիտի գտնէր։ Իր այս կատահութեան մէջ չափուեցաւ, ծինդրաթիւ առաւօտ ցաւառաց բոլորովին գագրեր էին. և պատանեակը ուրախութեամբ կ'աւելաէր մօրը իր բժշկութիւնը։ Բարի մայրը չէր համարձակեր հաւատաւ, և վախնալով որ քըլայ թէ ուրիշ անդամերու նման խաբուե իր

յուսոյն մէջ, կը յանձնէր աղուն որ բժշկութեանը խօսքը չընէ մէկու մը։ Զբաղած ալ ըւլալով նոյն օրերը, որովհեան տղացմէ երեքը առաջին անդամ սուրբ հաղորդութիւնը պիտի ընդունէին, ու չորսր պիտի գրոշմուէին, չունեցաւ ժամանակ իր Հանրի որդւոյն վէրքերը քննելու, ուրախ և գոհ օր անոր ցաւերը դադրել էին։ Բայց երրորդ օրն տղուն թախանձանն քէն բանադատուելով լաւ մը քննեց, աեսաւ որ վէրքը բոլորովին առողջացէր էր և ուսուցցք անհետացեր էին։ Նշոն տարւոյն նշյեմբէրի 26ին յանձնաժողովու աեսաւ ու քննեց զշանրի. Կրծոցը վէրի կողմերը յայտնապէս կ'երենային գեւս եւս գժնեակ հիւանդութեան հետքերը, որ զիւանդն այնչափ ատեն չարչարէր էին. իսկ վէրքը գոյոււած էր։ Պատանեկին երգմամբ տուած վկայութիւնը հաւատարմացուցին թէ ընտանիքը և թէ զինքը ինամուղ բժիշկ։

Մագրաղինէ Ռիզան 1834ին մաղձախտէ բըռնուելով իր բոլոր կենսական գործարանաց վրայ ընդհանուր այլայլութիւն մը մնացեր էր. և այն ատենէն առանց նեղութեան օր մը անցուցած չէր։ Զախ կողմը աւելի կերպով մը վախուած էր. զգալի կապութիւն մը կար գրան, ձեռքին մէկը գոսացած, կերպածն ալ անկարելի էր իրեն մարսելը. Յող ուրիշ ակարութիւններն, որոնք երբեմն աւելի ծանր կերպարանք մ'ալ կ'առանուին։ Զազիւ ու քիչ անդամ կարող կ'ըլլար եկեղեցի երթալ. կարդէ գուրս մորիլ մ'ալ կար գրան, անանկ օր ինչուան տաք ամառուան միջոց կը նեղուեր ցրտէն։

1838ին իր վիճակը շատ ծանրացած էր, ու սեպտեմբերի 12ին այնչափ գէշցաւ՝ որ փութացին եկեղեցւոյ վէրջին խորհուրդներն մատակարաբել իրեն. ինքզինքն ալ բոլորովին կորուսած

էր, և ոչ իսկ իմանալով վերջին օծումը ընդունելը: Որչափ ալ այս ծանր վիճակին մէջ երկար տանին չմնաց, բայց միտք առողջութեան հանգամանքը վերահսու վատանդէ հետու չէին ցուցըներ զինքը: Հոկտեմբերի 16ին ալ աւելի ծանրանալըվ, կոճղի մը նման անկողնոյն մէջ դամուած մնացեր էր, չկարենալով ոչ ձեռութեներն և ոչ ոտքը շարժել առանց ուրիշի օգնականութեան: Լուսափ սբանելեաց ձայնն ամէն տեղ տարածուելով, իրիզան տիկինն ալ բարեկամի մը ձեռքով նոյն ջրէն ձարելով, հոկտեմբերի 17ին իրմեց անկէ և նոյն վայրկենին իրեն անանկ կուգար թէ հիւանդ ձեռքին վրայէն ծանրութեան մը կը վերինար, ու մէկէն տարածեց ձեռութեներն յերկինս, և շնորհակալ եղաւ Աստուծոյ իր բժշկութեան համար: Փութան աղջիկ մօրն երեսը ու մարմինը լուսու նոյն ջրով, ձախ ոտքն ու ծունկը, որոնք կարդէ դուրս ուռած էին, ու ամենաին ուռեցքի մը հետք չմնացին: Կարունակեց նոյն կերպով լուսաւ նաև աջակողմը. ու կենսական շարժումը մը ծաւալելով բոլոր անդամոց մէջ, հիւանդը կ'ուզեր որ թշոյ տան իրեն անկողնէն ոտք ելլելու: Մէկէնիմէկ չուզեցին խնդիրքը կատարել. ինչպէս խոչէ մութիւնն ալ կը պահանջէր այնպիսի ու այնչափ երկար ատեն հիւանդութենէ նեղուողի մը նըկատմամբ: Բայց հազեր կարող եղան երկու ժամ ալ զինքն անկողնին մէջ բռնել. անկէ եաքը առանց մէկէն մը օգնականութեան, առանց նեցուկի մը ոտք ելւաւ, ու սենեկին մէկ անկիւնն զրուած սրբց կուսին պատեկերի մը առնել իսոնարհէց հազար կետին ծնկան գետին ծնկան վրայ: Որ և իցէ պղափշարժմանէ յառաջ եկող արեան թքու մը մէկէն դադրեցաւ, ախորժակը զոր տարիներէ ի վեր կորուսած էր, նորին սատանալով՝ կերպակուր ուզեց, ու դժուարամարս կերակուր

մը. ուզեցին գոհ ընել, և կերաւ առանց ամենեւ էին նեղութիւն մը կրելու: Չորս օրէն ետքը եւ կեղկցի երթարով մէկուկէս ժամերկարօքն ազօթեց. ու անոր վրայ քարոզ մ'ալ լսելով դարձաւ տուն առողջ մարդու մը պէս: — Մը տագրութեան արժանաւոր է որ տիկինն իին զան իր երկար ու դժոնդակ հիւանդութեան ատեն զանազան բժիշկներէ գարմանուեր էր էր. և որնք ըսեր էին իրեն թէ կրնար ժամանակաւոր լաւութեան մը յօյս ունենալ, բայց կատարաւալ առողջութիւնն գտնել անկարելի էր:

Օրիրդին Մըրոյ Թարթաս քաղզէն, Պորտոյի կուսաստանի մը աշակերտ, 1858ին աչքի ծանր հիւանդութիւն մը ունենալով, բռնադատեցաւ գրեթէ բացարձակ կերպով ամէն ուսմանէ ետ կենալ: Ամէն բժշկական գարմաններով ալ հիւանդութիւնն օր օրուան վրայ ծանրանալով, մոյսիսի մէջ մեծաւորն ծանրոց մօրն թէ աղջկանը մէկ աչքը բոլորովն կորսուած և միւսն ծանրապէս կնասուած է. և մայրը փութաց գալի տես օրդայոյ:

Պորտոյի հիւանդութեանոցաց գլխաւոր վիրաբուժին ամէն գարմաններն խնամով շարունակուեցան նաև ի թարթաս, ծնողացը աչքին տակ. բայց հիւանդն օգուտ մը չտեսաւ, ինչպէս և ոչ ի ծովային բաղանեաց: Նոյն տարին օդա փոխութեան համար գիւղ մը տարին վնիքը. բայց աչքը միշտ առնի ներջան վիճակին մէջ մնաց: Ծնողքն արդէն Փարիզի բժշկաց խորհուրդ հարցընելով՝ կը պատրաստուէին հան երթալ հիւանդին հետ, երբ գիւղուածով լրագրի մը մէջ իրիզան տիկնով հրաշալի բժշկութեան դէպքը կարդալով, ուզեցին գիւղ առ սուրբ Կոյսն, և այս վախճանաւ սկսան իննօրեայ մամնաւոր պաղատանիք մ'ալ ընել, և խոստանաւլ որ եթէ իրենց գուս-

տրը ինն օրուան մէջ բժշկուի, ոչ միայն ուժատի երթան ի լուռա, այլնաև նուրիեն զինքը՝ հթէ այս կոջումն ունենայ, առուրբ կուսին մասնաւոր մենաստանի մը մէջ զինքն՝ որ արդէն իր ծննդենն նուլիրական էր սուրբ Աստուածածնի:

Ինորեայ պատաստանքն սկսան նոյեմբերի 8ին: Նոյն երեկոյին պառկելու ատեննին օրիորդն Մորոյ Մաղապէլի մանաւին ջրոյն մէջ թաթէնելով լաթին մը կտոր, դրաւ աչքին վրոյ: Առատուն արթընցածնին պէս փութաց աչքին վրայի պատանքն հանել: և որչափ եղաւ զարմանքն՝ երբ սենեկին մէջ գտնուած ամէն առարկաներն որոշ և պայծառ կերպով կը ետնէր Աչքերուն վրայ ալ սովորականէ գուրս ոյժ ով կը գտնէր, որով և տարակոյս մը չէր մար այն հրաշալի փոխիութեան որ նոյն երեկոյին եղած էր. բայց գեռ չէր համարձակեր իր սիրելի ծնողաց այս ուրախալի լուրջ աւետել: Կանչեց քուլը իր կրտսերագոյն քայրը. խնդրեց իրմէ որ գերբ մը բերէ, պատուիրելով որ մէկու մը բան չըսէ: Առաւ գիրբը հարդաց առանց դժուարութեան. ու ալ չիկրնալով իր ուրախութիւնը զպել, փութաց հօրին ու մօրը ծանուցանել իր վրայ կատարուած հրաշալի բժըն կութիւնը:

Աւելը թէ սուելը առաջիս ուրախութիւն իմացան բարեկապաշտ ծնողըք, և քանի երախտագէտ զգացմամբ լեցուեցաւ անոնց սիրաք առ սուրբ կոյսն Մարիամ: Սակայն կասկածելով որ ըըլլայ թէ առժամանակեայ բան մը ըլլայ, չուզեցին առջի բերտն հաչակել, ու երբ ամէն տարակոյս փարատեցաւ իրենց սրտէն, քարոզելով որբայ կուսին մէծութիւնն կատարեցին իրենց ուրախ ի լուռա, և օրիորդին յօժար փափաքանքն զրին զինքն ի կուսաստան մի, ուր ամեննին աչքի հիւանդութիւն չունեցաւ: Այս

դէպէս ալ յանձնաժողովյն և բժշկաց խիստ ու անաչառ քննութեանն ենթարկուելով, գերբնական կերպով կատարուած ըլլալուն վրայ տարակոյս չմնաց:

## Ե

Պետրոս Հարուսեն և Պորֆիր օրիորդը:

Սրբյ կուսինի լուռա երևանէն ետքը եղած պանչելեաց թիւը անհամոր է, մենք անոնցմէ մէկ քանին միայն իշխատակենք՝ որ աւել մերձաւորագոյնք են մեզ ժամանակաւ, և որոնք հաւատարմանած են անժխտելի վկարութեամբք:

1864ին Թարաք քաղաքին մէկ գեռահաս կին մը կաթնէկը աղաց մը ունէր գիրիկ Պետրոս իշխուանէ կոչուած: Օր մը բժշկին մէկը սենելով զնա « Տղեկն, ըսաւ, աչքիցաւ ունի, և վախեմոր բոլորովին կորնայ »: Մայրն աշաբեկեցաւ այս խօսքէն, փութաց ուրիշ բժշկի մ'ալ կարծիքն լսել, և իրմէ անյօն պատասխանն ընդունեցաւ. « Հիւանդութիւնը շատ առաջ գնացած է, ըսաւ, դարմանին ատենն ալ արդէն անցած կ'երեւնայ »:

Մայրը մտագրութեամբ քննեց վարկին աչքը, և ինքն ալ ըմբանեց թէ բժշկաց վարիք բժբաղդաբար իրաւացի էր, և թէ բժշկութեան ամէն յօյս արդէն անցած էր: Փոխանակ բժշկաց պատուիրած գեղերն ի գործ գնելու, անոնց գեղաց գիրը մէկի նետելով, եռանդագին գոյցից առ կոյսն սուրբք. « Ո՛վ մայր, դու պիտի բժշկես իմ զաւակս Լուռասի անձաւին ջրովը, մի զլանար ինձ կոյսսուրբք՝ այդ փափաքել չնորհըք »: Ու երեք օր անընդհատ լուաց զակին աջուղներն այդ պրամնէլագործ ջրով, երկիւզի և յուսաց մէջ փոփոխակի տատանելով:

Երբորդ օրը գողդավուն ձեռքով և սրտայց զվարցուց որդւոյն արտահանունքն, ու տեսաւ որ պայծառ ու փայլուն աջուղիներով կը հնայէր իրեն սիրելի որդին, ամենենին հետք մը չունենալով հիւանդութեան որով կը նեղուէր: Ուրախութեան ինքիրմէ գուրս ելաւ բարեբասասիկ մայրը: մէկ ձեռքին մէջ սուրբ Կուսին պատկէրն, միւսովն աւսիրելի զաւակը գրկած, մերթ մէկը կը համբուրէր՝ մերթ միւսը, շնորհակալու և երախտագէտ սրտով իրեն եղած բարեացը համար:

Բժիշկն վրայ հասաւ տեսնելու համար թէ ինչ օգուտ ըստ էին տուած գեղերն, « Զաւեկիդ հիւանդութիւնը անցը է, ըստ աւացացի գոհութեամբ, բաղդ ունին որ ատենին համելով պէտք եղած գեղը կրցայ տալ ամէկ եսքը վախնալու բան մը չունիս որդւոյդ աչքի ցաւին համարու: Մայրն ըստաւ, « Տուած գեղեդ արդիւնքն չըլազ պէտք է խոստավանիմ: գեղագիրդ արդիւնքն կը պահին մէջ նետած եմ. իմ զաւկիս աչքին բժըշկութիւն տուողը անձաւին ջուրն է »: Բժիշկը շփոթած ու զարմացած անէն դռւրս ելաւ:

1865 ապրիլի 25ին Մազապիկի անձաւը՝ օրիորդի մը գրեթէ մահուընէն նոր կեանիքի դառնալուն վկայ եղաւ: Յիշատակաւած թուականէն ութ օր յաւաջ, Պրոքքա օրիորդը՝ որ Թարապքաղքին մօտ կը ընակէր, իՊ օրտէր, մատուրուընորհք մը ընդունած էր լուռակի սուրբ Աստուածամօր բարեխօսութեամբ, ինսօրեայ ջերմեռանդութենէ մը ետքը, թէ կէտև և առանց կատարելապէս ձեռք ձեռլու իր առողջութիւնը: Միտքը գրած էր թէ կատարելապէս պիտի առողջանայ՝ եթէ կարելի ըլլայ երթալ իրեն մինչեւ յանձաւն. սակայն օրէ օր ուժէ կյանալուն պատճառաւ բանադատուած էր ուշացընել իր ուխտը:

Թաղախատութիւնն իր ամէն նշանակներովն երեցաւ վրան. խեղձ աղջիկը գժնդակ ցաւեր կը

կրէր երիկամանց և կրծոց. չէր կրնար բան մը ուտել, և ոչ ալ վայրիկան մը հանգչիլ քնովէ: Կարգէ գուրս տկալութեանն պատճառաւ յարաաւ մարելիք կուգար վրան, ու երկար ատեն մնաց կենաց և մահուան մէջ: Յաճախ յայտնեց փափաքն երթալու ի լուսու. բայց զայն գործադրելը՝ կատարեալ յիմարութիւն մը սեպուած էր:

Երբ ամէն մարդկային հնարք ընդունայն եզակն հաւանեցան որ սրտին փախաքը կատարուի: Ամենուն աղօթք յանձնեցին, որպէս զի գէթ կարուլ ըլլայ համիլ մինչեւ յանձաւն, և անկէ եսքը հանդէլի ի խաղաղութիւն: « Պիտի մեսնմի, կ'ըսէր, բայց գէթ կատարելը որբեց կուսին տուած խոստունքս, և ասիկայ ննծի համար մեծ բարեքաստութիւն մըն է »: Ուղեկից եղած իրեն բարեկամ կին մը և աղոտինը, որոնք ամէն ինակը և հոգ ունեցան՝ որպէս զի հանգիստ կերպով կատարէ իր նսմբան. սակայն յաճախ կը մարմբը բէր խեղջը, ու երբ այրին առջեւ տարին զննքը մոռէլ մը կերպարանէ առած էր:

Երբ քիւ մը ինքզիլ գտաւ, ձանցաւ բարեկամին ձայնը որ դաւաթ՝ մը հրաշալի ջրէն կուտար իրեն որ խմէ: Երբ երբորդ անդամ պուտա մը առաւ ջրէն, բօնանկի մարմնոյն վրայ տարօրինակ և ցաւագին ի եղանակութիւն մը կարծեց կրել: Աչուըներն սեւեւցան սրբյ կուսին արձանին վրայ, երբ սիրու անպատում բարեքաստութեան մը վայրիլց մէջ էր. « Ո՛վ մայր, մը մննչեց նուալեալ ձայնով մը, մայր ոուրբ՝ չէլ արժանի այդ չնորհաց. գոտոյ իմբէշշկութիւնս »: Բարձր ձայնով սկսաւ աղօթել. ծնկան վրայ եկաւ, զոր տարիէ մը ի վեր անկարելի եղած էր իրեն ընել, և շնորհակալութեան երախտագէտ արցունք սկսաւ թափէլ:

Իր երկու ընկերք՝ կը կարծէին երազել. և

ինչպէս ալ ըլսրմանային, երբ քիչ առաջ գերեզմանին դրանց մօտ եղողը կ'ազօթէր ծնկան վրայ, կը քալէր, կ'ուտէր առանց նեղութիւն մը իմանալու։ Ամենին հոն վաղեցին. ամենուն միաբը կը զարմանային եղածին վրայ. և ամէն բէրնէ շնորհակալութեան աղօթէր կը լսուէին առ Աստուած և առ սուրբ Կոյսն։ Խոկ երբ գարձան ի Պարուէր, զինք ինամող բժիշկը չարարակուցան թէ Աստուածոյ ձեռքը կալը այդ հրաշալի գիտուածին մէջ. և խոստովանեցան թէ իրեն համար չկայ անհնարին, նաև մինչ մարդկային գիտութիւն և արուեստ ինչուան իր վերջին ճիգն թափէ։

Հետեւալ ատարին, 1866ին, նուագածուաց խիբի տեսուչ մը Մաքս Մ... նորացանդ և աչ զատափուհ, յանձն ատաւիր կնկանն և ուրիշ բարեկամուհայ մը ընկերել, երթաւոր մինչեւ յանձաւն Լուսաթի։ Իր միաքը ուխտագնացութիւն չէր, այլ թէրեւս իրեն ծաղուն և արհամարհանաց նիւթ ընել տգէտ ժողովրդեան մը կարծեցեալ մոլեւանդութեալը։

Մածուկ անհանգստութեամբ մը կը նեղուէր իր հանդարտուսկեպտիկանութեանը մէջ. աջ ձեռքին վրայ ուռւեցը մը ունիր, որ օր օրուան վրայ կը մեծնար, և որուն բժիշկը չէին կրցած գարման մը ընել։ Բարեկամ կին աեսնելով օր անձաւին դիմաց կեցեր կ գլխարկը գլուխը և գըլանիկն բերնին բերնին մէջ, մօնեցաւ իրեն ուռ անուշութեամբ մը յորդորեց որ գաւամթ մը ալբիւրին ջրէն խմէ. ինձի անանկ կու գայ, կըսէր, թէ սուրբ Կոյսն պիտի բժիշկ զքեզ։

Մաքս զինքն հաճելու համար՝ յանձն առաջ առաջարկութիւնը. բայց երեսին ժպիսն՝ յայտնի կ'երկցընէր մոտաց խորհուրդը. Զուրը իմածին պէս տեսաւ որ ձեռքի վրայի ուռւեցը անձետացէր էր. « Ո՞վ Աստուած իմ, աղալակից,

սուրբ Կոյսն պարգեւեց ինձ զբժշկութիւն »։ Կինը կարծեց թէ ծաղը ընելով կը զուուցէր, և մեղմով մը աղդեց իրեն որ տեղը չէր. Մաքս ցըցուց աջ ձեռքը կատարելապէս բժշկուած։ Երկու կանայք շնորհակալութեան արտասուօք գոհացան զԱստուածոյ և զմրբոյ Կուսէն, և Մաքսի հոգւցն բժշկութիւնն ալ ինդրեցին։

## Ը

Կրապոն և Փրանկիլիսկա Փափիմիդ:

Հետեւալ երկու բժշկութիւններն 1867 տարւցն սկիզբն հանդիպեցան նշանաւոր գերդաստանէ մը եղող անձի և ուրիշ բարեկամատ գործառնութիւնը վրայ։ Աստուած յաճախ իր այցելութեամբ կը սպիտէ երկրիս վրայ խոնարհ և անշան եղող անձնիք, բայց շատ մանգամ գընթալիք ակնարի մ'ալ կը ձգէ այն մեծամեծաց վրայ՝ որոց հարաստութեան և պատիւք բաւական չեն զիւենք երշանիկ ընկելու համար։

Կասթոն... հազիւ ճանցաւ իր հայրը, որ տարածամ մահուամբ յափշտակօւած էր սկրելիք կենակցէն, ու մօրը ինամոց տակ մձնալով կատարեց փառօք իր ուսման ընթացքը և վարժարանին յիսուսեանց որ ի թօւլուզ։ Յեաց նոյն քաղքին իրաւագիտական ուսմանց դպրոցն մասնելով, բարեկամացաւ տոհմիկ բայց վարուք ապակունեալ ու խաղամու երիտասարդաց հեաւ. և քիչ ատենուան մէջ մունալով իր մանկութեան սուրբ և մաքուր յիշատամկներն, տուաւ ինքինքն ամէն ախտից։

Դժուարին է մօր մը միբար խաբէլ։ Կասթոն առ արտաքս առ նա ունեցած մեծարանիքն երբէք չպակսեցաւ. սակայն կը թողուր զինքն

միայնակ իր ձոփ բնակւարանին մեջ։ Գիշերները ուշ ատեն տուն գառնալով կը գտնէր մայրը լը- պիկ արտասուօք սպասելով որդւոյն, և որչափ կը խոստանար խօսքով լի ու սրաով մէյ մ'ալ չարտմեցնել մայրը, ու իր բարեկամաց լիա- սակար ընկերութենէն հեռու կենալ, բայց եր- կրորդ օրը սովորութիւնն կրկին զինքն անոնց քով կը ատենէր։

Փետրուար ամսոյն մէջ պարահանդիսէ մը ետ դաւնալուն՝ ցրակն վկասակար կշացաւով մը բռնուելով, ինկաւ ցաւոց անկողնոյն մէջ։ Մայ- րը ամբողջ եօթնեակ մը սրափ տագնապներով անցընելն ետքը, քաղըին անուռանի բժիշկներն խորհրդակցութեան ժողվեց, և լուցաւ անոնց մէ թէ ինչպէս իր միջնեկ հիւանդին վիճակը ծանր էր, և գիտութիւնը չունէր հնարք մը ան- հրաժեշտ և անխուսափելի վատանդին դէմն առնելու։

Բարեպաշտ ափկինն օր Գոթթըէի հանքային բաղանիքն երթալու ատեն յաճախ այցելու- թիւն ըրած էր Մալապիկին անձաւին, մէկէնի- մէկ վէշանձն մատածութիւն մը ունեցաւ. յանձ- նեց հիւանդը իր մօքքրովը և երկու կուսանց, և ինք համբայ ելաւ երթալու ի լուռու. «Ուիս մը ըրած եմ, ըսաւ, զոր կ'ուղեմ կարստել. ա- հաւասիկ ձեզի շիւ և սահամանին ջրէն. տուէք զայն տղուս և աղօթեցէք իրէն համար մինչեւ դարձմա»։ Նոյն գիշերը համնելով ի լուռու, հանեց ոտքի ամաններն, և բոկոսն գնաց մինչև յան- ձաւն, սոքին արեանն հետքը ձգելով ձանա- պարհին վրայ։ Ինկաւ սուրբ կուսին արձանին գիմաց։ «Մայր սուրբ, ըսաւ, քեզի գիմովը ընդունայն չելլեր. գուռ որ կը ձանչաս մայրենի սրտին ամէն անձկութիւններն, գթա իմ ցա- ւոց վրայ, և տուր իմ օրդւոյս առողջութիւն. իր վարքովը արժանի եղաւ այդ պատուհասին,

բայց դու բժշկէ իր մարմնը, բժշկէ հոգին։ Վիտես դու թէ պիտի կենամ հաստատուն ուր- ւած խոսամանն վրայ»։ Արտասուք գետի պէս կը հոսէին աչքերէն, և երբ աղօթքը լմշնցուց՝ արդէն յուսով լեցուած էր սիրտը։

Տանը դանէն ներս չմտած՝ քցրն ընդ առաջ ելաւ իրէն, ուրախութեամբ պագտուեցաւ հե- տը. «Կասթոն բժշկուեցաւ, ըսաւ. եկու աես զնիքը, արդէն շատ ատենէ ի վեր զեղեղ կը կան- չէ»։ Տղան լի խանդաղատանօք գրիեց զինքն որ իրէն կրկնակի մայրն եղաւ. և խոստացաւ որ մէյմ'ալ մտքէն չշանէ թէ ինչպէս սուրբ կու- սին բարեխօսութեամբ և մօքը ալբթով անխու- սափ մահաւընէ մը ապրեցաւ։ Իժիշկն վրայ հաս- նելով չշամարակեցաւ մէկէն վեր մէկէլ. գրո- նապանին հարցուց թէ արգեօք գեռ ո՞չ էր Կասթոն, և զարմացաւ թէ հիւանդը արդէն կատարելապէս բժշկուեծ էր լուռափ աղքիւրին ջրովք. «Մասց անըմբոննելի գէպէք մըն է, ըսաւ, և իմ գիտութենէս գուրս»։

Կասթոն հաստատուն կեցաւ իր մօքը և սուրբ կուսին առւած խոսամանն վրայ. հեռացաւ իր ընկերներէն. խոցեց խորակեց ամէն պարտաւոր կաստոն և շլամք։ Աշխարհային տեսպարանաց և հանցից տեղուանք մէյմ'ալ սոպ չկուսեց. իր սիրելի պարապմունքն եղան աղքատաց իրձիթ- նեն յայց ենել, սփուել զոսիկ աղքատին ձե- ռացը մէջ, և սիրալիր խօսքերով սփոփել անոր վիւաերը։ Նորհակալութեան այցելութիւնն ը- նելով ի լուռու, Թարպի եափսկոպոսին որհնու- թիւնն խնդրեց, որուն արդէն ծանօթ էր այս հրաշալի գէպէք. և 10,000 ֆրանքի գումար մը դնելով անոր ձեռքը՝ լուռափ եկեղեցւոյն շի- նութեան համար, փափաքեցաւ որ իր անունն չհոչչակուե։

Փրանկիսկա Փափէհէլ Գարգասոն քաղաքին

մօտ գեղէ մը, տամնըցորս տարրուան հասակէն բըդէլէնի դործատան մը մէջ կ'աշխատէր, ու ամենան սիրէլի եղած էր իր բնաւորութեամբն: Ընատնիքն թէպէտ աղքատ՝ բայց աշխատասիւրութեան նորհած դիւրակեցութեան վայելքն ունէին, և բահականութենէ անբաժան յարգանքը: Փրանիսիկա ծանր հարցվսէ մը ետքը սրտի հիւանդութեամբ բանուեցաւ, ու սաստիկ ցաւերէն զատ՝ արգանակէ զատ ուրիշ բան չէր կրնար բերամը դնէլ: 1867 մայիսի մէջ դիւրին ժողովրդապետը աեննելով որ ինեղձ աղջկանն մահը մօտեցած է, ամենուն աղօթք յանձնեց անոր աւողջութեանն համար, ու երբ ծնողըն զինք կորսնցնելու սաստիկ ցաւովը կը տանչուէին, հիւանդն ներըն համոզմամբ և յուսով լի էր թէ սուրբ Կոյսն զինք պիտի բժիկէր, և նուաղեալ ձայնիւ չէր դադրէր կրնենէն: «Ո՛վ անարտաբար յլցեցեալ Մարիամ, բարեխառ սեան վասն պատեհնելցոյ ի քեզ»: Փափաքելով մասնակից ըլլալ սրբյ Կուսին պաշտօնասիրաց բարեպաշտութեանն որ իրեն նուիրական ամսեան ջերմենանդութիւնն կ'ընէին, պղտի խորան մը շինէլ տուաւ իր անկողնոյն դէմ: և սեւեռալ աշքերով ի պատիկերն Մարիամու՛ չէր դադրէր աղօթէլէն: Սակայն հիւանդութիւնն օր օրուան վրայ կը ծանրանար, և զջագութիւնն այս սաստիճանի սաստիկ էր՝ որ եղբայրը հաղեւ կրնար բռնել զինք անկողնոյն մէջ: Գիթութեան քոյլ մը նոյն գելէն անշնելու ատեն՝ այցելութիւնն մը տուաւ հիւեն անցնելու ատեն՝ այցելութիւնն լուսութիւն ջրէն իրեն զլիկէլ: բայց բժշկութուն խորհուրդն անդամ մարէն չէր անցնելոր այնափյուսական էր իր նեղձ աղջան վիճակը: Փրանիսիկա աս որ լսեց՝ ալ ուրիշ մասամաւնք չունեցաւ «Ա՛՛, Է՛ր պիտի ըլլայ, կ'ըսէր ու կը հառաջէր, որ կուսանն ինծի խոստացած ջուրը

զրկէ, տարակյս չունիմոր անով պիտի կատարուի իմ բժշկութիւնա»: Եկեղեցւոյ վերջնինը հուրցութիւն մատակարարուեցան իրեն: Հոգեվարքը արդէն երկու օրունէն ի վեր սկսած էր այն միջոցին Գարգատոն քաղաքէն հմուտ բժիշկ մը կանչուելով, ջանաց քանի մը կաթիլ գեղաւալ իրեն գագալով մը՝ հազիւ կարենալով բերանը բանալ. ու լաւ մը քննելով հիւանդին վեճակը, ստիպուեցաւ տիրութեամբ ազգել ծնողաց թէ անկարելի էր անոր բժշկութեանն յշսունենալ:

Սակայն մերթ ընդ մերթ վայրկենական հանդարտութիւն մը կ'իմանար հիւանդը: ու այն գգաստութեան վայրկեաններուն կ'ալաշէր ու կը թախանձէր իր բարեկամաց որ Գարգատոն պիտի երթային իշեցնելու Գիթութեան քըրով որ իր խոստացած ջուրը զրկէ: Ու երբ վերջապէս իր փափաքը կատարուեցաւ, ուժով մը սեղմելով շնչը ձեռքին մէջ եռանդեամբ մօսեցուց շրթանցը: բայց անկարելի ըլլալով և ոչ պուտ մը կլւլը, « Զեմ կրնար » ըսաւ տիրութեամբ. սակայն ջրոյն շնչը չուզեց ձեռքէն թուրութիւն:

Քահանայն սկսաւ հոգեվարաց աղօթէքներն զրուցել, երբ ընտանիքն և մերձաւորք արտասուալիցք՝ և ոչիսկ մտքերնէն կ'անցնէին հրաշքի մը սպասուիլ: Երկրորդ օրն Փրանիսիկա՝ միշտ շշը շրթանցը մօտեցնելով, կը միսիթ արէր իր հայրն ու եղբարքը: « Մի լսյք, կ'ըսէր չեմ ուզեր որ սրտերնիդ Կոստրի. սուրբ Կոյսն այս ջրով զիս պիտի բժիկէ»: Խեղձ հայրը կը ձգէր հիւանդին, ու եկեղեցի երթալով կ'իշնալ Աստուծոց առջէ, թափանձելով որ կամ զուակն իրեն նորհէն, և կամ անոր անհանդուրքէլ ցաւոց վայրկեաններն համառօտէ: Կէս օրէն ետքը Փրանիսիկայի վրայ մարելիք մը եկաւ, ու երբ

Քիչ մը ինք զինքն գտաւ, նուաղ ձայնիւ մրմնջեց.  
 «Ալ չեմ կրնար դիմանալ. մեռնելս մօտեցած  
 է, երթամ եղայրս դանելու »: Ու քովը կե-  
 ցաղ ժողովրդապես քահանային գառնալով.  
 «Հայր իւր, կ'ըսէր, ահ, եթէ կարել ըլլար ինձ  
 իւմել այս ջրէն »: ու քահանային իր բժշկու-  
 թիւնը կը ինդրէր: Անիկայ պատասխան տուաւ-  
 թէ Աստուծոյ միայն հնարաւոր էր այն. և յոր-  
 դորեց որ վստահութիւնը դնէ սուրբ Կուսան  
 բարեխօսութեանը վրայ. ու ինք մատուռը քա-  
 շուեցաւ՝ աղօթելու հիւանդին գիտմանն, ամե-  
 նկին յշս չունելով որ ի դարձին գեռ ողջ գանէ  
 զնիք:

Աղջիկը նշյն միջոցին նորէն ինդրէց լոււսի  
 ջուրը. « Կամ զիս պիտի փրկէ, կ'ըսէր, և կամ  
 խալսէ քաշած նեղութենէս. բայց վստահ եմ  
 թէ սուրբ Այսոյն պիտի չնորհէ ինձ բժշկու-  
 թիւն »: Այս անդամ յաղողեցաւ իրեն կաթել  
 մը խմել ջրէն. ու կարծես թէ մէկէնիմէկ բո-  
 վանդտի մարմինն անէրեւոյթ ուժով մը վերա-  
 կենդանութիւն մը ստացաւ, և ուրախութեան  
 ձայն մը լսուեցաւ սենեկին մէջ. « Ալ ես բժշ-  
 կուեցայ, կընամ ելել անկողնէս. կրկին տուեք  
 ինձ այդ ջրէն. բոլորն ալ կ'ուզէմ խմել. վազե-  
 ցէք իմաց առուեք ժողովրդապետին թէ իմ կա-  
 տարեալ բժշկութիւնն ձեռք բերի »: Այս  
 հրաշալի դեպքն 1867 մայիսի 10ին հանդիպե-  
 ցաւ, բովանդակ քաղաքացւոց աշքին առջև, և  
 բժշկաց վկայութիւնն աւ հաւատարմացւոց թէ  
 ինչպէս հիւանդին առողջանալը և վայրէնին կա-  
 տարուեք էր և յարաւեակ կերպով:

Իրեն ուրախակցութեան եկող այցելուաց՝  
 Փրանիկսկա կ'ըսէր. « Յուսացի, հաւատացի և  
 առողջացայ »:

Երաժիշտն և ոստիկանուրեամ զինուոր մի:

Նշյն 1867 տարւոյն մէջ ուրիշ նշանաւոր դի-  
 պուածներ ալ կատարուեցան: — Իր կրօնիցը  
 կարգէ գուրս յարեալ և պաշտպան Խորայելացի  
 մը՝ լուսա քաղաքին քովէն անցաւ սեպտեմբեր  
 ամսոյն մէջ, Պանիկը-բալը-Պիերի մէջ յաջողու-  
 թեամբ ու ամենուն գովութեամբ երածշական  
 խմբի մը աւեսութիւն ընելէն ետքը: Իր ձախ  
 թէնին վրայ վերը մը ունէր, որուն շարունակ  
 շարաւելը խղիսայթիւք՝ երկարատե ցաւ մը կը  
 սպանար իրեն. և ամեն բժշկաց հնարք, որոց  
 խորհուրդ ու գարման հարցուցեր էր, չենին  
 կրցած ձար մը գտնել:

Իր միբին զոււրաթ ընկերակիցք՝ մոքերնին  
 դրած էին Ալդէկէսի հովտէն անցնել. բայց երբ  
 Կավիլ գետափանց հրաշալի գեղէցիութիւնը  
 տեսան, մոքերնին գրին հոն ալ կանկ տանուել:  
 Անձաւին դիմաց, տեսնելով զայն հազարաւոր  
 մոմերով լսասառուած, և չերմեռանդն ուխ-  
 տաւորաց բազմութեամբ շրջապատուած, այն  
 աշխարհասէրք որ աղօթելու սովորութիւննին  
 կորուսէր էին, դաշտավոյրը թաղած՝ ուր մըտ-  
 քէրնին դրած էին զւարձանալ և վրանուլ, ի-  
 րենք ալ այլոց հետ խօնարհեցան ի ծունդ և  
 աղօթելին:

Հրէայ երաժշտապետը ծածուկ բաժնուեցաւ  
 իր ուրախութեան ընկերներէն, կրկին մօտա-  
 յանձաւ Ալաղապէլի, միայնակ և սորհրդա-  
 ծութեանց մէջ ընկղմած, երբ ուրիշ ուխտաւորք  
 չերմեռանդութեամբ ձեռուընին ու գլուխնին  
 լուանալէն ետքը կը դամնային իրենց տեղը: Ա-

ռանց կարող ըլլազու ըսել՝ թէ ի՞նչ մտածու թիւն ունէր այն վայրկենին, թէ արդեօք հրաշքի՞մ մը կը սպասէր, թէ պարզապէս միաքը ձեռքը լրւանալն էր, իր հիւանդ ձեռքը խոթեց հրաշալի ջրոյն մէջ: Կարգէ գուրս մարմաջում մը ըննադատեց զի՞ւքն՝ վիրացը վրոյի պատանքն վերցնել: և զարմացմամբ տեսաւ՝ որ ուրիշ բան մացած չէր, բայց եթէ սպի մը:

Ուրախութեամբ պատմեց հրէայն քահանայի մը՝ որ հոն էր, ու ձեռքը ցուցընելով « Պարմանալի գիւղուած մը, ըստու, հանդիպեցաւ ինձ: Գեաքսն վայս ունեայ մէկէնիմէկ ըրցաւ՝ երբ այս ջրոյն մէջ խոթեցի... և ես որ հրէայ մը եմ, բոնադատուած, եմ այս ջրոյն հրաշալի ջրութեան հաւատքընծայել»: Քահանայն պաշտամիսնեց: « Հրէայ մըն ես. բայց գու ալ ստեղծուած ես Աստուծոյ և որդի սրբայ կուսիս. ինքն Յիսուս Քրիստոս ալ հրէայ էր ըստ մարմոյ, իր առաքեալքն և սուրբ Կյան ալ. և ովկ գիտէ թէ այս գէպքը պիտի ըըլլայ քէղի համար երկնագլեցիկ (թէ Երադրութիւն մը բանալով յուսոյ ապագայ մը): Հրէայն հաւատարմացուց թէ կարգէ գուրս յուղուած էր սիրոս, թէ պիտի քննէր ուղղափառ հաւատքը, և եթէ հաւանէր անոր Ճամարութեան, ու ընտանիկան շահէրը չի հակառակէին, պիտի ընդունէր ըլլմկրտութիւն:

Յօհէ. Մկր. Ֆոս, բարձր Պիրենեայց Թրէպոն քաղաքէն, ծառայեց հայրենեաց իբրև հասարակ և սոստիկանութեան զինուոր, և միշտ բարի քրիստոնեայ մը մնաց՝ ինչուան կենացը յիսներորդ տարին, յորում ես կեցաւ զինուորական կեանքէ: Պէտանի պատի քաղաքի մը մէջ, յիլլցաք, պանդոկ մը բացաւ, ուր կը յաճախէին ձանապարհորդք, իր տղիւ բնաւորութեան ու գրեթէ առակ գարձած անշահամիրութեան

համար. խաղաղութիւնն ու բարեբաստութիւնն կը տիրէր իր ընտանեացը մէջ, երբ 1867ին տարօրինակ հիւանդութիւն մը, զոր բժիշկ երեսաց ջղացաւութիւն կը կոչէն, մտուց հոն ըլլվշան և զավկատ:

Ֆոս կը համարէր թէ ներքին որդ մը կը կը ծէրծէր իր գլուխը. և գիշէր ցորեկ կրած անտանելի ցաւերէն՝ վայրկեան մը հանդսառութիւնն չունէր. և կարիք զինուորը՝ որ կենացը մէջ մեծամեծ վասնգայ առջև վախ ունեցած չէր, բոլորովին յուսահատ և ախուր խորհրդոց և մտածութեանց մէջ ինկաւ. իր ամէն ջանքովի ալէէր կրնար համերերութեան սովորիլ. և իր ընտանաց ծանրութիւնն մը մնալու վախովը՝ ալ աւելի մի տիրքի մը մէջ ինկած էր: Հոկտեմբերի մը մէջ կանչեց օր մը գուստարը. « Մնաս բարով, ըստու, ալ մէյմ' ալ զքեղ պիտի չստեմեմ»: բը ժէկին ալ Երախասադէան եմ, ըստու, բու ինտանցդ. բայց տուած գեղերդ. ինծի սփոփանք մը չմտաւցանելէն զատ՝ ալ աւելի զիս կը չամշարէն. ասկէ եաքը աւելորդ են ինծի համար»:

Սյասփիսի յուսահատ ու իր ընտանեաց մեծ մտածանջութիւն պատճառող գիրքի մէջ էր, երբ գերեզակ մը անցնելով նոյն քաղքէն, գիշերը անոր պանդոկին մէջ անցուց. ու տեսնելով Ֆոսի վրայ եղած թէ բնական և թէ բարոյական ամենամեծ փոփոխութիւնը, փութաց գեղ մը առաջարկել իբրև: « Յանը հիւանդ ես, ըստու, բայց մի յուսահատիր: Քէզմէ աւելի գըժուուրին և յուսահատ գիրքի մը մէջ գտնուեցայ: Վզիս վրայ քաղցկելիքնման վէրք մը ունէի, որ մարմին կը փառացնեէր, և ինծի անչնարին ցաւերու պատճառ կ'ըլլար: Բժշկաց ձեռքն իշնալով, իրէք տարի գեղ ըրի. Պանիէր աը Պիկոր, Պանիէր աը լուշան ու Գոթըրէի հանքային ջրերն գնացի, ու ամէն բան անօգուտ ե-

զաւ ինձ: Հիմնյ որ զիս բժշկուած կը տեսնես, մարդկային հնարագիտութեամբ ստացուած բժշկութիւն մը չէ. կուսափ Աստուածամօր սրանչելեաց վրայ խօսեցան հետս. և որոլինետե իմ քրիստոնական բարի սովորութեաներէս երեւ.ք հրաժարած չէմ, ամենայն վստահութեամբ ինկայ ի գիրկս սրբոյ Կուսին: Երկու օր կեցայ ի կուսափ. կ'աղօթէի, կը լուսացուէի աղբիւրին ջրով, և նմեցի անկէ, և ասով դասյ իմ բժշկութիւնո: Դու ալ կը տեսնես թէ ինչպէս վերքս անհետացած է: Գնա յանձաւն, և ինծի պէս ըրէ դու ալ:

Նախկին ստափականութեան զինուորը՝ ջերմեանդ էր սրբոյ Կուսին. յայտնեց իր փափաքը կուսափ երթալու բարեկամներէն մէկուն. և զարմանքով լսեց թէ իրեն ալ շատ անդամմը տքէն անցած էր թելափեր ըլլալ, բայց չէր համարձակած. « Թիաեմ, բառւ, թէ ամէն բան հնարաւոր է սրբոյ Կուսին. Լուսա քաղաքին մէջ էի, ազգականներէս մէկուն տուուր, և կը տեսնէի թէ ի՞նչպէս եւանդեամբ կը լուսացուէին աղբիւրին ջրովը: Ես ալ նեզութիւն մը ունէի, որ որչափ ալ վստանդաւոր բան մը չէր, բայց զիս անհանդիստ կ'ընէր, ու ջերմեանդութեամբ իմ բժշկութիւնս կը խնդրէի: Զուը խմելու պէս անհանդատութիւնս ալ անհետացաւ, անանկ որ կարծես թէ ծանր զգեստ մը թեթեցաւ ինկաւ վրայէս: Զգէ դու ալբժշկաց երերն, ու գնա ի կուսափ:

ԱՌ գեղեցեացաւ ֆոս, կնկանն հետ ձամբայ ելաւ, աւասաց. նայելու իր տկարութեանն ու կառաջ շարժմանէն կրած նեզութեան: Լուսա հասած ատենն՝ զինք տեսնողները կ'ըսէին թէ չէր կրնալ ինըուան յանձաւն երթալ, և կամ անկէ ողջ դառնալ: Ֆոս հասաւ անձաւին դիմաց, վերցուց աչուըներն սրբոյ Կուսին արձա-

նին վրայ, տեսաւ աղբիւրը, և ուրախութեան արցունք կը հսուէին աչքերէն, բարեբասափկ սեպէլով ինքզինքն՝ հոն գտնուելուն ուր սուրբ. Կոյսն համեր էր երեւնալ. « Կարգէ գուրս յուղմանը և այլայլութիւն մը, կ'ըսէր, աիլուցին սրբան վրայ. ուրափի էի և գոհ. սակայն գող մը կը զգայի: Մեծարանք կեցած էի հոն, կարծես թէ արգունական տան մը մէջ կը գտնուէի, կամ թէ էկեղեցւոյ մը մէջ. և սակայն ի նմին ժամանակի անոց երկիւղ մ'ալ կը զգայի, և զոր անկարելի է ինձ բացատրել»:

Առաջին անգամ որ լուսաց գլուխիր այրին մէջ, հանգստաութիւն մը զգաց, որ նորոգեց ի նման զյոյս. « Կ'իմանամ, կ'ըսէր, թէ պիտի բժշկուիր. սակայն կարգէ գուրս հւասնդ եմ, և մանաւանդ այնչափ անարժան »: Երկրորդ օրն սուրբ խորհրդանն հաղորդուելէն և երկար ատեն աղջոթելէն եաբը մեծ եւանդեամբ խմեց ըլլարէն, ու եաբը ձգեց ինքզինք աւագանին մէջ: Նոյեմբերի 11 էր (1867), և ցուրտն ալ խիստ զգալի:

Ֆոս թուլը մարմնով կը գողգըլպար. բայց հաւատք զրաւոր և հաստատւն, աղանց կնկանը. որ աղօթէ իրեն համար, և իրեն փափաքանաց գէլ չկենայ, որովհետեւ կ'ուղէր մէյմ'ալ ջուրը մտնէլ: Վէրջապէս հստաւ փափաքին. « Մեծ նեղութիւն քաշեցի, կ'ըսէր, սակայն բովանդակ կենացս մէջ չեմ յիշէր թէ այնպիսի բարեբասափկ վայրիկան մ'ալ ու անեցած ըլլար: Հաղիւ չորցոցց ինքզինքս. ինծի այնկան կու գար թէ բովանդակ մարմնոյ մէջ ոյժ մըկ ծաւուէր, ալ բժշկուած էի: Հոն տմենայն ինչ գեղեցիկ և սրտագրաւ էր ինծի համար. հիացմամբ կը հայցէի ապաւաժին վրայ, և գառնալով իմ խեղճ կնկանն անպատռմ ուրախութեամբ կ'աւետէի իրեն բժշկուելս. կը բանէի գլուխիր

որուն յառաջագոյն գոլքին ալ անկարելի էր,  
ու ցաւ մը չէի իմանար: Կինս ալ այլայլած և  
ննիբրմէ գուրս՝ կ'օրհնէր զսուրբ կոյսն, և իրեն  
բարեխօսութեատմէ եղած շնորհաց համար կը  
դոշնար զլասուծյ:

Ֆոս զգեսաներն հագնելին ետքը դարձաւ կը բ-  
կին յանձաւն աղօթելու: Երկար ատեն կեցաւ  
հնո՞ւ, ու երբ սաք ելու մեկնելու, կարծես թէ  
ձայն մը կուգալի իրեն որ կենայ հոն: իրեն ալ  
փափաքէլի էր հոն մնալ, ու անձաւին պահ-  
պանութեան նուիրել ինքզինքն: Հետանալու  
ատեն՝ կրկին և կրկին կը դարձնէր գործիր՝  
տեսնելու միւսանդամ այս տեղն ուր խնամք  
աստուածայինք հասան վրան, և համուռե-  
լու համար թէ ռաքերը ալ ճին ցաւոց հետքն  
ալ չեն կրեր, սկսաւ տղու մը սիէս վազլուտել:  
Մեծ ուրախութիւն եղաւ Արցաքի պահու-  
կին մէջ՝ երե անոր ողջ առողջ տուն գառնալը  
տեսան: բժիշն ալ վկայեց թէ ատանց պահ-  
չելեաց անկարելի էր այդ բժշկութիւնը: Իսկ  
Ֆոս լի երախտագէտ սիրով առ Կոյսն սուրբ,  
անկէ ետքը ետեէ եղաւ կարգի գնելու իր ըն-  
տանեկան գործենու ու առուտառուը, որպէս զի  
կարող ըլլայ քիչ ատենէն եա կենալ ամէն բա-  
նէ, և առանձնանալով յանձաւն Մաղապիէլ,  
համաւոր պահապան մը գրուիլ երկնից թագու-  
հւոյն:

## Փ

Յովհաննես Փոշէու և օրինրդն կամիլա:

Խեղճ՝ բայց առաքինի ընտանիք մը, ստորին  
Ոլիբէնեայց Օրթէղ քաղաքին մօս գիւղէ մը.  
1868 ապրիլ 12ին մեծ աղիսից հանդիպեցաւ:  
Իրենց որդւոց մէջ երիցագոյնն Յովհաննէս Փու-

շէու, առանցինդ ատրուան հասակին կաթուա-  
ծի նման հիւանդութեամբ մը անդամալց և  
համբ մնաց: անանկ որ անկարելի էր իրեն քայլ  
մ'ալ ընել, աւանց մօրը օգնականութեանն:

Բժիշկ բ լսին թէ անդարմանելի էր ախան: և  
տրուած ամէն գեղերէն պղակ սփոփանք ու  
հանգստութիւն մը չկրցաւ աեսնել խեղճ հի-  
ւանդը:

Բարիբաղգեաբար միաքը վրան էր: Յաճախ կը  
ցուցընէր Տնողացը սուրբ կուսին արձան մը՝ որ  
տանը մէջ էր, և ձեւրավ կը հասկըցնէր թէ  
հեռաւ աեղ մը երթալ կ'ուզէ բժշկուելու հա-  
մար: Ծնողքը չեն կրնար հասկինալ թէ ինչ  
կ'ուզէր ըսել իրենց սիրելի ու թշուառ զաւա-  
կը. օր մը գուշակելով հարցուցին թէ արգեօք  
կ'ուզէ՞ լուսաւ երթալ. և ըրած նշաններէն  
հասկցան թէ այն էր իրեն սրտին փափաքն ալ:  
և կարգէ գուրս ցաւը՝ որ չէր կրնար բացա-  
տրէլ իր կամքը և վսաւառնեթիւնն թէ անով  
միան սիրու կարենար գանել իր բժշկութիւնը:

Ալ անկէ ետքը յաճախ կ'երկրողէր և միաք  
կը ձէքր իւ փափաքը. և կը վշանար երբ ձա-  
նուորդհորդութեան գժուարութիւններն ու  
ծափը իրեն կը յիշեցնէին: Հարցուցին թէ  
ուստի եկաւ իրեն այդ մասհութիւնը, ու ձեռ-  
քով երկնիքը ցըցուց, որով կ'իմացուէր թէ  
սուրբ Կոյսն գերբնական աղբեցութիւնն մը ը-  
րած էր սրտին վրայ: Հասկըցաւ հայրն թէ ըզ-  
գոն և հնազանդ տղու մը աղաքանքին մաիկ ընե-  
լու է, որ իր անմեղութեամբ այնչափ հաճոյա-  
կան էր Աստուծոյ, և յուլիսի 18ին ուժին եր-  
թալով համան ի լուտ:

Յովհաննէս թէինաժուի մը վրայ նստած և  
անշարժ իր հօրն ու կաստալարին ձեռքով աս-  
տուեցաւ մինչև այրին գեմայ: Իր եռանդուն ա-  
զթիքն հաճոյացան Սնոր՝ զոր եկեղեցի սուրբ

բժշկութիւն հիշանդաց կը կոչէ և կը մեծարէ։  
Երկու հսկի խօթեցին զինքը աւազանն, և քիչ  
մը ատեն բանեցին ջրոյն մէջ, և աչա ձայն մը  
լսուեցաւ։ «Հայր իմ, բժշկուեցայ ես, ու Աս-  
տուծման գտայ իմ առողջութիւնս, ալ զիս կըր-  
նաս ձգել»։ Ու աւազանէն գուրսու ելաւ իրըն  
առողջ մարդ մը, ինքն իրեն հագուեցաւ, և որը-  
աին ուրախութենէն ասդիս անդին կը ցատըր-  
տէր, մինչդեռ բարեբաստիկ հայրը աքեն վա-  
զած շնորհակալութեան և երախսագիտութեան  
արցունքէն չէր կընար աեսնելիր զաւակլ։

Տեսաւ այն միջոցին հարուստ մարդ մը՝ որ  
գումար մը զրամոց կը զնէր քահանային ձեռ-  
քը՝ սրբոյ կուսին ի պատահ կառուցուելիք եկե-  
զեցւյն համար։ «Ա՛յ, ո՞չչափ երջանիկ են,  
կը ըսէր, անոնք որ կընան տառ ։ Ես ալ կ'ուզէի  
ու կը փափէրէի, բայց խեղճ ու օրուան հացը  
հավել վաստիկով չքաւոր մը ինչ կինամը ընկել»։  
Ու երբ մասն իրենց գեղը, հիւանդին մայրը  
սուրբ Կուսին պասիկ ձեռքը կ'աղօթէր որտա-  
թունդ, և աեսնելով իր զաւկին եղած հրաշալի  
պյցիւռութիւնը՝ զարմանդէն մարեցաւ ինկաւ։

Նոյն տարւոյն օգոստոսի 18ին Լուռափի ան-  
ձաւին գիմաց գրեթէ ի նոր կեանս գարձաւ  
Փուաթիւցի օրիորդ մը, զոր անխաւսափ մա-  
հուան վասնդէն խալըսելու համար՝ ընդունայն  
կ'աշխատէն բժշկը։ Որիորդն Կամլիս Յառա-  
շտան ասրիներէ ի վեր սասանքաց ցա-  
տով մը կը տանջուեէր, որ և իցէ ուտելիք անկա-  
րելը էր իրեն մարսւելը, ու գրեթէ կմասիք մը  
գարձած էր։ Միշա անկողնոյ մէջ, ամեն ոյժ և  
շարժելու կարողութիւնն անդամ՝ կորուսած,  
յանձն առաւ՝ յուսահատութենէն, Պանիկը-  
ար-Պիկոյի հանքային ջրոյ բաղանիքն երթալ։  
Կարգէ գուրս տկարութեանն համար՝ չկրցաւ  
հանքային ջրոց բաղանեաց գարմանին դիմանալ։

ուստի ամէն բժշկական հնարք և գեղ մէկդի  
գրուեցան։ Զնն յաճախող ուրախ և զուարթ  
բազմութեան սիրաը շատ յուզուեցաւ կամլ-  
լսոյ վիճակէն. և բարեպաշտ կին մը յորդորեց  
զիրեկն որ գիմեն ի բարեխօսութիւն սրբոյ Աս-  
տուածամօնն որ երեւցաւ ի Լուռափ Այսպիսի  
թեւագրութիւնն մը խիստ անտարբեկ կերպով  
ընդունեցաւ հիւանդը. յաճամ աղօթքներով ի-  
րեն առողջութիւնը ինդրելէն ու զայն ձեռք  
չքերելէն ետքը, համակամեր էր իր վիճակին,  
չունելով ուրիշ մասնութիւնն և փափաք մը՝ բայց  
եթէ քիչ ատենէն թուզու այս ցաւոց երկիրը։

Իր բարեկամբը միաբան կ'աղօթէն հիւանդին  
համար, ու իր բարձին առակ՝ Լուռափի երկումը  
յեւեցնող մետալ մը գրին. ինք հիւանդը բան մը  
չէր գիտեմ, բայց քիչ որէն աղաւեց որ տանին  
զնին յանձնան Լուռափի օգոստոսի նոր օրը, որ  
Ցիրունոյն ինկախակաց տօնախիսութեան օրն  
էր։ Փայրը մեծ ուրախութեամբ ընդունեցաւ  
այս առաջարկութիւնը. «Վաղը մէկտեղ կ'եր-  
թանք, ըստ, ի Լուռափ. և ես ուրախ եմ, վասն  
զի յայս մեծ է սուրբ Աստուածամօր բարեխօ-  
սութեան վրայ, որ պիտի չնորհէ քեղ զբժշկու-  
թիւն, քեղ՝ որ այնչափ բարի ես և սուրբ սրբիւ,  
ու համբերող վլացգդ ու ցաւոց մէջ»։

Կամլլա խստավանելով՝ սուրբ հազարդու-  
թիւնն ընդունելով պարասատուեցաւ, ու եր-  
կրորդ օրն տարին վինքն ի Լուռափ, կառքին մէջ  
անկողնն մը դնելով, ու հոն զինք հանդցեցնե-  
լով։ Հրեշտակային ջերմեանդութեամբ տեսաւ  
զուրբը պատարագն, և հաղորդեցաւ առողբ  
իսրհրդոյն պատի մասնը ամբ մը զոր հազեւ կա-  
րող եղաւ կուլ տալ։ Նոյն վայրիկենին ուրա-  
խութեան վեցում մը տարածեցաւ սրտին մէջ  
և միփմարութիւն. իւր առողջանալուն յոյուր  
իրեն համար ստուգութիւն մ'եր։

76

Իր ինդրանացն համեմատ աղթիւրին քովլ տարուեցաւ, և հսն դրուած սուբը Ասուածածած-

նի արձաննին գիմացն իյնելով երկար ատեն ա-

զօթքի եռեկ եղաւ . հետի աշլ յիսունի չափուիս-

տաւուրը: Ասոնք ամէնքը կը խնդրէին որ կամ-

իւեզմ աղջեկն իր վերջն չունչը տալով քաշած-

ներէն աղաւտի, և կամսուրը Կոյսն ի սասդ մա-

հուընէ իսլուսէ զինքնի:

Փրոշն օգնատկանութեամբ հազիւ կրցաւ գա-

ւաթ մը ջուր շրթանցը մօտեցնել. բայց չլըր-

նալով և ոչ պուտ մը կլէլ, նորէն լքման մէջ

ինկաւ: Քիչ եաքը ուրիշ դաւաթ մ' ալ ջուր

մասուցին իրեն, զոր յաջողեցաւ բովադակ

իսմէլ: Տամնելովն ամէն ի վեր գյացական սը-

նաւագ մը ընդունած չեր ստամոքսն չմերժեց

այնչափ ջուրը: Ուզեց հաց ու միս աշ ուտել,

ու այլքայլ անդամն խմեց նոյն ջրէն տամանց դը-

ժուարութեան: Դիմեց այն ատեն յոտս սրբոյ

կուտին, շնորհակալ ըլլալու իրեն եղած երախ-

տեայն, և գարձաւ թ Պանիկը ուր ամէնքն զար-

մացան աեւնելով զինքն այնակիսի քաջովու-

թեան մէջ, մինչդեռ կենաց նշյլն իսկ իրմէ ան-

հետանալու վրայ էր :

### Ժ.Ա.

Հայրն Հերմանի և Ժաֆֆար սահմիրայ:

Անուանի Հրեայ գաշնակահարն որ քրիստո-

նէութիւնն ընդունելով՝ կարմելականաց կրօնն

մատա Նոյր Հերմանն անուամբ, ծանօթ է իր

բաղմաթիւ և ամեննետիր երաժշտական գրու-

թեամբքն: Այս սրբակաց կրօնաւորն՝ որ

քրանի-քրուսական պատերազմին ժամանակ մե-

ռաւ զահ մը իր անձնանութեան, 1868

առւ՝ զահ մը իր անձնանութեան, շնորհ

նոյնեմբէրի Աին Հրաշալի բժշկութեան շնորհք

մ'ալ ընդուեցու ի սուրբ Կուտէն Լուսափ ան-

ձաւին մեջ, և զոր կը պատամէ հետեւալնամակին

մէջ:

« Անցած տարուընէ ի վեր, կ'ըսէ, աչքս աշ-

խատամնէք յոգնած, օր օրուան վրայ ալ աւելի

կը տկարամնար: Վերջի վեց ամիսներն անցունե-

լով ի Թարասօթէյ, ի բարձր Պիրէնեայս, մեր

կարմէլ անտապտանի գեղեցիկ տաւաննութեան

մէջ, այնպիսի ծանր տչքի ցաւ մը ունեցայ, որ

մծաւորաց հրամանուռ բանագատուեցայ եր-

թալի Պորտոյ, հոչտիկաւոր աշաբուժի մը իսր-

հուրդ հարցունելու: Արդէն ամիս մը յատաջ

որ և իցէ ընթերցումնիմի արդելուած էր, նոյն

իսկ ժամանակոյս: Անուանի աշաբոյժը մտաղիւր

իսմանով քննեց աչքերս, և խիստ ծանր վիճակի

մէջ գատած ըլլանին ինձմէ չծածկեց: և թէ չկայ

ուրիշ գարման մը, բայց եթէ հատումն ծիսածա-

նի, որ անուանի աշաբոյժ կրաէֆ պէրլինացւցին

գիււան էր: Օր օրուան վրայ աչքիս ցաւը և տագ-

նալը աւելցաւ: և Հարկ եղաւ ինձ ձեռնու-

նայն գառնուլ ի Պորտոյէ:

« Նոյն ատեն ինձի խորհուրդ տուողներ ե-

ղան որ Լուսափ սուրբ Ասուութամօր ինօրեայ

պալատանիք մը ընեմ, որ արդէն շատ կուրացե-

լոց հրաշալի բժշկութիւն տուեր էր: Այս ա-

ռաջարկութիւնն ինձի շատ աւելի հաճայ եղաւ,

քան թէ վիրաբուժական գործողութիւնն մը, ո-

րուն ելքն անսույց էր: Յիշեցի որ ասկէ քսա-

նուերկու տարի յառաջ սուրբ Կոյսն Մարիամ

մարմնաւոր աջաց բժշկութիւնն շատ աւելի մեծ

և կարեւորագոյն բժշկութեան շնորհք մը տուեր

էր, հրէական կրօնից խուարէն զիս խալըսելով,

և իր միջնորդութեամբ իմ ընտանե ացս շատ ան-

ձինք նոյն շնորհաց արժանի եղեր էին. յիշեցի

թէ ասկէ տասուիրեք տարի յառաջ ալ իմ սիրե-

լի մօրս փրկութիւնը ինձի պարդեր էր, որ

մահուան անկողնոյն մէջ դեռ մկրտութիւն ընդունած չէր. և կ'ըսէի թէ այս հոգեւոր կարգի պահելիք շատ աւելի մեծ էին քան թէ մարմաւոր կարգի մէջ եղածներն, և թէ պէտք էի յուսաւ իրմէ նաև այս վերջնիս:

« Իննօրեայ պաղատանքն սկսայ հոկտեմբերի 24ին, սրբըն Ռափայէլ հրեշտակապետին տօնախմբութեան օրն (ըստ արևմտեայց), որ ջողովիթ բժշկեց իր աշացը տկարութենէն: Ամէն օր Հրաշալի անձաւէն բերուած ջրով տքերով կը լոււանայի. կը պաղատէի առ Կյոյսն ուռըր, և առ սրբաց անձինք ալ ինձի ազօթակից էին: Իննօրեայ պաղատանաց վեցերորդ օրը՝ մեր Պահիէրի վահքէն դնացի ի լոււատ, փափակելով որ այս ուժափանացութիւնս այնպիսի պայմաններով կատարէմ, որ ինձ աւելի յցս տան յաջողութեան: Արդէն ի Պահիէր եղած ատենէն իննօրեայ պաղատանացս ամէն օրը աճքի ցաւերուս սփոփանք և հանգստութիւնս մը կը ատենէի երբ անձաւին ջրով կը լոււանայի զանոնք:

Վերջին օրը՝ որ Ամենայն սրբոց տօնախմբութիւն էր, անձաւին մէջ ու ազբիւրին քով գըտնուելով հիւանդութեան ամէն նշան անհետացեր էր աչքէս: « Այս օրուընէն ետքը, ասանկ կը դրէ իր մէկ բարեկամին, — կը գրեմ, կը կարգամ ուռածիս չափ առանց ակնոցի և նեղութեան մը կամ յոդներու. կը նայիմ արեւուն, կազմելու բարերաց, և աճքերս չեն նեղիր. և իմներքին համոզումս է թէ այս բժշկութիւնը արդիւնք է լոււատի Անտուածամօր բարեխօսութեանն»:

Որչափ կարելի է կ'ախորժիկ լոււատի Առտուածամօր բարեխօսութեամբ հրաշքնէր մէջ բերած ատեննիւն անոնց արժանի եղող անձանց բերնովը խօսիլ բո՞ն իրէնց խօսքէն մէջ բերելով. վասն զի չկայ ի՞նչ մեծ քան զնարտարախօ-

տութիւն սրտի որ եղախտագիտութիւն կը յայտնէ: Գուլիէլմուֆիմոր, հարաւային Գալլիեյ երկաթուղեաց մաքրութեան պահապան մը երբենովը պատմեց Լոււատի քահանային այն հրաշալի սփոփանքն՝ սրուն արժանի եղաւ 1869 ապրիլի 23ին. « Միւսու ուժով էի, կը սկը կազմուածով, բայց գէշ եղանակներու մէջ երկար աշխատանաց զբաղելով եօթն ամեն է վեր այնպիսի ցաւեր կը կրէի որ անկարելի կ'ըլլար ինձ գործէւ: Բժիշկի ըստ թէ յօդացաւ էր: Երեք ամիս մնացի անհոգնոյ մէջ, ու այնպիսի խեղճ վիճակի մը մէջ՝ որ երբ հարկ կ'ըլլար սպաս շարժել պէտք էր որ ընտանեաց մէկը կանչէի ինձի օդնելու. թոյլ ցաւոցս սաստկութիւնը: Վէրջապէս կրցցաց նեցուկներու կոթընելով անհոգնէս կլելու բայցէլ բայց խիստ մեծ գժուարութեամբ. կրնամըսել թէ բըսկըստուելով հազիւ կը քաշքըչէի մարմնս:

« Դրամական նեղութիւննիս ալ անտանելի էր: Հարկ էր աշխատանքով ապրուսնիս ձարելունցէս որ ապրած ալ էինք ինչուան հիւանդանալս: Կինկու երկաթուղեաց պահորդ, ամիսը տասը ֆոտնիք կը վաստգէր, ու իրէք զաւակունէնք, ամենիքն ալ պղտի: Օր մը ինչելքը հաց կ'ուղելին, ու այդ պատառ մը հացը կը պակսէր: Տեսայ իմ ինչուան հոս հասնիլս. ու ցաւերէս աւելի՝ անոնց կրածը զիս այլացէց ու տակնուղայ ըրաւ: Ուղրմած անձննիք ինծի օգնութեան հասան. քահանային ամէն օր արդանակ կը իրկէր, ու երբեմն ալ քանի մը ֆրանք. ձմեռուան փայտը հարուսաէ մը կուգար, երկաթուղեաց կայարանին գլխաւորն ալ հացը կը իրկէր...»

« Իրկէր ամսէն ետքը, ինչպէս ըսի, սկսայ քիչ քիչէն գուրս ելլել: Ճամբունն պահապանաց գլխաւորներէն մէկն՝ լոււատի Աստուածամօր

Հրաշքներն կարդալով կրօնական լրագրի մը մէջ,  
պատմեց ինձ թէ ինչպէս ոստիկանութեան դբւ-  
խաւոր մը ինքինքը տւազանին մէջ ձգելով ա-  
ռողջացեր է: Վարաստվրայ մ'ալպատմեց թէ իր  
քոյրը՝ աչքերուն ցաւը հոն ազբիւրին քոյլ ձգեր  
էր: Ընկերներս ինչի կ'ըսէին: « Ժափֆար, գե-  
րագյն էտկ մը կայ: Գու խեղճ ու թշուառ,  
պէտք է ազօթել և երթալ ի լուսա: Թէ որ  
վատահութիւն չունիս, մ'երթար, իսկ եթէ ու-  
նիս, Աստուած կարող է ամենային: Գու ու մի  
մասեմքը »: Յառաջազոյն Աստուած լրայ մաս-  
ած չէի: բայց երբ թշուառութիւն մը կը հաս-  
նի գուտինիս, այն ատեն կը յիշէնք Աստուած:  
Այս անդրագարձութիւններն ընկելով սկսայ ազօ-  
թել: ու մեր պղտի տղոց ալազմէ կուտայինք:  
Երբէն վրաս լքումն մը կուգար, « Կարելի չէ,  
— կ'ըսէի ինքնիրենս, — երբէք պիտի չըմըւ-  
կուեմ: թշուառութեան դատապարտուած մարդ  
մըն ես »: բայց մէկէն բարեւ մասաւութիւնը կը  
զօրանար վրաս: « Գիտենք, կ'ըսէի, (թէ գերա-  
գյն էտկ կայ: վասահնիք իրեն): Միոքս գրի  
համբայ ելլել ի լուսա: Կարծես ներբին աղդե-  
ցութիւն մը կը խօսէր սրախս մէջ ու կ'ըսէր թէ  
պիտի բժշկուիս:

« Վերջապէս համբայ ելլոյ: Երբ լուսատի կա-  
յարանն հասայ, ամէն զիս աեսնողն սիրած կը  
կոտըրմէր: Քիչ մը ստահ ձեռքս ինկեր էր, կառ-  
քաղ գնացի մինչեւ յահձաւն: իսկ ես կ'աղօթէի  
ու կը խորհրդածէի: « Այս օրիորդն, կ'ըսէի,  
որ աեսաւ հոս զուուրբ Կյան՛ երանիկ է, այդ-  
պիտի բան մը ինձ չէր կրնար հանդիսալ: այդ  
արժանաւորութիւնն ցունենալը լաւ կը ձմնէ-  
նամ»: Ուղեցի իմ խեղճ ոտուըներս տւազանը  
խոթել, մէկը օգնեց ինձ: ինքիրմէս կօշիկներս  
հանել անկարելի էր, բանեց զիս որ կարող ըլ-  
լում ոտքս տւազանին մէջ երկնցընել: Կը կար-

ծէի թէ ցուպերս հօն պիտի ձգեմ: բայց աղէ-  
կութեան պղտի նշան մ'ալ չտեսայ վրաս: Ա-  
նոն հանդերձ ցուսահատեցայ: միոքս գրի որ  
նորէն դառնամ յահճաւն: Կնիկս երբ տեսաւ  
ցուպերով եա դառնալս, շատ արտմցաւ:

« Աղեթիրին ջրէն շլշով մը առած էի հետա:  
Պասկելու չքնացած, ամանի մը մէջ պարսէ-  
ցիք ջուրը. և կինս ստուբներս լուաց անով:  
իսկ ես կ'աղօթէի: Երբ լմնցաւ, ուզեցի փոր-  
ձել ուրե ելլել: առայ որ առանց գժուարու-  
թեան կրցա կանգուն կենալ, ուզեցի քայլել,  
և զոնէի ամնենեին գժուարութիւն մը. և ու-  
րախութեամբ աւետեցի կնկանս իմ բժշկու-  
թիւնս: Խեղճ կինս զարմացած մնացէր էր, ու  
ինձի կը նայէր: « Ո՞վ սուրբ Կոյս, լսաւ ու ար-  
տասուեց, ու գեռ կը գտնուին անձինք որ քեզ  
չեն հաւատար, որոնք քու բարութեանդ վրայ  
չեն դներ իրենց յցոս »:

« Իսկ ես ուրախութենէս բոլորովին ինքիրմէս  
գուրս ելած, ըսի որ կ'ուզեմ գրացւցոյն այցե-  
լութիւն մը ընկել. կինս չէր ուզեցի թողուլ, վախ-  
նալով որ ըլլոյ թէ ձամբուն վրայ յիշամ:  
Զեսոս առել պատօնին կաթելը, ու կնկանս  
հետ ձամբայ ելլելով հասանկ գրացւցոյն տունն  
որ 200 մեծաւաչի մեղմ հեռու էր, ու ձամբան  
ալ անցարգար: Գիւրին է երեակայել անոնց  
զարմանքը: Անդիքն ալ ազնիւ և կրօնասէր ան-  
ձինք են, ամենուն ալ խմել տուի հետո տարած  
հրաշալի ջրէն: Երկորդ օրը առանց գաւազանի  
կէսիանէյ կայարանն հասայ. երկու հաղարա-  
մեթը ձամբայ ըրած էի: Կայարանին դիմաւո-  
րը զիս տեսնելուն, « ինչպէս կարելի է, աղա-  
զակեց, ահա ժափֆար որ կը քալէ, յիրաւի  
մէծ հրաշք մըն է այս »: իմ պատօնակիցք ալ  
չէն գագրեր ելած զարմանալի բանին վրայ իս-  
սելէն »:

Այս դէպքը պատմեց Ժաֆֆար լի եռանդուն  
երախտագիտութեամբ. և իր ձեռքո՞ն գործա-  
ծած ցուպէրն կախեց այրին պատին վրայէն:

## ԺԲ

Թորիախտ մը և երկու գերդաստամի մարդ:

Մագդալինէ Լաթաքի՞ ծնեալի Ժիւլսո բարձր  
Ոլիրէնեայց, տամարչինդ տարուան հասակէն  
արագամաշ թոքախտութեամբ հիւանդացէր  
էր: Ամէն կիրակի երբ խոստովանահայր քահա-  
նայն կը բերէր առնա զշալորդութիւնն սուրբ,  
կը զարմանար անոր համակերպութեանն վրայ.  
«Կուզեմ, կ'ըսէր, մեռնիլ, վասն զի կը աւնեմ  
թէ ամենուն ծանրութիւն եմ»: Երբու բժիշկը  
չկարենալուլ ըսրու ամսուան մջացի մէջ կտոր մը  
մնեաբար բան մացընել անոր ստամիքաց մէջ,  
ձգէցին զինքն ըսելով թէ հաղիւ չորս օրուան  
կիւանք մնացեր էր հիւանդին:

Ինքն հիւանդն ալ համոցւած թէ իր վերջին  
ժամը հասեր է, ընդունեցաւ եկեղեցւց սուրբ  
խորհուրդներն, և խոստացաւ որ եթէ Աստուած  
չնորհէ իրէն զառուղութիւն, աշխարհէ հրաժա-  
ռելով կուսաստան մը մանէ: Հայրն անկողնոյն  
քով կեցած կուլար անմիմիթար, թէ ի՞նչպէս  
ծաղիկ հասակին մէջ պիտի կորմացնէր զաւա-  
կը: «Սոյն վիճակին մէջ և ցաւերով տարիէ մը  
աւելի ապրեցաւ աղջիկը, օգուստ մը չտեսնելով  
նաև լուսու ըրած առաջին պանդխտութենէն և  
ուխտէն:

Բայց անով իր վասահութիւնը չկորսնցուց  
առ սուրբ Կոյսն, ու երազին մէջ կարծէլով ձայն  
մը լուսէ՝ որ կրկին երթայ ի լուսու, վասն զի հոն  
պիտի գտնէր իր առողջութիւնը, 1869 ապրիլ

29ին զինքն հոն տանէլ տուաւ: Ժամ՝ մը ամբողջ  
աղօթեց ստորերկրեայ եկեղեցւոյն մէջ խնդրե-  
լով իր բժշկութիւնը՝ եթէ օգատակար էր այն  
իր հոգւոյն փրկութեանն, և նորոգեց իր խոս-  
տումը աշխարհէ հրաժարելու. անձաւին մէջ  
ալ արտասուօք շարունակեց իր աղօթքը: Ի՞ր  
երկու ուղեկցաց հետ կտօր մը բան ուտելէն  
եաքը, խմեց երկու գաւաթ աղբերին ջրէն, ու  
կէսօրութնէն ինչուան ժամը երեք աղօթքը շա-  
րունակեց: Ավելին ու հովք բանադատեց իր ըն-  
կերները որ զինք ապահով աել մը տանին. «Ես  
բժշկսւեցայ, գոչէց ուրախութեամբ Մագդա-  
լինէ. ալ կրնամ ինքն իրեն քալել, և գուք չէք  
կարող ինձի հասնիլ». և սկսաւ վագել յեկե-  
ղեցին ստորերկրեայ, գոշանալով ընդունած  
շնորհըն համար լիներն զարմացան մաս-  
ցին. իրենց աղօթքն ու արտասուօքը խասնեցին  
անոր աղօթք և արտասուաց հետ ոգովելով  
զԱստուած և զուռեր Կոյսն: Զինք ինհամով բը-  
ժիկն ալ վկայեց թէ այդ բժշկութիւնն իր ա-  
րուեստն վեր էր. «Գեմ գիտեր, կ'ըսէր, թէ  
ինչ կերպով, բայց իրեն անակնկալ բժշկու-  
թիւնը կը տեսնեմ յայտնապէս, և կը վկայեմ  
թէ այդ գէպքը թէ իմ և թէ բովանդակ զինք  
հահցողներուն և աեսովաց մէծ զարմանքի պատ-  
ճառ է»:

Գէր. Աէկիւր՝ որուն ժողովրդային կրօնա-  
կան գրուածներն հանրածանօթ են, կը գրէր.  
«1869 հոկտեմբերի 17ին քիչ մնաց որ իմ սի-  
րելմ մայր՝ քանի մը ժամուան հիւանդութեամբ  
պիտի յափշակուէր մեղմէ: Ճարտար բժիշկ մը  
յայտնեց անոր գանուած վտանգաւոր գիրքը,  
և վրայ բերաւ թէ այնպիսի նշաններ կը տեսնէր  
հիւանդին վրայ, որ ապրելու յոյար բօլորովին  
կը վերցնէր իրմէ:

«Մէծ հաւաքարով և խոնարհութեամբ վեր-

ջն խորհուրդներն ընդունելէն եաքը, սիրելի հիւանդն որ ինքզիք ամենենին չէր կորուսծ, այն ինեղ վիճակին մէջ մնաց քանի մը ժամ ալ, ու հանգարտութեամբ կ'ըսէր. « Այս իրիկուն արևուն մտնելուն տաեն ես ալ աշխարհքէս պիտի անցնիմ»:

« Գերգաստանին բարեկամ բարեպատշ կին մը՝ որ զինք վերջին անդամ մ'ալ տեմնելու եկած էր, առաջարկութիւն մը ըրաւ մեզ լուսում ուռուք Աստուծամբ բարեխօսութեան գիմլու: Ամենքը խրոխամփառ ընդունեցան այն խորհուրդը և զարմանալի գուգափառութեամք մօրս և իր կարգացած վերջին գիրքը՝ մեր պարագյ օրերուն մէջ, Լսակը չեղինակին լուսումի հրաշենիքը հռչուկող գեղեցիկ ու սրտաշարժ երկասիրութիւնն էր.

« Ժամը երկուրին նոյն բարեկամը բերաւ մեղ շիշ մը հրաշալի ջրէն. քանի մը կաթիւ գրինք այն լութին վրայ, զոր սառուցեալ ջրով գրեր էինք հիւանդին ձականին վրայ, և ես ալ ուխտ դրի որ եթէ սուրբ Կոյսն ընդունելով աղջանիքնին՝ մեր սիրելի մօր կենաքը մեզի կը պարգևէր, երթամի կուտա շնորհակալութեան ոռուք պատարագ մը մտառուցանելու:

« Պաւը գնելէն քանի մը վայրեկան եաքը՝ հեւանդը հանդարա քնով մը անցուց գրեթէ բուփանդակ օրը: Արևը մտաւ, ու ինք գեռ ողջ էր:

« Երկրորդ առաջաւ արևը ծագեց, ու օրը լումնցաւ առանց այն ձախորդութեանն յօրմէ կ'ահաբեկինք. մանաւանդ թէ վերահաս վասնդը ժամէ ժամ կը հեռանար, ու տաս և տասուեր կու օր անցնելէն եաքը՝ հիւանդն սկսէր էր աւաղջանալու վիճակին մէջ մնանել: Բնիկըն, որ բարիք քրիստոնեայ մըն է, ուրբախութեամբ և զարմանքով կը վկայէր թէ անակնկալ էր այս գեպը: Ան ալ առանց ուղիւու բուն հրաշք

անունը տալ այս առողջութեան, գերբնական և խիստ մէծ շնորհ քը կը համարիմ զայն, որուն ինքզիքս պարտապան կը ճանչնամ՝ կուռափ սուրբ Աստուծամօր»:

1869 նոյեմբերի 3ին Աստապ տիկինն, բարձր Պիրենեայց Մոնթէքիւ քաղաքէն, բժշկուեցաւ լեզուին վրայ ունեցած գժնդակ քաղցկեղէ մը: Տասնութօմն օրուենի ի վեր՝ պարզ ու թեթև արգանակէ զատ ուրիշ բան չէր կրնար երանն գնելը. լեզուալին ալ կարդէ գուրես կերպով ուածձ էր բերնին մէջ. և բժշկաց կարծեացն համեմատ՝ հարկ էր վերաբուժական հատում մը, որուն յաջող ելքն ալ խիստ տարակուսական էր: Իրենց հարցընով ալ եղաւ թէ կարելի էր որ այս հիւանդութիւնն շուշան անցնի: որուն բացասական պատասխան տուին, աւելցընելով որ եթէ այդպիսի բան մ'ալ պատահի՝ իրենց գեղոցը զօրութեան արդիւնք չէր կրնար մեռուիլ:

Լսսապ տիկնով բարեկամերէն մէկն շիշ մը կուսափ ջրէն տուաւ իրեն. « Որովհեաւ, ըստաւ իրէն, բժշկական արուեստն չփափէր ինչ դարման լնել, գիմէ առ ուրիշ Կոյսն և վատահութեամբ իմէ այս ջրէն»: Հիւանդն որ խաղովի հատիկ մը կլել չէր կրնար, առանց նայելու իր ակարութեանը՝ կարգաւորեց իր այլ և այլ բարեկամաց ու երկու քահանացից հետ պահութանութիւն մը ընել ի կուռա: Առեց կոռա ստորեկրեայ եկեղեցւոյն մէջ իր գիտամանը մասնացուած երկու պատարագ. ու քանի մը անդամ հրաշալի աղբերէին ջրէն քիչ քիչ իմանդէն եաքը: սկսաւ իր ընկերակցաց ըրած ազօթքներուն պատասխաննել. բժշկութիւնն կատարեալ և արմատական էր: Բազմաթիւ ականաւակը ուրախութեան արցունք թափեցն, մեռնելով թէ որպիսի գիրութեամբ կը խօսէր

Ե կերակուր կ'ուռտէր այն բարեպաշտ կինն՝ որ  
երկար ատենէ ի վեր բերանը չէր կրնար բանալ  
և ոչ ալ պղտի մնունդ մը առնում: Ամէնին ձայ-  
նակից եղան իր չնորհակալութեան ալօթից, որ  
ողջ առողջ գարձաւ իր տունն:

## ԺԳ

Որմնադիր մի: Լուսանն ու աղախինք:

1869 նոյեմբերի մէջ ի լիէժ Պէլճիոյ Լուսան  
ուռըր Աստուածամօր հրաշքը տեսնուեցաւ որ-  
մատրաց զլամարի մը կայ. « Զեռութեալ  
երկինք վերուցած, - ասանկ կը խօսի Հոքէ, վասն  
զի այս էր իր անունն, - կ'երգինում (թէ միայն  
Հմանքիտը պիտի խօսիմ: Հիւանդութիւնն առ-  
ար տարօւնէ ի վեր է. բայց միայն 1862ին տե-  
սայ թէ ոյժու բորովին վերցուեր էր ինձմէ:  
Գրէթէ քառասօնութեմէկ տարօւան էի այն ա-  
տեն: Բնանագատօւեցայ ամէն աշխատանքէ, մա-  
նաւանդ ուր որ ձեւաց շարժում հարկաւոր  
էր, ետ կենալ շատ անդամ փորձեցի առջի  
կեամբ վարել, բայց կարելի չէր: Այսպիսի  
խեղջ կերպով հասայ մինչեւ այս 1862 (թուա-  
կանը: Երկու թժշկաց սորհուրդ հարցուցեր էի.  
ասկայն շիտան ըսելով միտք դրած էի որ կար-  
գաւորեալ գարմանի մը փոյթ չընեմ: վասն զի  
կը յուսայի թէ ձմեռն որ համնի կարող պիտի  
ըլլամ՝ ոտք ելլել, ինչպէս նոյնը նախընթաց  
տարւոյն մէջ ալ հանդիպէր էր:

1863ին գարնան՝ վեճակիս վրայ բարեգործմ  
մը չտեսնելով, ուղեցի Սիշոտ անուանի բժը-  
կին կարծիքն ալ իմանալ, որ ողնայարս տկարա-  
ցած տեսնելով, պատուիրեց օրն երեք անդամ  
շփել տալ զայն: Նոյն տարւոյն դեկտեմբերի

մէրջերը հիւանդութիւնս զայրանալով, սենեկիս  
մէջ առաջնին անդամ ընդունեցայ զաւըր հաղոր-  
դութիւնն: Այսորժակս բորորալին կորուսեր էլ. ո-  
րը անդամ մը քիչ մը կաթ ալիւրով խառնած,  
ասիկայ էր իմ կերակուրս քանի մը ամիս. 1864  
փետրուարէն մինչև յուլիս՝ քիչ մը թէյ կամ  
խահուէ: Խնչուան այն ատեն կրնայի երբեմն  
անկողնէս ելլելով նստել, իսկ յուլիսի են ետ-  
քը ան ալ անկարելի եղաւ: Յաւոց անկողնյոս  
մէջ մնացի հիւանդեալ երեք տարիներն, առանց  
կարենալու մէկ կոզմէս մէկալն դառնալ: Միայն  
երբ օդը խիստ ալէկ կ'ըլլար, քիչ մը կարող էի  
շրոժիլ որ հազիւ երբեք կը հանդիպէր:

« Նոր թժշկի մը գեղեցին քիչ մը հանդստու-  
թիւն տուին ինձի, կարենալով մնունդ առնելու  
չափ բան մը բերանս գնել, որով բաւական ու-  
ժուցած կը սեպէի ինքզինքս, թէպէտ և առանց  
կարող ըլլալու անկողնէս ելլիլ: Այսպիսի վի-  
ճակի մէջ կեանքը անհանդուրժելի կ'երեւէր ինձ:  
Նոյն միջոցին թէրմանիս անուն բժիշկ մը կը իսր-  
անմէր զիս կարգէ գուրես անհանձնելիքութեամբ.  
և երկար ատեն լուս մը քննելէն ետքը, օր մը  
ընանեացս յայտնապէս լրուցիր էր թէ ձեւ ալ իր  
այցելութեւնքը անօգուտ էին ինձ:

« 1869 հոկտեմբերի 15ին եղաւարոց մէկը ինձի  
զբազմնար մը հայթհայթելու համար՝ լասէրի  
Լուսան Աստուածամանը կոչուած գիրըը տուաւ  
որ կարգամ: Նոյն օրը իննօրեայ Սիրմեռանդու-  
թեան վէրջինն էր, որով գիմեր էի առ սուրբ  
Կոյսն. բայց փափաքանացս յաջող ելից վրայ  
գրէթէ յոյն չունենալով: Գիրըը ձեռքս ասի. ու  
անոր ընթերցումը մեծապէս ոգգեց սրբիս  
վրայ: Ամէն մէկ էջը կարգայուս՝ աչքերս ար-  
տասուօք կը լցուեին, ու երես կը ծածկէի  
որպէս զի ուրիշներն չուեմնեն: Այսկայն անկա-  
րելի էր թաքուն պահէլ սրբիս յուղմանիքը:

Երբ կատարուած հրաշալի բժշկութեանց գէպաքէրը կը կարեցի, իրէք անդամ կարծեցի թէ նէրքին ձայն մը կ'ըսէր ինձ. « Դու ալ պիտի բժշկուի » :

« Քանի մը օրէն եղայրս հարցուց ինձ թէ արդեք կարելի՞ էր այն հրաշալի ջրէն ձեռք բերէլ. և զնարաւոր ըլլալը լիւլով՝ մէկէն նամակ մը գրեց առ քահանայն ժողովրդապետ ի կուռած : Հազիւ նամակը ճամբայ գրած էր, սկըսայ այլ և այլ տարակցաներով նէզուիլ . « Կը հաւատան, կ'ըսէի ինք իրէնս, թէ ջրյ քանի մի կաթիլք և լուացնւանք կարող ըլլան հինգած հիւանդութիւն մը բժշկել : Կը կարծե՞ն թէ ոուրբ կայսր քեզի համար հրաշք մը ընէ : Բայց ի՞նչ բանի համար. մի թէ ի ընորհս ընտանեացդ, որ քեզի մեծ կարօտութիւն մ'ալ չունին » :

« Այս ամէն մատծութիւններն որէս ու մոքէս անհետացան երբ ջրոյն շշը ձեռութենիս հաստաւ, նոյեմբերի 27ին : Ենքը անկողնոյս վրայ գրած ասեննին եւանդեամբ համբուրեցի զայն . ինծի անանկ կու գար թէ կը խօսէր հետո : Երեկոյեան ժամը վեցին եղայրս եկաւ ինծի հարցը նէլու թէ լուացումը նորէն պիտի կրինուիլթէ չէ : Այսու ըսի, երբ ամէնքն քաշուին, ու հօրերինուս հետ մենք երկուքնիս միահիք : Իմ փառհութիւնս նորէն պահած էր, կը կասկածէի թէ ուրիշներու ծաղուն նիւթ պիտի ըլլամ : Ժամը տամուշ կ'են էր՝ բարենակա ու հանդարտի մնացինք, եղայրս օրհնած մնմ մը վառելով՝ անարատ ոուրբ կուսին լիթանիան ըսաւ բարձրածայն : Քիչ առաջ սրատի ինքինք բոլորովին Աստուծոյ կամաց համակերպելու գիտաւորութիւն գրեր էի . « Սուրբ Կոյս, ըսի, և ոչիսկ կրնամ արժանապէս ալզթել . գու խնդրէ յաստուածային Որդուցդ ինծի համար ամենէն աւելի պատկանաւոր չոնրհքը . կամմեռնիլ, կամչարչարուիլ և կամ բժըը

կուիլ . բաւական է որ ըլլայ այն ի մեծագոյն փառակատածոյ, և որ է իմ բարիս » :

« Նոյն միջոցին եղայրս շենին բերանն բահալով, գուաթ մը լեցուն տուաւ ինձ, զօր մէկէն քամեցի : Յեայ լութի կաոր մը նոյն հրաշալի ջրյ մէջ թաթիւ իմելով, « Ծոծրակէս սկսէլով, ըսի, ինչուան ովայարու ու ոտքս լոււանոյն լըսով : Երբ սրախս կողմերն հաստու, ցաւան այնչափ սասակացեր էր որ խօսիւ ալ չէր կինար՝ միայն ցաւագին հաստայններ հանելով : Խակ իսկը եղայրս չէր գագրեր սուորբ կցան յօննութիւն կոչելէն . սակայ սիրտը կը վկայէր թէ իմ վերջի վայրկեանս հասած էր, և թէ քիչ ամենէն իր եղօրը գիտին պիտի մնար ձեւացը մէջ : Փութաց ծածկելով վիս, խակ ես ծածկոցը վրայէս կը նէտէի, չկարենալով ցաւերուս գիմանալ : Նոյն միջոցին ոտքս գետին դրի : Եսքը հէծելով և հասաչելով նաև մէկալոտքս ալ : Յեայ մահակալխս պլոււած կամաց կամաց ու բարձրած այս աղաղակելով ոտք ելայ : Եղայրս վայրկեան մը զիս ձեռնութիւնը ջրյ շիշ մը բերէլ, բայց ես գլուխ նշան ըրի թէ չէմուզի զիր : Նոյն միջոցին ձայնս ու հէծեծանքս գագեցան :

« Երօնակի հայրս որ եղօրս զիս հրաշալի ջրով ըռացած ամեն՝ տանը մէկ անկիւնը քաշուած կ'ալզթէր, իրեն հէտ եկեր ու գիմաց կեցած էին լի զարմոցմամբ . « Զէք տեմենէր, ըսի, թէ ինչպէս կեանքը կը դառնայ առ խու : — Այս, պատասխանեց եղայրս, շատ տարի է որ զեկէ այդշափ շիտակ անօսած չէի : Քանին մը վայրկենէն ցատքեցի սենէնիս մէկալ կողմը, գարձայ նորէն անկողնոյն քով, քայրի դդէստու հագայ և սիսայ քայլել համարձակ : Անեւակս ինձ պատի գովի սեննեակին ալ գնացի, երբէք պիտի գու ըմունամ այն բարեբաստիկ ձայնը որ նոյն

իմացին լսելի եղաւ սրախ մէջ. «Տէսէք, կ'լսէի,  
թէ որչափ ամենակարող է սուրբ կոյսն. տեսէք  
թէ ինչպէս պէտք է սիրել զնա և մեծարել. իսկ  
իրեն հակառակով ամեարիշտք՝ խաբեայք են»:  
Ուրախութենէս խելքս գլխէս դաշտէ էր. իսկ  
եղայրս փութայ բովանդակ ընտանեաց իմա-  
ցնեւու եղածը. «Այսպիսի հրաշքի մը առջև,  
ըստ, պէտք չէ որ մեր մինակ մինակը»:

«Ժամանակը մոռացայ նշանակէլ. լուացման  
համար՝ գրեթէ հինգ վայրկեան գրինք. իսկ բժըը  
կութիւնս որ անվիճակէն ետքը կատարուեցաւ,  
ինձի անանի կ'երկնայ թէ հազիւ մէկ ու կէս  
վայրկէնի դորդ եղաւ: Տկարութիւններս մէկէ-  
նիմէկ անհետացան. կորութիւն մարմնայ, թոր-  
ախա, ուռեցք և ուրիշ զանազան նեղութիւնք  
մարմնայ և հոգւոյ: Հազիւ ինքզինքս կը հանչ-  
նայի այնչափ մեծ էր քրաս կատարուած կեր-  
պարանափոխութիւնը: Որոշեցինք որ երկրորդ  
օրն ամենինսն միաբան եկեղեցի երթանք համզոր-  
դուելու և Աստուծոյ շնորհակալ ըլլալու. ու  
անհանկ ալ ըրինք. ծնողքս, աղքականք և բարե-  
կամք հետո եկան, յեկեղեցի սրբյն Դիտուեփո-  
սի. ուր շատ տարիներէ ետքը արժանի եղայ  
սուրբ պատարագի ներկայ դանուելով՝ հալզոր-  
դիւ աստուածային մարմնոյն»:

1869 ի գեկատեմերի յԱմիան Քաղղից՝ Յովա-  
հաննա անունով կուսան մը՝ սրբոյ Կուսին բա-  
րեխսոսութեամբ ընդունեցաւ իր բժկութիւնը:  
Քաղցին եպիսկոպոսը պատուիրեց իրեն որ գրի  
վրայ առնեն, և աչաւասիկ իր բռուն խօսքերը.  
«Յատ ատենէ ի վեր, կ'ըսէ, ձիւանդացած էի  
ծանր հալզոլ մը և արիշն թքնելով. ու առող-  
ջութիւնս օր օրուայ կը խանդարէր: Դեկ-  
տէմբերի 1869 կոմ 16ին՝ Քաղաք մը եկաւ. ինձ  
բժկութիւնս ինդրելի սուրբ Կուսէն: Ես առ-  
ջի բերան ընդունեցայ այն մոտածութիւնն, որ

հետևեալ օրելուն կրկին գարձաւ. ու քսանուե-  
րեքին հաղորդեցայ սուրբ խորհրդոյն: Ենորհա-  
կալութեան ամազք մատուցած ատեն՝ ինձի կու-  
գար թէ ձայն մը կը լսէի որ բժկութիւնս խըն-  
դրեմ: Այն անդամ աղ գէմ չկեցայ. մաքս գրի  
գրել առ սուրբ Կոյսն ինդրելով բժկութիւնս:  
Բայց չէի որոշած թէ ինչ անուամբ գիմմեմ առ-  
նա. և ահա նոյն օրը սեղանատախտակին վրայ  
գրուած գիրք մը բացած տաենա՝ Լուսափ Ամ-  
տուածամօր անունն կարգացի: Կարծես լցո մը  
ծագեց սրբին մէջ. ներգին ուրախութիւն մը  
զգացի, և վանամօր հաղորդեցի փափառս, որ  
արդէն քանի մը օր յաւաջ յայտնած էր ինձ  
միտքը մասնաւոր աղօթիւք և մատուցմանի սուրբը  
պատարագաց խնդրելի սուրբ Կուսէն իմ բժկու-  
թիւնս:

«Ամսյն 24ին սկսանք մեր իննօրեայ պաղա-  
տանիքն. և այն օրերն հրաշագործ ջրէն կը խմէի:  
Ո՛չափ մեծ եղաւ սրբոյ Կուսին բարութիւնն  
առ իս, որ և ոչ սպասեց իննօրեայ պաղատանացս  
լըննալուն՝ իմ առողջութիւնս ինձի պարգևելու-  
համար: Առնա դիմած վայրկէննես՝ հանգստու-  
թիւն և գիւրութիւն մը զբացի, և որ յետոյ  
կատարեալ արդիւնք եղաւ: Հազը բոլորովին  
դադրեցաւ. ինչպէս նաև չհչառութեան գժոււա-  
րութիւնս և արիւն թքնելը և կորուսած յժմ-  
գարձաւ առ իս: Այն ատենէն ի վեր՝ առանց ա-  
մենէն նեղուելու՝ վիճական ամեն ծառայու-  
թիւններն կը կատարեմ»:

Քաղղից Պէտք բարեին մէջ բարեկալաշտ տիկին  
մը՝ երկար ատրիներէ ի վեր հաւատարմու-  
թեամբ իր ծառայութիւնն ընող աղախին մը  
ունէր Հենրիկէ անունով, որ ջղային և հարը-  
խային հիւանդառութենէ մը ետքը՝ ողնայարի ծու-  
ծի ակարութեամբ և ոչ իսկ պզտի շարժում մը  
ընելու կարողութիւն ունէր: Ամէն ինամբ ու

Հանքային ու ծովու բազմեաց դարմաններն պահաս չեղան, և բժիշկք վերջապէս բանագատաւեցան խօստվանիլթէ իրենց հնարից ապլոտամբ հիւնդութիւն մ'էր:

Աղախինն արդէն գիմած էր առ սուրբ Կոյսն, և լութ ըըլլուլ' մաքը դրաւ ըոլորովին համակերպիւ ասուածածային կամաց: Խայց էր ցաւերն ալ անհանդուրժէլի էղան, ինորեայ պաշտամնաց ազօթք մը սկսաւ ընել, և որ պիտի լիլնար 1870 դետրուար 2ին: Իր ամեն ձան ըուրիներն ու քանի մը բարեպաշտք՝ սրբոյ կումին որ ի լուսա բարեխօսութեան դիմեցին: Ոյց ինորեքէն եաբը առաւտօնեան ժամի 10ին Հենրիկէ միանկ էր սենեկին մշջ, ու ներքին աղդեցութիւն մը կարծես բանագատեց զինքն որ անկողնէն գուրս ելէ: Ելաւ, ու իր երկու ցուպերն ձեռք առաւ, որպէս զի չինայ. սակայն տեսաւ որ ծնկութերն իր սովորական ակարութիւնն չունին, և նեցուկի կարօտ չէ: Ինկաւծնկան վրայ այնպիսի դիրքով մը որ երկար ատենէ ի վեր իրեն համար կարէլ չէր, ու ապալուկէց. «Ո՞վ առքը կյա, հիմս կիմանամ թէ բժիկեց զիս քու ազօթքդ ու բարեխօսութիւնդ. ահաւասիկ իմցուպէրն զորս քեզի կը նուրիւմ, և զորոնք անձամբ պիտի տանիմի ի լուսա»:

Ըստանիք վրայ հասան՝ հաջակելու սուրբ Կուսափին, և շնորհակալ ըլլալու հիւնդին հետ' եղած մեծ սքանչէլեաց համար, ու գեղըրուարի 13ին կատարեցին իրենց ուխտը՝ երթալով ի լուսա:

Կիսասարիաշագ մի և վեց տղայք:

Հանրի Յ. Կրէնիէ, Պէճիոյ Լիէժ քալոքէն, կիսասարիաւագութեան սուրբ աստիճանն ընդունելէն եաբը՝ հիւծողական հիւանդութեամբ մեռնելու վրայ էր՝ երբ աւադ չորեքարթի օր մը, 13 ապրիլ 1870, մէկէնիմէկ բժշկուեցաւ լուսակ ջրով:

« Յունուուրի օկելզէն ի վեր, կ'ըսէ, հազոր մը կը նեցուէի, և զօր գարմանելու ամբողջ ամիս մը անհոգութիւն ըրի: Մերթ ընդ մերթ կարգէ գուրս անօթութիւն կը զբայի, և շունչու մեծ գժուարութեամբ կ'առնուեւ: Գետրուար ըրի առջի օրելը հատկըցայ թէ որբաշ կարօտաւթիւն ունիմիք գտրմանուելու: Բժիշկը սր առջի բերան ծանր հարբուխ մը կը աեմնէր վրաս, զարմացաւ զիս այնչափ ակարացած տեմնելուն: Սամնդաց տիպութեան և այլայլութեան թէմի կուսւեցաւ. բայց հազը կրծոց բարեք ժման դարձաւ. հարբիսային ջերմ մը սկսաւ նեղել զիս, և որ երկար գուշէկալութեամբ ի կերպարոց համը թիւ թէ անհետացաւ: Զերմս անցնելէն եաբը կրցաց քիչ մը բան ուտել, և օրովհետեւ նեղութիւն մը չէի զբացաւ: Հարբիսային ջերմ մը սկսաւ նեղել զիս, և որ երկար գուշէկալութեամբ ի կերպարոց համը թիւն անցաւ. ու մէկէն սկսայ ուսմանց պարապիւ բայց կարգէ գուրս ուժէ ընկած ըլլալուում չկրցաց շարունակէլ: Ախօթութիւն, սիրախանութք, ակարութիւն, գլսի ցաւ, մարսութիւննեան գժուարութիւն, ամենքն կը կին երեցաւ:

« Ինչուան մարտի 13 կդերանոցին մեջ էի. բայց աեսնելու թէ ալ յասած երթալի անկա-

րելի է, ընտանեացս քով գարձայ՝ ի Ներմալ դիւզ, կիշմ քաղաքէն քիչ հետու, հանգելու և օրինաւորապէս գարմանուելու համար: Գրեթէ երեք է օֆնեակ՝ ախորժակս տեղն էր, բայց առանց ամենենին ոյժ մը առնլու: Բժշկին պատուերած գեղերն ու գարման առանցինդ օր կատարելէն եւըք, երբ կրկն գարձաւ զիս առն նելու, ալ աւելի ակարացած դաւաւ: Ապրիլի Յին ինարէական ախորժակս ալ կրուսեր կի: և կ'իմանայի թէ ուժոյս հետ կենաքս ալ ինձմէ վերնալու վրայ էր: Ուստի ձգեցի բժշկին դեղերն. և իմ՝ արդէն ինձմէ յցսերնին կարած ծնողացս առաջարկութեամբ՝ յանձն առի որ սրբոյ Կուռսին բարեխօսութեանն դիմելով Լուսատի ջուրը սկսիմ գործած ել:

Ա Մաքրենիս գրինք՝ ապրիլի 13ին, աւագ չորեքշաբթի օրսւընէ սկսեալ իննօրեայ պաղատանիք մը ընել առ սուրբ Կյան: Աը խստավանիմ որ շատ գժուարութեամբ յանձն առի այս բանս. որովհետև երբէք յԱստուծոյ իմ առողջութիւնս ինդրած չէր, առաջարած ըլլազով՝ բոլորավին իր սուրբ կամացն յանձնուել: Այն չորեքշաբթին՝ ամէն օրսւընէ աւելի ինչզ ու ակար էր. հազիւ կրցեր էի խստավանաքս ըլլալ և միաքս գրած որ երկրորդ օրուան սուրբ հալրագութիւնս վերջին թոշակի գիտմամբ ընդունիմ: Ճամը հեթ և մէկ քառորդին՝ բոլոր ընամիքս ժողովուած էր իննօրեայ պաղատանիքն սկսելու: Ո՞վ սուրբ Այս, կըսէի նինդիրենս, էր հաւատամ որ իթէ գու կ'ուզես կրնա զիս բժիշկէլ. և եթէ ընդունելմ այս բժիշկութիւնս կը խստանամ ուեխու երթալ ի Յնդէկիւ, (որ մէր գեղէն առանցըս փարսախ հետու է):

Ա Սոթքին որ լընջաւ, պղտի գագլվ քանի մը կաթիւ Լուսատի ջրէն խմեցի: Աէկէնիմէկ առանց առաջնապի ու ցաւի, աղէկութիւնն մը ըղ-

դացի վրաս, փոխանակ մահամերձ ակարութեան որ վայրկան մը յառաջ սիրած էր վրաս, հանդըսութիւնն մը, ոյժ մը կ'իմանայի, որուն եւ աւ չէի կրնար հաւատալ. թողուցի ծնողքս և ընտանիկուր որ կ'աղօթէին, կամաց կամաց սենեկիս սաներուեսէն ինջայ. ու գիւրութեամբ իջներով՝ կ'իմանայի վրաս եղած փոփոխութիւնը: Արկին սանդուխներէն վեր ելայ, ու վաղելով ինկայ իմ զարմացած ու պակուցեալ ծնողացս գիւրկը: Ասել Լուսէր հեղինակին Լուսատի Աստուծամօք սքանչեւաց գիւրքը ու բարձր ձայնով երկար ատեն կարդացի. ուժով և հանդսաւամբ սուրբ Կուռսին պասկը զրուցեցի, մինչ առջի իրեկուն կարող չէի եղած և ոչ իսկ ողջոյն մը զրուցել: Յնչայ փութացի առ ժողովրդապեան իմացը նելու երեն եղածը, ու տուն գամանալով կերակուրս կերայ, գրեցի և աղօթէցի: Ժամը ասսնումէկ ու կիսամի խորունկ, հանդիսաւ ու հանդարած քնով մը հանդչեցայ. ու առուտան ժամը տասնին եկան զիս արթընցընելու: Եատ ատենէ ի վեր՝ այնպիսի հանդիսաւ քուն եղած չէի:

Ա Աւագ հնդշաբթի օրն էր: Գնացի յեկեղեցի զատկական հաղորդութիւնս առնլու: ձայնաւոր պատարագին սպասաւորեցի. ու առանց ամենենին նեղուելու՝ սուրբ շաբթօւան երեք վերջի օրերուն ծոմապահութիւնն բռնեցի: Կանոնական ժամերգութիւններս՝ զոր շատ առենէ ի վեր ակարութեանս պատճառաւ սիփուտած էի զանց առնել, հանդիսաւ և գոհ սրապն սկսայ կատարել: Անէն նեղութիւններս և ակարութիւններ՝ իննօրեայ պաղատանացս առաջին օրէն, ջրայ առաջին կաթիլը կուլ ատէս եաբը՝ բոլոր բովին անշետացան: Առողջութիւնն մէյմ՝ ալ շնանդարեցաւ: Ապրիլի 13ին այնպիսի օրէր անցուցի որ ամենէն աւելի առողջ առենս զիս հետանդ պիտի ընկին, ու նոյն ամսոյն 19ին հետի-

կատարեցի ուժասա ի Մանթէկիւ . ու ի գալրձն՝  
քառնեւութ փարսախ ճամբայ քալէլէն ետքը՝  
դեռ այնչափ հանդիսա էի և կորովին ինչպէս  
Ճամբայ եւած ատենիս : Գոյսութիւն Աստուծոյ,  
գոյսութիւն սրբյ Կուտին » :

Հանլի Միշէլ՝ Լուսել (Հերայ) քալէլէն, վեց  
տարուան հասակին վնասակար և մահապիթ  
ջերմամբ մը կենաց վերջը հասեր էր : Բժիշկն  
հիւանդապահնին և աղօնն քրովն ըստաթէ յ ԱՌ  
յ սոյ չկայ . գնայշէք մեզնով վնասաթը մօլը ինա-  
ցուցէք, և թէ քիւ ատենէն ալ իր զաւակը ըլ-  
կայ » : Նոյն միջոցին մայրն առանձնացած՝ երեք  
երկար ժամերէ ի վեր աղօթքի հետ էր, Լուսափ  
Աստուածամօր ուժամեր գնելով իթէ իրեն պար-  
գևէ զաւակին առազօտութիւնը : Երբ բժշկին  
խօսքը լսեց, հասաւշելով « Աստուծոյ կամի՞ ըլ-  
լայ, ըստաւ, կ'երթամ հիմա զաւակիս լուսափ աղ-  
թիւրին ջրէն առլու . ծնած ատենէնին ամէն բանէ  
ասաւայ այն ջրէն խուջ, չմեռած ալ՝ այն ըլլոյ  
վերջնին խմացը » : Իրեք ամիս ետքը՝ Հանրի և իր  
մայրը լուսափ անձաւեն մէջ սրբյ կուսին ի-  
րենց չնորհակալութեան աղօթքը կը մատուցա-  
նէին :

Թօլուուզ քաղքին կուսասամանի մը գիշերո-  
թիկ աշակերտուչէայ մէկն աչքին լցոյդ կոր-  
սցնցուց, և զինք գարմանող աշաբայժք վկայե-  
ցին թէ բժշկուելու ամեն յ սոյ անհետացած էր՝  
որովհետեւ աչքերուն հական մոսերն վիրօք խան-  
գարուեր էին : Քոյրը, ընկերակիցք և կուսանք  
մասնաւոր իննօրեայ պաղասանք գիմեցին առ  
սուրբ կոյմն Լուսափ, և վերջի օրը հիւանդին  
հետ ամէնքն ալ հաջորդուեցան սուրբ խորհր-  
դոյն : Սուրբ պատարագէն ետքը՝ վարպետնե-  
րէն մէկը ուղղեց անձաւեն ջրովք հիւանդին առ-  
քերը (թրջել) իսկ անիկայ արտասուելով կ'ըսէր.  
« Հիմա կը առնեմ . հալորդուելս ետքը տեսայ

որ լոյս էր՝ և վախցայ . այդ լոյսը ինչուան հիմա  
կը շարունակէ » : Մանր գրերով ապագրուած  
գրքէր տուեն, զորս առանց գժուարութեան  
կարգալով, եռանդեամբ սկսաւ յառաջ վարել  
ուսմանց ընթացքը, զոր բանադասած էր ընդ-  
հատէլ :

Բարեպաշտ անձ մը՝ Լուսոտի առաքելական  
քարոզքաց մէկսէն՝ իր եղագործքէ կին բժշկու-  
թեան պատմութիւնն կ'ընէ հետեւալ նօսքե-  
րով . « Այս սիրելի զաւակը, կ'ըսէ, տանամել այ  
էր, երբ որ ծանր հիւանդութեամբ մը անկողին  
կինելով այնակիսի վիճակի մը հասաւ՝ որ զինք ինա-  
մող երկու բժիշկը յունիս 11 շաբաթ օրը (1870)  
յայսնապէս ըստին թէ բժշկուելու համար՝ միայն  
հրաշքի մը կարօտութիւն կար : Կիրակի առա-  
ւա վերջնին թոշակը և եկեղեցւոյ խորհուրդ-  
ներն ընդունելուն ետքը երբ իր հայրն, մայրը  
ու ես յետին շունչը տալուն կը սպասէինք ցա-  
ւօք, ենքին ազգեցութիւնն մը եկաւ ինձ գիմելու  
առ սուրբ Աստուածամայրն Լուսուի, ու մըտ-  
քէս այս պարզ ու համաօս աղօթքն անցուցի .  
« Մայս սուրբը, ըսի, անարատ յլցայեալ և ե-  
րկեալ ի Լուսափ, որովզէտեա հրաշքի մը կարօտ  
ենք, գու ցոյց մեղ զայն . լսէ մեր աղօթիքը,  
և բժշկէ այս մանկիկը » : Ետքը հրաշալիք ջրէն  
շնչ մը առնելով, զոր ազգականերէս մէկէն ըն-  
դունած էի, մահամերձ հիւանդին քանի մը կա-  
թիլ խմել տուե . իրեք անգամնոյն ջրովք կարգէ  
գուրս ուռած երեսը շփեցի, ու ամէն անդամուն  
ուռեցքը նուռազելով՝ քիչ ատենէն բոլորովին  
անհետացաւ : Այս վայրի էնէն կարգէ գուրս  
բարեկում մը երեցաւ վրան, ու գիշերը խիստ  
հանդարտանցուց : Երկուշաբթի առաւօտքքը-  
կաց մեծ զարմանքով՝ որ ոչ իրենց աչքին  
և ոչ ալ ականջաց կրնային հաւատալ, աղան-  
կերակուր ուղեց ու առանց դոյզն անհանգստուու-

թեան մը կերաւ։ Սակայն բժշկութիւնը դեռ  
կատարեալէքը. վասն զի հիւանդութեան ասեն  
տղան աչքի լցոր կորուսեր էր, անանկ որ գիշե-  
րը ցերեկէն չէր կրնար զանազանէւ։ Արդէն  
ստացուած սբանչէլեօք քաջալէրուած, և մեծ  
հաւատաք ունենալով թէ սուրբ Կյամ իր գործն  
անկատար պիտի չճգիր, կը շարսնակէն նոյն  
ջրով անոր աչքերը չփել. և երբքարթի առա-  
ւոտ արթրցան ատեն, սրիմի մանկիկը ուրա-  
խութեամբ կ'աղջակէր. « Անանի կը տեսնեմ  
ինչպէս հիւանդանաւէս յառաջ »։ Խակ հմաս, կ'ը-  
սէ պատմովզ, ամենենին հիւանդութեան նշան մը  
չկայ վրան, կատարելապէս առողջացած ըլլո-  
լով»։

Իւլ քաղաքին մօտ եղող վարժարանի մը գե-  
շերթիկ աշակերտուհեաց մէկը տասնընմէկ տա-  
րուան հասակէն կաղութիւն մը կը կրէր, և  
ախտացեալ ուքին վրայ պալար մը որ շատ վախ  
կուտար։ Ընտանիքն իննօրեայ պաղատահօք գի-  
մեցին առ սուրբ Աստուածամայրն Լուսուի. ու  
երբ երկրորդ անգամ այրին ջրովը ուրբը կը  
չփէին, հիւանդն մէկէն ցատքեց անկողնէն և  
սկսաւ սենեկին մէջ վազվեցել։ Տասուերկու  
բժիշկը և գորոցին բոլոր աշակերտ ընկերա-  
կիցք վկայեցին այս գէպին ստուգութեանը։

Նորապանդ կնօղ մը ի Մոռնաք քաղաքի պղափ  
զաւակը կորեակ կոչուած հիւանդութեամբ ախ-  
տանալով՝ բոլոր երեսը մէկ շարահսոտ վէըը մը  
դարձէր էր և քաղցկեղի կերպարանք առած։  
Խեղճ և յօւսահատ մայրը դանէ դուս կը վա-  
զէր, օգնութիւն և դարման ինդրելով իր գրկաց  
մէջ եղով պղափ հոգեվարքին համար։ Ցուլիս 4  
(1870) ուղղափառ կին մը հիւանդին Լուսուի ըը-  
րէն քանի մը կաթէլ խմել տոււաւ, ու մէկէն ի  
մէկ առողջացաւ ի մեծ զարմանաւ ի համութիւն  
հորապանդ մօրը՝ որ ամէն աեղ հռչակեց եղած  
հրաշքը,

Լուի Մոնքասէն՝ երեք տարուան տղայ մը, միւ-  
ջացը ակարութեան համար՝ չէր կրնար սուքի  
վրայ կենալ, և Թուլուզ ու Պիկոր քաղաքաց  
բժիշկը անդարմանելի հրատարակած էին զայն։  
Մոյրը զաւակը Լուսուտ տանելով՝ երկու անգամ  
խոթեց զինքը այրին աւազանին մէջ, մէջքը  
շփեց այն ջոտի, ու բոլոր հաւատքով գիմեց առ  
Ասուուածամայրն սուրբ։ ի 26 սեպտեմբերի  
(1870) պատարագ մը տեսնելէն և հազորդուե-  
լէն եաքը երբ տուու գարձաւ՝ տեսաւ ուրախու-  
թեամբ որ զաւակն վազվեցելով դէս իրէն կու-  
դար, ամենենին հիւանդութիւն մը ջունենալով։  
Այս վեց օրինակէն ալ յայտնի կը տեսնուի  
թէ ինչպէս մանկայեալ Յիսուսի մայրը իր բա-  
րեգորով խնամքն ու սէրը կը ցուցցնէն նուև այն  
պղտի և անմեղ սրարածներուն վրայ ալ՝ որոնց  
ցաւագին մայրերը վսահութեամբ, եռանդուն  
ազօթքով և սրտով իրէն կը գիմեն։

## ՃԵ

Եպիսկոպոս մի ու Հանրի Լասեր։

Գէորգ Գաղկիմիր Խաւերիկմիւն Անթետոնին ե-  
պիսկոպոս ու Մոնիչէ վի մետրապոլական փո-  
խանուրդը՝ իր անձին վրայ հրաշալի բժշկութեան  
շնորհք մը ընդունելով Լուսուի սուրբ Աստուա-  
ծամօք բարեխսութեամբ, ի սփոփանս բարե-  
պաշտ հաւատացելոց իւր վիճակին՝ փութաց  
մանաւոր նամակաւ մը հռչակել զայն երախ-  
տագիսութեամբ։

« Երկար տարիներէ ի վեր, կ'ըսէ, շնչարգե-  
լութեան հիւանդութեամբ կը նեղօսէի, ու  
թեթև շարժմունք մ'ալ բաւական էր զիս կար-  
դէ գուրս անհանդիստ ընելու։ Անոր վրայ ա-

էլցաւ նաև ջրդողութեան ախտը։ Զիս գար-  
մանող ձարտար բժիշկք քննելով անսան որ  
միրաս, փայծալը ու երիկամնենք փաստաւած  
էին, յորոց զիս աղատելու ձար մը չունենալով,  
մահս անշրաժեցան էր։ Հիւանդութիւնն այն աս-  
տիճան բանացած էր վրա որ անկարելի ե՛ը-  
լար վայրկեան մը քննով հանգչել, կամ ամենա-  
թեթե մուռնդ մը առնուլ։ ԱԼ կենաց յոյսը վեր-  
ցուած էր յինէն։

« Գանուած անհանդուրժելի դիրքին մեջ կա-  
րելի եղած ջրեմեռանդութեամբ դիմեցի ի բա-  
րիխօսութիւնն սրբյ Կուսին, ու 1874 տար-  
ւոյս յուլիսի քսանը հիւգերորդ օրը՝ Լուստի  
անձաւին հրաշագործ ջրէն քանի մը կաթել  
խմբցի։ Գրեթէ երկու ամիս ամէն առաւաս իմ  
առաջին խնամքս էր՝ այն ջրէն քիչ մը առնուլ,  
առանց զանց ընելու նաև բժշկութեան պա-  
տուիրած գեղագրոց ձիչդ գործածութիւնն։  
Հազիւ քանի մը օր վրան անցաւ, թէ չնարգե-  
լութիւնն և թէ զիս ատգնապող ուրիշ հիւան-  
դութիւնք՝ բոլորովին անհետացը էին։ Հան-  
գիսա շունչ կառնուի ուժով կը քայլի ա-  
ռանց ամենեին նեղուելու, ու կրիմ ըսել թէ  
առողջութեանս ժամանակէն աւելի ջրաւար  
էի, անանի որ տկարութեանս ատեն զիս տես-  
նողները ու բժիշկք, ապշութեան ու զարման-  
քի մէջ էին։

« Այսպիսի բարեբասաիկ ու անակնկալ փո-  
փոխութիւնն մը չկրնալով ուրիշ պատճասաւի ըն-  
ծայել, բայց եթէ Աստուծ յ մասնաւոր ու  
կարգէ գուրս սղորմանթեան, որ իր սուրբ ու  
անարատ Աօր բարեխօսութեամբ բժշկաց մը լա-  
քին լցոյ, և առած գեղենուն ոյժ և աղքե-  
ցութիւն չնորհչեց՝ մահառիթ հիւանդութենէ  
մը զիս խալքսելով, չնորհակարութիւնս յու-  
ցնելու համար առ Կոյսն սուրբ, կը համարձա-

կիմ հինդ հարիւր ֆրանքի աննշան գումարի  
մը նուերը յանձնել լուսով եկեղեցւոյն պա-  
հապան քահանայից, ու ի հաւատարմութիւն  
այս խօսքերուն՝ թուղթս ուղղելով առ հաւա-  
տացեալս, կը դնենք մեր ստորագրութիւնն ու  
կնքանշանը»։

Թուղթէն ետքը ֆիւալքովսքի մետրագովիտն  
աւ քանի մը խօսք կը յաւելու, վկայելով իր օ-  
գնական եպիսկոպոսին մահացու հիւանդու-  
թեանն ու սրբյ Կուսին բարեխօսութեամբ  
ձեռք բերած անակնկալ բժշկութեան ստո-  
դութեանը։

Հանրի Լասէր՝ գրականական երկասիրու-  
թեամբք նշանաւոր անձ մը ի Գաղղիա, 1862  
թուականնէն ի վեր նկատեր էր աչքերուն վրայ  
անսովոր ակարութիւնն մը, որով գժուարու-  
թեամբ կրնար պարապիլ իր սիրելի ուսմանց մա-  
հաւանդ ձրագի լուսով։ Յաւը այն աստիճանի  
ծանրացաւ, որ կարգան ու գրելը բննադատե-  
ցաւ բոլորովին մէկգի թողուլ վասն զի միայն  
քանի մը տողերու ընթերցումն ալ՝ անհնարին  
ցաւ և յոդուութիւնն կը պատճառէր։ Բժշկաց ու  
աշաբուժից ժարտար արուեստին դիմելով, անոնց  
մասուցած զելցո և հնարից արդիւնք առժա-  
մանակեայ սփոփանք մը կը մատուցանէն իր  
հիւանդ աչքերուն մասաւանդ թէ զինք ինա-  
մուլք՝ ամէն չանցն ու արուեստը ի գործ գնելէն  
ետքը խստովանեցան թէ ախտը անդարմանելի  
կերպարանք մը կ'աւենուր, և ելքը բոլորովին  
անսայդ և երկեւզալիք։ Լասէր գրադիր մը վար-  
ձելով կ'ուղէն սրտին արտմութիւնն փարատել՝  
անոր կարդալ ու գրել տալով, և այս առթով  
իր բարեկամներէն մէկուն նամակ մը գրեց՝ հա-  
ղորդելով սրտին ցաւը և տագնապը՝ սպասաւ-  
ցուած վերահաս վոտնդին մասածութեամբ։

Բարեկամը պատասխանէց իրէն թէ Գոթը-

բէկ հանքային ջրոց գարմանէն վերադարձին ա-  
տեն՝ ուզեր էր Լուռատի հաշակաւոր անձաւին  
ալ այցելութիւն մը ընել, և լսեր էր հօն բվխող  
ջրէն եղած զարմանահրաշ դէպքէրը. ու խոր-  
հուրդ կու տար իրէն այն գարմանին գիմել,  
մանաւանդ որ օգուտ մը չտեսած ատենին աշ-  
քերուն համար վախնալու բան մը չունէր: Լա-  
սէր զարմացաւ այնպիսի թէլագութեան մը  
վայ, որովհետեւ զայն ընողը՝ նորազանի էր  
կրօնքով. իսկ ինքը թէպէտ հաւատք ունէր, ու  
ամենեին չէր տարակուսեր թէ այն հրաշալի  
ջրով կրնար իր բժշկութիւնը ստանալ բայց կը  
վախնար այնպիսի մեծ չնորհքի մը իրէն վայ  
դնելիք պարտաւորութիւներէն, ուստի և ա-  
ւելի մտափերութեամբ յշուը գրած էր մարդ-  
կային արուեստին հնարիցը վրայ: Փարիզ դառ-  
նալով այցելութիւն մը ըրաւ բարեկամին, որ ըն-  
տանեօք և բարեկամներով այնչափ վրայ ուստաւ  
և յորդորեց, որ վերջապէս Լասէր յանձն ա-  
ռաւ և գրեց առ ժողովրդապէս քահանայն  
Լուռատի ինդրելով պարեւերին ջրէն:

Նյոյն տարւոյն հոկտեմբերի 10ին հասաւ արկ-  
զիկ մը Լուռատի ջրով: Լասէր նյոյն միջոցին իր  
խոստովանահօր գնացած էր աւելի արժանաւոր  
կերպով ջանալով պատրաստութէլ յընդունելու-  
թիւն փափարելի երկնաւոր այցելութեանն.  
բայց տեսնելով որ երմէ յառաջադոյն եկողաց  
համար հարկ պիտի ըլլայ յերկար սպասել գար-  
ձաւ ի տուն, ու լի հաւատքով և յուսուն իսո-  
նարհէլովի ծունկս արթեց. ու ջրոյն մեծ լոթ  
մը թաթախիւնով, «Ո՞գ սուրբ Կյսո, ըստաւ, գթա-  
իմ վրաս, բժշկէ թէ բնական և թէ բարոյական  
կուրութիւնս», ու երեսուն վայրիւնի միջոց՝  
սկսաւ ետեւ ետեւ նոյն սուրբ ջրով լոււլ աշքե-  
րը: Բացաւ, և ահա իր ցանկալի բժշկութիւնն  
արդէն գտած էր: Այնչափ անտենկալ ու զար-

մանալի էր այդ շնորհքը՝ որ ինք բարեբաստ առ-  
արկայն ալ չէր ուզեր հաւատալ: Գիրք մը տու-  
ժեաքը, Լուռատի երկմանն պամանաթիւնը. ա-  
ռանց յոդնելու, առանց ամենեւն նեղուելու 104  
էջ կարդաց այն գլքէն, ձբագի լուսով, ու մայն  
այն ատեն գործեցաւ, ձբագի գլքին վերջին երեսն  
համենելով ընթերցումը աւարտեց:

Դիւրին է գուշակել թէ որպիսի ուրախու-  
թեամբ և երախտագիտ սրաի զգացմամբ փու-  
թաց նա առ խոստովանահայրին և առ բարեկամն  
իւր աւետելու այդ մեծ սպանչելիքը. և եօթն  
տարի ետքը յօրինած գլքին մէջ անոր պատմու-  
թիւնն ընելով կըսէր. «Աչուըներուս վիճակը  
այնպիսի է՝ որ անկէ աւելի չեմ կրնար փափա-  
քիւ: ոչ ընթերցումը, ոչ յարատև աշխատու-  
թիւնը, և ոչ գլքերային երկար հսկմունք ամե-  
նանն չեն յոդնեցներ»:

Ելախտապարատ առ Կյան սուրբ՝ Աստուածա-  
մայրն ի լուսուն կոչուած սիրելի գրուածքն եր-  
կասիրելով հրատարակեց, և որ մեծ ընդունե-  
լութիւն գտաւ ընդ ամենայն աշխարհ, տասը  
տարրուան մեծ միջոյն հարիւրէն աւելի տպա-  
գրութիւն ունենալով, բաց և զանազան թարդ-  
մանութիւններէն:

## Ճ.9

Ճիշիկէ Ցուրելիէ և Սյրիւսի առաջարկի:

1871ի սկզբնաւորութեան ատենէն՝ Ժիւլիէդ  
Ցուռնիէ չորեքտասանամեայ օրինրգը խիստ վր-  
ատնդաւոր հիւանդութեամբ մը ախտացած էր:  
Ընտանիքն բրուսիսկան յարձակմանէն փախ-  
չելով Ալաննան բաղադրէն եւեր էին՝ երթալ Պոր-  
տյ ապաստանելու համար: Ժիւլիէդի հիւան-

դութիւնը օր օրուան վրայ Տանրանալով՝ անկարելի եղաւ իրենց՝ զինագագտորէն ետքը կարսի ափունքէն անդին յառաջ երթան, ու Պուտաք քաղաքաւանին մէջ գիւղական տուն մը ինչան։ Հիւածնին ոկտոս ստամբաց կարգէ գուրս տկարութիւն մը իմանալ, ու տելիքէ զզուռմմը, բովանդակ մարմնով ուժէ կտրիլ մը և կրծոյ սաստիկ ցաւ։ Ենչառութիւնն առ այն սաստիճանի դժուարին եղաւ որ հորդոնական գիւղով անկարելի ըլլազով անկողնոյն մէջ հանդչիլ բանաստառուած էր նստած քուն ըլլաշը քիչ տաենէն աջ կողմն ալ կաթուածահար եղաւ։

Պորտոյի ամենէն աւելի հռչականուն բժիշկներ և ի մասնաւորի Պոնիկէ և Տընասէ՛ իրենց ամէն Տարտարութեամբն ու գեղերով չկրցան սփոփանք մը մասուցանէլ խեղձչիւանդին, թէ պէտք իրենց ամէն գեղագիրներն հաւատարմութեամբ և վաւթով կը կատարուէն՝ զիւքը միրող բայց առողջանալուն վրայ յուսահատը նստանեաց կողմանէ։

Յունիսի 13ին Ժիւլիէդ բերանը բան մը չկըրցաւ գիւնէլ, և ալ կենաց վէրջին վայրիւանն հասած կ'երենար։ Իր յուսահատութեանը մը՞ հիւանդին մայրը եղօրը աղաքանքով և ժողովրդապետին թէլարութեամբ սուրբ կուսին սկսաւ դիմէլ պազատանօք, և լուսափ աղբեւրին ջրէն բերել տուաւ։ Առանց ամեննին ինցընելու իր էրկանն և երիցագոյն որդւոյն, երկուքն ալ թշուառաբար կանգալուած իրենց աղաքանաւ հական սկզբանը մէջ, հրաշք մը ինդդեց և սուրբ Կուսէն՝ իր միրելի գտսեր բժշկութիւնը։ Արձիւրան համարձակեցաւ աղբեւրին հրաշալի ջուրը տալ հեւանդին։ « Այսպիսի շնորհաց արժանի չէնք » կ'ըսէր իր կրտսեր ու բարեկապաշ որդւոյն, և զրեշտակային եռանդեամբ երկուքն ալ կաղը էին առ սուրբ Կոյսն։

Որոշեցին որ ասոր փորձն ընեն՝ Ժիւլիէդի առաջին հազարդութեան տարեկան տարեկան իրկրորդօրը։ Իրենց դիմանն սուրբ պատարագ մը մատուցանել տալով սուրբ Կուսին Խորանին վրայ, հիւանդին իր մօրն ու եղօրը հետ հաղորդուել էն ետքը՝ Լուսափ ջրէն գաւաթ մը խմեց քիչ քիչ Փափաքը չեղաւ, ու Ժիւլիէդ տեսանելով որ վրան փոփոխութիւն մը չքանակ սկսաւ դանաւպէ արտասուել։ Իր ցաւոցն հազրդ եղան նաև ընտանիքն, և բոլոր օրն ըստութեամբ և արտասուօք անցաւ։

Երեկոյեան աղօթքէն ետքը՝ Ժիւլիէդ ջանաց սուրբ Կուսին պասին գործընելու ու առաջին տարեկանին ըլինցընելուն պէս՝ կարծես թէ երկնային աղդեցութիւնն մը իմանալով, նոնդքեց մօրմէն որ նոյն ջրէն այց իրեն, « Ապահով եմ, կ'ըսէր, որ պիտի բժշկութիւն՝ Խեղձչաւակս, պատասխան տուաւ մայրը, եթէ սուրբ Կոյսն կ'ուղէր քու բժշկութիւնդ, այս առաւաօտ կը պարզէեր մեզ այդ շնորհքը։ — Խակ ես, կ'ըսէր հիւանդը, վստահ եմ որ այս երեկոյ պիտի բժշկութիւն տուր ինձ ջրէն »։

Պատի եղայրը ծնկան վրայ աղօթքի կեցած, քրոջը յօւսայն հազրդ էր, « Մայր իմ, կ'ըսէր, տուր ջրէն։ Ես ալ իր վստահութիւնն ունիմ։ Ես ալ գիտեմ որ Ժիւլիէդ պիտի առողջանայ »։ Մայրը գողգոչուն ձեռքօվ առաւ շիշը, և հրաշալի ջրէն գաւաթ մը մատաց աղքանը, սակայն նոյն միջոցին անբացարելի տագնապով մը յօւր զուած էր մօրն միրտը։ Կը վախէր որ ըըլաց թէ այն երկրորդ փորձն ալ առաջնոյն անցածընւթիւնն ունենայ։

Ժիւլիէդ սուրբ խաչին նշանն ընելով, պուտ պուտ անձաւին աղբեւրին ջրէն խմեց, ու մէկէն նոյն վայրիւնին իմացաւ թէ շունչ մատաւ իր կրծծոցը մէջ, ու ինչուան այն ատեն սովորական

հարնչելնին աեղ ազատ շնչառութիւն մը .  
« Սուրբ Կյան զիս բժշկեց », աղաղակեց ու-  
ստիսութեամբ, և ուզեց լաթի կաոր մը՝ որպէս  
զի ջրոյն մէջ թաթեներով անով սրբէ կուրծքը  
և մարմույն բոլոր հիւանդ կողմանքը : Մայրը  
արփելեց իրեն այդպահիս անխօնէմութիւն մը .  
որովհետեւ բժշկաց խիստ պատուէին էր որ հի-  
ւանդն ատքցուցած լաթերով պատասի ու խո-  
նաւութեան ամէն նշանակ հեռու ըլլայ իրմէ :  
Բայց ծիւլիկէ սինդելով իր փափաքանաց վայ ,  
բոլոր մարմինը կը շփէր , ու կ'ըսէր մօրը .  
« Մայր իմ, բոլոր ցաւերս կ'անհետանան, մէ-  
կը մէկալին ետեւն, կարծես թէ սպունդով մը  
կը մաքրեմ կը վերցնեմ զանոնիք » :

Պղաբ եղբայրն ուրախութեամբ քովի սե-  
նեակներն վաղեց՝ այս ուրախալի ըլլար աւետե-  
լու . ու բոլոր ուժովը կը պոռար ու կ'ըսէր .  
« Ծիւլիկէ բժշկուեցաւ » : Հայրը այս աղաղա-  
կէն արթըննալով հիւանդին խուցը դնաց, « որ  
ձեռութեներն իրեն տարածելով՝ Հայր իմ, կ'ը-  
սէր, տես թէ ինչպէս սուրբ Կյուն առւաւ ինձ  
զառողլութիւն » : Մէրունի հայրը, անկեղծ բա-  
րուք, իր զաւակը գտնելով գտաւ նաև հաւատա-  
քը . ու խուցին մէջ եղողիներն բոլոր գուրս հա-  
նելով պատուիրեց գտաւերը որ հանդէի : Բարե-  
բաստիկ զաւակը, որ ինչուան նոյն ժամը՝ հանդ-  
շէլու համար բանագատուած էր նստիլ, ուրա-  
խութեամբ երկրոնց ոտուըներն անկողման  
մը, ու խորունկ ու անոյշ բուռն մը քաշեց :  
Ամբովզ գիշերը բովի էին իր մայրը, որ անդա-  
գար կ'արթէր շնօրհակալ ըլլարով Աստածոյ,  
և հայրը՝ որ ուրախութեան արցունք թափելով  
կ'իմանար թէ ինչպէս անհաւառաթեթէնը գէշ  
երազի մը նման կ'անհետանար իր սրտէն :

Երեց որդին, իմանէստ, ներկայ չէր այս իսան-  
դաղատալից տեսարանին, վասն զի այն օրերուն

վէշի հանքային ջրերուն բաղանեաց գացեր էր .  
սակայն ճամբար չելած խոստացեր էր՝ որ եթէ  
իւր քոյրը Լուսատի ջուրը խմելով բժշկուի, ոչ  
միայն տանեաց վրայէն պիտի հաւակէր այն սքան-  
չէլիքն, այլ նաև խոստվանանքի ալ երթար :  
Տուած խոսքին վրայ կեցաւ . և բովանդակ  
ֆուռանիէ գերգասամն երկցաւ եռանդուն  
հաւատացեալ չորդհակալ ըլլարով սրբոյ Կու-  
սին, և Մազապիէլի անձաւին մէջ նուրիերով  
ինքնինքն իրեն ծառայութեանը : Ուելորդ է ը-  
սելը՝ թէ ծիւլիկէ պառզութիւնն հաստատուն  
և տեական ելլաւ :

Ֆուռանիէ տիկնոջ եղբայրն Արթիւս՝ որ  
Լուսատի ջուրը իրեն խրկոնն էր, կրօնական լրտ-  
գրաց մէջ հրատարակեց իր քեռորդւոյն բժշկ-  
կութեան հրաշքը, և պատսեց աեմնել թէ ինչ  
պատասխան պիտի տան հա՛տաւակախոն լրտգիր-  
ները : Երբ անդիք իրենց սովորութեանն համեմատ  
ծաղունիւթ ըրին, և պնդեցին թէ իննեւտամնե-  
րորդ գարու յաւածագէմ և աղասախոհ մտաց  
համար անկարելի են հրաշք, Արթիւս իր հա-  
մոցմանն և հաւատոց վրայ վատահ, աէրութենէ  
Ճանչցուած նոտարիի քով տասը հազար ֆրանք  
գրաւ, անկէ զատ նաև հինգ հազար ֆրանք ծա-  
րուց համար, և տպագրութեամբ հրատարա-  
կեց որ ասկէ աւելի գումարի մը առաջարկու-  
թեան գրաւը պատրաստ էր ընդունիլ եթէ հա-  
կառակորդը ալ նշնչամի գաւմար յանձն առ-  
նուն դնել իրենց գորմանէ . և Արթիւսի առն-  
դը պիտի արուէր անձնի որ Լուսատի սուրբ Ա-  
տամածածին մնուամի հասպարաւած և իրքի վա-  
ւերական ընդունուած հրաշքի մը խարեւական  
ըլլարը կարենացին ցուցընել, ու կարող չնդած  
տաենին իրենց աւանդը պիտի յանձնուէր Ար-  
թիւսի կոմ եկեղեցական իշխանութեան՝ որ-  
պէս զի բորբեպտշատական նսպատակի մը գործա-  
ծուի :

Այս յայտարարութիւնն և առաջարկ հրատարկութեցաւ ամէն կրօնուկան լրագրաց մէջ։ Ազատախոնչ համարուած կուսակցութեան և իրենց բէրան եղող օրագրաց համար՝ գեղեցիկ տպիթ մ' էր կարծեցեալ տւելորդապաշտութեան և սուսթեամբ հաշակուած հրաշեց մաս հառիթ հարուած մը տալ։ Սակայն ոչ ոք ի նոցանէ, Ուշան, Վափրաց, Վզու, Սարու, Հնամարձակեցան ճայն մը հանել միայն Գաղց՝ Առթիւսի առաջտրկը ընդունել ձեւցուց։ ու երբ բանագոտառեցաւ պահանջնեած գումարը նոտարին յանձնել, ձայնին հետ ինքն ալ անձեռացւ։ Արթիւս սահմանուած երկու ամիսն ընդունայի սպառուէն ետքը երբ ինքզինքը միացնակ գոտա ասպարդին մէջ լրագրաց մէջ Գաղցի վատար վախուաւած ծանիկելն ետքը, տելցուց։ «Ես իմ գրուխ և առւած խոզիս վրայ հաստատուն կեցուն եմ։ ու թէ փախստական եղողը և թէ իրեն համսխոնչ ազատամատաց գոտու կրկին կը հրաւերեմ յասպարեկ»։

Առթիւս գեռ պատասխանի կը սպասէ, և հակառակողաց լուսթիւնը մեծագոյն հռչուկ մըն է հաւատացեու աշխարհին համազան հնամարութեանը, որ սուրբ Կուսին տաջել կը խնամքի եռանդեամբ, առաջի Մօր Աստուծոյ մարդոց ցելոյ, և գթալիք Մօր մարդկային ազգի։

Այդ սուրբ և գերասիրաց Մօր գովութիւնքը՝ սիրելի և ցանկալի են մեզ, և անոնց վրայ յերկարելը՝ երկուամսան զբայլան մը և յուսաց առհասոցէայ։ Սակայն գրուածքին կետին նախառակէն ափանի հեռանայնք, և թէ ուղենայինք գեթ հարեւանցի կերպով յիշել լուսախ անունով մեծարուած Աստուծամարը միջնորդութեամբ կատարուած անթիւ հրաշքներն, որոնք ամէն օր հաւատացեալ օրտերը կը սփոփէն, և յորաց սմանց բարեսատիկ ականատեսու և վայելող էնակ մէր Պոլ-

ոյ ժողովուրդք։ Առիկոյ մէր գիտած վախճանէն դուրս էր, մէր նպատակն էր՝ խնարհ բայց եռանդուն փափաքանօք կատարուած ու խսափնացութեան մը ազգեցութեան ձայնին հպատակնելով, իրեն մեծութեան անարժան բայց հանց նուերս գնել սուրբ Կուսին սարիցն առջև, որուն երկնահրաշ գործապարաց հետքն համրութելու բարեաստութիւնն ունեցանք, մեզի հետ իրեն խնամքն և զրաւոր բարեխօսութեան յանձնելով իրամէն դաշտոնասերքն, և արժանաւոր որդեգիրքն ըլլալու փափաքողք։

## ԺԵ

### Մեծ հանդէս մը ի լուսուն։

Արթազն քահանայապետն Պիոս Յմ Լուսուի անձաւին մէջ ու Աստուծամօր բարեխօսութեամբ կատարուած հրաշալի գիտուածոց առջեւ չուղեց անտարբեկ մնալ, իր չերմեւանդ ու վշտահար սիրութ անոնց մէջ գտեր էր անսպասուի փանացաց առիթն մը։ Առանց ուղեցուն իր վարդպետատկան որոշիչ խօսքն ու Կարծիքը, ու պահելով այն իմաստուն զգուշացուութիւնն որսուրբ Եւղեցւոյ յատուկ է գերբնական գիտուածոց մէջ, այլնայլ նշանակներով ցըցուց մատուցոր չերմեւանդութիւնն առ Աստուծամայրն սուրբ երևեալ ի լուսու։

1874 թուականին նոյն սուրբ անձաւին միշտ նմանութիւնն ընել ատալի իր Վատիկանի արքունիքաց մէջ, ուղղափառ աշխարհին բազմութութ ու սիրելի հայրը ինք ալ իր բազմաթիւ որդուց հետ խոնարհեցաւ ընկաւ առաջի սուրբ Կուսին, և ուխտը կատարեց իր հայրապե-

տուկան արքունիքը կազմող բռվունդակ անձանց հետ, ու անկէ ետքը՝ յեղափոխութեան սուրբ կալանաւորը՝ յաճախ այցելութեամբք սուրբիստոնեայ աշխարհին համար՝ երկնաւոր այցելութիւնն կը թախանձէր արտասուօք՝ անարաա ու սուրբ Կուտին կարող բարեխօսութեամբը: Բարեպաշտ անձէ մը իրեն ընծայուած՝ կուռտի Աստուածամօր գեղեցիկ արձան մ'ալ իր առանձնական մատրանը մէջ դնել տալով, շատ անդամ կը համբուրէր զզն՝ ու կ'ըսէր. « Իմ սրախ յուղմանց ու տագնապներուն մէջ՝ երբ թախանձագին պալստանաց մայնին անըսուր կը գտնեմ Աստուածոյ գթութիւնն, առուներս. այս սուրբ Կուտին դարձընելով՝ կը մինթարուիմ և կը քաջալերուիմ յուսով»:

Լուսա քաղաքին մէջ բոլոր ուղղափառ աշխարհի յօժարախյթ հանդասներթեամբ բարձրացած գեղեցիկ տաճարին այևայլ արտունութիւնը և եկեղեցական ներողութեանց շնորհը բաշխելէն զատ, մասնաւոր վճռով մ'ալ որ ի 1 փետրուարի 1876 հրամայեց որ տաճարին օծումը մեծահանդէս կերպով կատարուի, ու անձաւին մէջ՝ երկնաման աեղը դրուած արձանն ալ պատկուի:

Վիճակին եպիսկոպոսը՝ Գեր. Ժուռատան մասնաւոր պատուիրանակրօն մը քահանայապետական այս կարգագրութիւնն ծանուցանելով նոյն 1876 տարւոյն յուլիսի 2 ու 3 օրերուն մէջ այն հանդիսին կատարուելը կ'իմոցցնէր: Պաղպիոյ ամէն ծիրանաւորք, արքեպահսկողոսներ և եպիսկոպոսներ հրամակրուեցան, ու անոնցմբ երեսուն և հինգ հոգի, իրեք հաղարք քահանայք ու հարիւր հաղարէն աւելի հաւասարցեալը հոն դիմեցին:

Սյա խուռան բազմութիւնն, որոց մէջ էին Փարմայի դուքսն և դքսուհին, Նըմուրի դուք-

սը, Պուրպասինի Պլանչ կեխանուհին, Ալանանի դուքսն ու դքսուհին, կոմսն ֆրանքլիլ, Շոլինի դուքսն ու իր ամուսինն, Լորա Գլիքը և բազմաթիւ նշանաւոր անձինքն, ուրիշ աշխարհական գումարմանց ամենին նմանութիւն չունէր: Զիար հոն ազմուկ խառնաձայն և շփռթութիւն. ամենին հաւասար եռանութեամբ վառուած և զգածուած, ամենուն շրթանց վրայ աղօթք, և սիրաք՝ երկնահրաշ միսիթարութեամբ լի: Ամենին մէկ հաւատքով և մի և նոյն յուսով ու սիրալիք գումարով աշխարհի զանազան կողմէն հոն եկեր համեր էին՝ իրենց պաշտօնական մեծարանաց հաւասարին ընծայելու սրբյ Կուտին:

Յուլիսի 1 շաբաթ՝ օրը, որ օծման հանդիսին նախընթացին էր, էկսարութիւն եամբ մէկ հինգին եպիսկոպոսունք իրենց հայրապետական զգեստներով թափօրապէս ելան վիճակաւորին անէն՝ կրելով, ըստ արտօղութեան, իրենց ձեռքին մէջ սրբոց մասունքը, զորոնք մասուռը տանելով ինցուան երկրորդ օրուան լուսալը, պիտի հսկէին անոնց առջև աղօթիւք և սաղմուերութեամբ: Գեր. Ժուռատան ընդունեցաւ զերենք՝ ստորերկիւեայ մարան դրան առջեւը, և համառօտ շնորհակալութեան խօսք մը ուղղելով առ Գեր. Կիպէր արքեպիսկոպոս Փարիզու, որ սրբազնութեան քահանայապետին կողմանէ երեսիսիսն և ներկայացուցիչ սահմանուած էր այն հանդիսին մէջ, և առ այլ եպիսկոպոսունք հոն գումարեալս, աներկայ յօյս և վատահութիւն յայտնեց: Ձէ հոն գումարով բազմութեան եռանդուն մալթանք, քահանայապետին և եպիսկոպոսաց աղօթքն և օրհութիւնն ոչ միայն նոր յաղթանակ մը պիտի ըլլային սրբյ Կուտին և եկեղեցւոյ անիսիան և անկարօս փառաց, այլ նաև Գաղղղիոյ, իրենց սիրելի ու թշուտու հոյ-

բենեացն ալ գրկութիւն։ Թափօրը ստորեր՝ կրեայ եկեղեցին մասնելով, ի լուր ամենեցուն կարգացուեցան քահանայապէտական կոնդակք. և տառնըլիք եպիսկոպոսունք որպէս երկրորդ օրը եկաղեցւոյն նշանաթիւ խորաններն սիմի օծէին, իրենց յատուկ կնքովնոյն խորանց համար սահմանուած սրբոց նշանարաց տուփերը կնքեցն։ Ծիրանաւոր արքեպիսկոպոսն ալ օրնեց՝ անոնց երկրորդ օրը գործածելու ջուրը, շաղախը, խոռնին ու մամը. և թոյլ տուաւ հաւատացելոց որ բավանդակ գիշերը հսկեն ալօթիւք այն սուրբ նշանարաց առնե։

Այս գիշերուընէ սկսեալ ստորերիեայ եկեղեցւոյն խորաններուն, ու աստեղազարդ գիշեցին երկնքի մը տակ բարձրացած բացօթեայ սեղաններուն վրայ՝ յանձնաւին ու եպիսկոպոսաց օթևան անեւուն մէջ կը մատուցուեին սուրբ պատարագք ինըուան կէսօրուընէ եպքը ժամը մէկին, հաջար երկուս հարիւրէն աւելի. և բաղմանթիւ քահանայք իրենց սրբին ցաւով բանագատուած էին՝ աեղեց ու խորանի պակասութեան համար, այնպիսի նշանաւոր օրուան մը մէջ սուրբ զոհը մատուցանելու միսիթարութենէն զրկութիւ։

Յուշիսի 2, կիրակի օրը, առաւօտեան ժամը եօթնին եպիսկոպոսունք և քահանայք թափօրով հայրապէտանուցէն գնացին յեկեղեցին. քաղաքին ամէն զանդակներն սկսել, ու ձամբուն վրայ խուռած զիջուած հաւատացելոց բաղմութիւնն այն մեծավայելուէ տեսարաննէն յափշտակուած և յուղուած՝ խոնարհեցան ընկանանին յերկիր արտասուօք ընդունելու անոնց օրնութիւնն։ Ըստ արարողութեան արեւմտեան եկեղեցւոյ՝ օծման հանդէսը գունդակ կատարուեցաւ, միայն իշխանազունք մասնաւոր թոյլ տուաւթեամբ կարող եղան ներկայ գտնուել։

Հանդիսէն եպքը բացան գրունք. ու ի վայրկեան ժամանակի ընթարձակ եկեղեցին լի և հօծէր բազմութեամբ. և վիճակաւոր եպիսկոպոսն նուագուերգաց ընտիր խմբի մը հաշալուր քաղցրաձայնութեամբ սկսաւ ձայնաւոր պատարագը մատուցանէլ։ Աւետարանի ընթերցմանէն ետքը Գեր. Մէրմիսյ, Գենեւայի հարտարախօս տուագեալն ու Ֆէռնէյի աքսորականն բեմն եւ լաւ, ու հայեայ մորգարէական նսօնքն իրեն ընաբան դիելով « Յաւուր յայնմիկ երգեացն երգո ի Յուգոյ յիշեցուց Լուսաւի երկման առաջնին օրերն, անհաւատ ու անսարքեր սրտերու զգածմունքը, ու այս օրուան հանդիմին մեծվայելունթիւնը. ու զօրաւոր փաստերով ցըցուց թէ անձաւին հրաշալիք գէպէք նոր ու անդիմադարձ հաստատութիւն մըն էր քրիստոնէական սուրբը կրօնից վարդապէտութեան ամբողջական սրբութեանն, և ընկերականութեան բարուքման վայ ունեցած ազգեցութեանն։ Անոնց գէմ որ կ'ուրանան զգերինականն, ու կրօնը տաճարաց մէջ միայն կ'ուղեն սահմանելու ամփոփէլ ցըցուց թէ ուղղափառ Պաղպան կետնին է գերբնականն. զոր Յովհաննա տ Արք սորուէնին Ժընըւիէվ վրիկեցին, զոր Ժէրմէն Գուլզէն առաքինակրօն վարուքը հրաշացուց, և զոր Ոիրենեայց ուրիշ հովուուչի մը կուեց յապաշխարութիւնն։ « Ասուուծ, ըստաւ, ամենէն աւելի տկար միջոցները կը դործածէ՛ իր հրաշակերտքը կատարելու համար. կը խոնարհի կ'իշնէ առ աղքատն և խոնարհ օրպէս զիցուցնէ թէ ինչ էրաբով կ'ուզէ նուերագործել ժողովրդականութեան բերմնէնքը՝ քրիստոնէական հանօնից սրբարար աղնուականութեան հետ»։

Նոյն միջոցին յորում հարտարախօս եպիսկոպոսը իր հաշալու խօսքերովը կը զմայլեցընէր ու միմիթարէր եկեղեցւոյն մէջ գումարուած

բազմութիւնը, բացալսյրին մէջ ալ զինուորական երաժշտաց խթին ձայնակցութեամբ, ուրիշ հանդիսական ձայնուոր պատարագ մ'ալ կը մատուցուէր՝ այն անթիւ և անհամար բազմութեան համար՝ որոնց անկարելի էր տաճարին մուտքը: Հո՞ն ալ ուրիշ նշանաւոր բեմասաց մը՝ Աստուածամբ հզօր բարեխօսութեան վրայ խօսելով՝ անձաւին դէպքը կը հաչակէր, ցուցընելով զսոր կոյսն՝ իբրու նոր զամն Եսթէր՝ խոնարհած տառչի տմբնաթագաւորին՝ իր ժողովրդեան փրկութիւնը խնդրելով: Սուրբ պատարագին մասուցան հանդիսէն ետքը՝ եպիսկոպոսներ և կղերը եկեղեցինք դուռը ելլելով՝ ամենը կարգաւ շարոււեցան ընդարձակ բացավայրին մէջ, ու հայրապետք իրենց նույնական ձեռութենուն տարածելով առ Աստուած և առ ժողովուրդին, օրհնեցին հո՞ն եղող ուխտաւորաց բազմութիւնն:

Ժամը հինգին՝ եափսկոպոսունք տառնց նայելու արեգական կեղեց ջերմութեան, միւսանդամ թափօր կաղմելով գնացին հանդիսապէս ի բացավայրն՝ ուրբ բարձրացած է սրբյ Կուսին ուրիշ հիաքանչ և սրտագրաւ արձան մ'ալ. ուխտաւորը հո՞ն ալ լսեցին զրանն Աստուածոյ. յորում քարոզին՝ զօրաւոր ձայնով մը, ու զօրաւորագյն խօսքով ու սրտով բացատրեց թէ ի՞նչ պէս անարատ Աստուածամորն ի պատիւ եղած հանդէպ, ուխտագնացութիւնը և եռանդուն բարեկապատութիւնը՝ ապագային համար մեծ ու անհրաժեշտ յուսոյ գրաւականք էին: Զինուորական երաժշտաց խումբը հո՞ն ալ խառնեցին իրենց պատերազմագոռ դորձեաց ձայնն ու երգերը՝ ժողովրդեան օրհնաբանութեանց հետ, ու թարապի եպիսկոպոսն սրբութեամբ սրբոց օրհնեց զբազմութիւնն: Երեկոյին ալ բովանդակ լուը, անձաւն, ու մօտերը եղող շէնքէր ա-

րուեստական գեղեցիկ և բազմագունեան հրավառութեամբ լուսաւորուեցան: Ուխտաւորաց անթիւ բազմութեան ձեռքն եղած վաս ջահէրն և մնելզէնք՝ լուսոյ ծով մը գարձուցած էին այն տեղուանիքը:

Երկրորդ օրը, յուշիսի Յ, նախընթացին պէս՝ բազմաթիւ սուրբ պատարագաց մատուցմանէն ետքը, ժամը իննին քահանայապետական Նոււերակը հանդիսական ձայնաւորը զսուցեց ի գաշտավայրին կառուցցուած խորանին վրայ՝ ի լուր և ի աես համայն սւխտաւոր բարեպաշտից: Սուրբ աւետարանէն երգը՝ բեմին վրայ երկցաւ Գեր. Փի. Փուտթիէ քաղքին բազմահաչաչակ եպիսկոպոսը, և իր հրաշալի խօսքերով միւս անգամ մ'ալ արժանաւոր երկցաւ սրբոյն Հելտրինի, իր մեծանուն նախորդին, որ իրաւամբ լսանական ձարտարիսութեան Հոսոդանոս գետ կոչուած է: Իրեն բնաբան գնելով Յովելեայ մէկ խօսքը, զոր ուրբ առաքելապետն ալ յիշեցոցեր էր պէտականակից հրաշալի օրը « Հեղեց յոդւոյ իմմէ ի վերայ ամենայն մարմնոյ, և մարդարէտացին ուսանեց ձեր և գտաերը, և երիտասարդք ձեր տեսիլս տեսցին », վրայ կը բերէր աստուածարեալ հայրապետը. « Այդչափ բազմութեան առնկ, իներկայութեան այդպալիս տեսարանաց՝ մարդկային խօսքը կարծութէ կը պակիս և կը տկարանայ: Ի՞նչպէս ուրբմն իմ անզօր ձայնս կրնայ լուիլ ըլլալու յշայ ունենալ, երբ զօրաւորագոյն և քաջահնչող գործիք պիտի խոստվանին զպարտութիւն: Զէք լսեր թէ ի՞նչպէս հո՞ն զմել շըջապատող պատրիաներէն, անհո՞ն աղազակի ձայն մը հնչէ, իրարու հետ զորուցածորութեան ձայն մը, ուր հարցմունք և պատասխանիք իրարու կը խառնուին: Ես իսկ այս աելզուանքը ասկէ տասուերկու տարի յառաջ տեսեր էի, սրբիսի գերմական զօրութիւն էր

որ այսպահի և այսպիսի փոփոխութիւն գործեց անոնց վրայ: Ի՞նչ եղաւ քեզ, ո՞վ կամ գետ, որ փախար ու ընթացքէ եւ կեցար: Լերի՞նք, որ պիսի ոյժ մը իսպանաց վրանիդ, զձեղ տեղերնէդ ոստոստելու տեղափոխելու, ձեր բարձանց վրա: Են կախուած խոյերու նմտն, և զձեղ ըլլուկք՝ խայտալու ձեր վրայ թափառող դառանց պէս: Կարծես թէ այս հօրիզոնին ընդարձակութեան մէջ եղող միջոցը հրաշալուր ձայնով մը կը խօսի չետերնիս: Այս երկիրը, կըսէ, այս գաւառը բարձրացաւ, ի հիմանց իւրոց սասանեցաւ յերեսաց երեմանն Աստուծոյ: «Յերեսաց տեան սասանեցաւ երկիր»: Վասն զի ինքն իսկ ասալուածաշընը լցին կը ճառաբարձր մէկը աստէն՝ անարատ կուսին սրբամաքուր կերպարանաց վրայ: Բովանդակ աշխարհ զգաց իմացաւ այս սասանութիւնն այն օրէն յորում երկնաւոր հրամանի մը զօրութեամբ քարը փոփուեցաւ հոսյաւազան, և ժայռը յագրիւր հանապազարուին ջրոյ: «Դարձայ զիկնի ի վտակ ջուրոց, և զալպառամն յաղբերակունս»: Այս ձայնը երկու կիսագունդին մէջ տարածուեցաւ: անիկայ երպարանափոխ ըրաւ այս տեղուանիքը, և ըզ-կուռա՛ աննաման քաղաք մը, հրաշալի վրայ մը ըրաւ տիեզերաց մէջ»:

Երբ Փուաթիէկ եպիսկոպոսը այս ոճով ու սրով շարունակեց ու լմբնցուց իր աննման ատենախօսութիւնը, քանայտապետական նուիթակը՝ բացավայրին մէջ կառուցուած սանդուխին աստիճաններէն վեր ելելով, սրբյ կուսին արձանին դըսւիլը պասկեց գեղեցիկ ու ճնիթթաւով: մը: Ամեն ուխտաւորաց ուրախութեան արտաստուօք լի աշքերն այդ արձանին վրայ սեռած էին: զանգակներու, երաժշտական գործեաց նուագաւոր ձայններ ժողովրդեան ցնծութեան աղաղակին հետ կը խառնուէր, ուղղա-

փառ Գաղղիսյ մաղթանաց ձայնն էր, սրբից ուխտը, յուռաց լուս և վատահ հառաւանիքը՝ որ կը բարձրանար մինչև յամուսն Տիրուհւուցն երկնելց և երկիրի:

Զարմանալի արուեստով ընուած երկու արդագիր նուէր մնացած են ի լուռու յիշատակ և յուշարար այն օրերուն մեծ տօնախմբութեանց, և նշանակք երախտագիտութեան հոն գիմով և անոնց ներկայ ու հանդիսաես գանուող ուխտաւորաց բարեկամատութեան: պասկ մը՝ ձոյլ ոսկի և ագամանդք քարերով զարդարուած, վարդիւքը չուշանելով և աստեղքը յեւեալ, և սըրբութեան սրբոց համանչ մը՝ սրուն վրայ արուեստագէտը ամբողջ չորս տարի աշխատեցաւ, երեսունեւութ գործաւորաց օժանդակութեամբ, և որ կրօնական սոկեբական արուեստի հրաշալիք կրնայ սենուկը, և միակ իր տեսակին մէջ, մէկ մէկը և յիսունընիկ հարիւրորդ մեգր բարձրութեամբ, և ատանուվեց քիւլկամ կշիռքով: Երբ բայցօթեայ տեղ մը դրուելով այս համանչը արեգական ձառագայթք կը փայլեցնեն վրան եղած անհամար ադամանդք քարերը, կարծեսթէ Մովսիսի տեսած մորենին է, երկրորդ արեգակ մը՝ սրուն վրայ անմարթ է երկար ատեն յառիւ աչօք:

Երբ քահանայապետական նուիթակին ձեռքով սուրբ կուսին արձանը կը պատկուէր ի լուռու նմանօրինակ հանդէս մ'ալ կը կատարուէր Փարիզու եկեղեցեաց մէկուն մէջ ծիրանաւորին օգնական Ուխար եպիսկոպուէն: ի Նէտապոլիս, ի Ուուշնիթըն, ի Պիելճիս և յԱնգիւակիս, այսպահից հայտապահ այսպահից կ'ըլլային հաւատոց և սիրոյ այն մեծ յայտարարութեան:

## ԺԸ

Ուխտաշորաց բազմուրիւնք:

Սուրբ Կյան Բեանարդինէի Երեցած առեն՝  
յայտնեց թէ իր կամքն էր որ հաւատացեալք  
Հոն ուխտի յաճանեն: Երբէք Հրաման մը Եղած  
չէ՝ որ այսպիսի կատարեալ գործադրութիւն  
ունեցած ըլլայ և անվեկ յօժարափոյթ հաւ-  
զանդութեամբ: Հոն դիմոզ ուխտաւորաց հա-  
րեանցի յիշատակութիւնն ձարսարախոս և հա-  
մոցէ է քան զամենայն բան: Մենք միայն վերջի  
քանի մը տարուան թիւերը մէջ բերելով գոհ  
ըլլանք:

1872ին ազգային կոչուած ուխտագնացու-  
թեան մամնակից Եղողներուն (թիւն՝ Հարիւր հա-  
զարէն աւելի էր, ինչպէս յիշատակցինք, և ո-  
րոնք երկու հարիւր յիսուն դրօշ ձգեցին Եկե-  
ղեցւոյն մէջ առ յիշատակի:

Նետագայ տարին՝ ապրիլէ մինչև ի հոկտեմբեր՝  
Հարիւր քառասուն հազար անձնիք ուխտի գը-  
նացեր էին ի Լուռա, չին հաւատացելոց արժա-  
նի արիական համարձակութեամբ արհամարհէ-  
լով ամէն նեղութիւն, ու իրենց Եղած նախա-  
տանաց ու ծաղուն՝ ուրախ և գոհութեամբ  
սրափ համբերելով:

1874 տարւոյն մէջ՝ Երկաթուղեաց աեսչու-  
թեան կողմանէ Հրատարակուած աեղեկագրին  
Համեմատ՝ իննսունուեօթն հազար Եղիր է Լուռ-  
աի ուխտաւորաց (թիւը, և միայն մէկ ամսուան  
միջոցի մէջ, (15 օգոստ. ց15 սեպտ.) քառասու-  
նուերկու հազար անձնիք իրենց բարեպաշտ այ-  
ցելութիւնն ըրած են: Նետեեալ ամէն տարի-  
ներուն վիճակգիրք ալ յայտնապէս կը ցուցը

նեն թէ այս Ջերմնաւանդն ուխտագնացութիւնք  
միշտ աւելնալու վրայ են եռանդուն հաւատքով  
ու սիրալիք յուսավկ վստահութեամբ,

Այսպիսի ընդհանուր ցցցի մը առնե, մանա-  
ւանդ իննեւասներորդ գորու մէջ, ուր հասա-  
րակ Ֆոլովքականին հետ կը խանութին թա-  
գակիր գլուխք և իշխանիք, աղքատին հետ ճոխը,  
ադիտին հետ իմաստունը, հարկ է որ խոնարհին  
և լուռթիւն անտարբեր ու անհաւատ ձայնք ու  
ազատախոհ միաբ: Աստուածահրատ ձայն մ'է  
որ կը խօսի և կը գործէ, և այդ մեծագոշ ձայ-  
նին ու անոր հետեանք սպանչելի գլապուածոց ե-  
րականութեան առնե քաղցր ու սփոփական է  
խոնարհիլ իյնալ յերկրպագութիւն:


6304

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0933025



11